

4839

3km1


7-30

Պ Ա Տ Մ Ո Ւ Թ Ի Ի Ն
Հ Ա Մ Ա Մ Ի Ո Ւ Թ Ե Ն Ա Վ Ա Ն
Կ Ո Մ Ո Ւ Ն Ի Ս Տ Ա Վ Ա Ն
(Բ Ո Ղ Ե Ծ Ի Ի Կ Ե Ծ Բ Ո Ւ)
Կ Ո Ւ Ս Ա Վ Ց Ո Ւ Թ Ե Ա Ն

Հ Ա Մ Ա Ռ Օ Տ Դ Ե Ս Ը Ն Թ Ա Յ Բ



Խմբագրուած՝
Հ Ա Մ Կ (Բ) Կ Կ Կ-ի Յ Ա Ն Ջ Ն Ս Ժ Ո Ղ Ո Վ Ի Ն Կ Ո Ղ Մ Է



Համ Կ (Բ) ԿԿԿ-ի հաւանութիւնը ստացած 1938 թ.ին



1939 Մայիս

ՅԿՈՒ

Պ-30

ԳՐԱՆՆԱԳՐԱԿԱՆ ԵՐԿՐԱՆ

18 JUL 2013

4839

3KPI

7-30

14 NOV 2013
15 JUL 2005

ՆԵՐԱԾՈՒԹԻՒՆ

Համախուժեցնական կոմունիստական (բոլշևիկներու) կուսակցու թիւնը անցած է երկար ու փառապանծ ուղիէ մը՝ սկսած առաջին մարքոսիստական փոքրիկ խմբակներէն ու խումբերէն, որոնք հրապարակ եկան Ռուսաստանի մէջ անցեալ դարու 80-ական թուականներուն, մինչեւ բոլշևիկներու մեծ կուսակցութիւնը, որն այժմ կը ղեկավարէ բանուորներու եւ գիւղացիներու առաջին սոցեալիստական պետութիւնը:

Համ կ (Բ) կուսակցութիւնը ծնունդ առած է մինչ—յեղափոխական Ռուսաստանի բանուորական շարժման հիման վրայ, — մարքոսիստական խմբակներէն ու խումբերէն, որոնք կապ հաստատած էին բանուորական շարժման հետ, որուն սոցիալիստական գիտակցութիւն կը ներմուծէին անոնք: Համ կ (Բ) կ-ն առաջնորդուած է եւ կ'առաջնորդուի մարքոսիզմ—լենինիզմի յեղափոխական ուսմունքով: Անոր առաջնորդները, իմպերիալիզմի, իմպերիալիստական պատերազմներու եւ պրոլետարական յեղափոխութիւններու էպոխայի (չրջանի) մասնալատուկ նոր պայմաններուն մէջ ա'լ աւելի զարգացուցին Մարքսի եւ Էնկէլսի ուսմունքը, զայն հասցուցին բարձր աստիճանի մը:

Համ կ (Բ) կ-ն աճած ու ամրապնդուած է սկզբունքային պայքար մղելով բանուորական շարժման ներքը գտնուող մանր-պուրժուական կուսակցութիւններու դէմ՝ Էսէրներու (իսկ աւելի առաջ՝ անոնց նախորդներուն նարոդնիկներուն), մենչէվիկներուն, անարխիստներուն, ամէն երանգի բուրժուական—նացիոնալիստներու դէմ, իսկ կուսակցութեան ներքը մենչեվիկեան, օպորտունիստական (պատեհապաշտական) հոսանքներուն—տրոցկիստներուն, բուխարինականներուն, նացիոնալ-ուկրոնիստներուն եւ հակալեւնինեան այլ խումբերուն դէմ:

Համ կ (Բ) կ-ն ամրապնդուած ու կոփուած է յեղափոխական պայքար մղելով բանուոր դասակարգի բոլոր թշնամիներուն դէմ, աշխատաւորութեան բոլոր թշնամիներուն—կալուածատէրերուն, կապիտալիստներուն, կուլակներուն, վրասարարներուն, լրտեսներուն, Սովետ Միութիւնը չրջապատող կապիտալիստական պետութիւններու բոլոր վարձկաններուն դէմ:

Համ կ (Բ) կուսակցութեան պատմութիւնը պատմութիւնն է՝ երեք յեղափոխութիւններու—1905 թուականի բուրժուական—դէմոկրատական յեղափոխութեան, 1917 թուականին փետրուարի բուրժուական—Ղէմոկրատա-

18 JUL 2013

կան յեղափոխութեան եւ 1917 թուականի Հոկտեմբերի սոցիալիստական յեղափոխութեան:

Համ Կ (Բ) Կուսակցութեան պատմութիւնը պատմութիւնն է, զարիզմը տապալելու, կալուածատէրերու եւ կապիտալիստներու իշխանութիւնը տապալելու. պատմութիւնն է քաղաքացիական պատերազմի ժամանակ օտարերկեայ զինեալ ինտէրվանցեան (միջամտութիւնը) ջախջախելու. պատմութիւնն է մեր երկրին մէջ սովետական պետութիւն եւ սոցիալիստական հասարակութիւն կառուցելու:

Համ Կ (Բ) Կուսակցութեան պատմութեան ուսումնասիրումը մեզ կը հարստացնէ սոցիալիզմի համար մեր երկրի բանուորներուն եւ գիւղացիներուն մղած պայքարի ամբողջ փորձով:

Համ Կ (Բ) Կուսակցութեան պատմութեան ուսումնասիրումը, մարքսսիզմ—լենինիզմի բոլոր թշնամիներուն դէմ, աշխատաւորութեան բոլոր թշնամիներուն դէմ մեր կուսակցութեան մղած պայքարի պատմութեան ուսումնասիրումը, մեզ կ'օգնէ բոլցեւիզմին տիրապետելու, կը բարձրացնէ մեր քաղաքական զգոնութիւնը:

Բոլշեւիկեան կուսակցութեան հերոսական պատմութեան ուսումնասիրումը մեզ կը զինէ հասարակական շարժացման եւ քաղաքական պայքարի օրէնքներու ճանաչումով, յեղափոխութեան շարժիչ ուժերու ճանաչումով:

Համ Կ (Բ) Կուսակցութեան պատմութեան ուսումնասիրումը կ'ամրացնէ մեր հաւատքը դէպի Լենինի-Ստալինի Կուսակցութեան մեծ գործի վերջնական յաղթանակը, դէպի կոմունիզմի յաղթանակը ամբողջ աշխարհի մէջ:

Այս գիրքը համառօտակի կը ներկայացնէ համամիութենական կոմունիստական (բոլշեւիկներու) կուսակցութեան պատմութիւնը:



62081-67

Գ Լ Ո Ւ Խ

Ա.

ՊԱՅԻԱՐ ՌՈՒՍՍՏԱՆԻ

ՍՈՑԻԱԼ ԳԵՄԿՐԱՏԻՄԱՆ ԲԱՆՈՒՈՐԱՆԻՆ ԿՐԻՍՏԻՅՈՒԹԻՒՆ

ՍՏԵՂՇԵՆԻ ՀԱՄԱՐ

(1883—1901)

1. ձոճսւսիբւկոմն իբտուճի վիբոցուճր եւ աբ. դիւնաբերակոմ կապիտալիզմի գարգացուճր Ռուսաստանի մէջ: ժամանակակից աբդիւնաբերակոմ պրոլետարիատի առաջ գալլը: Բանուորական շարժման առաջին քայլերը:

Ճարակոմն Ռուսաստանը միւս երկիրներէն աւելի ուշ ոտք դրու կապիտալիստական գարգացման ուղիին մէջ: Մինչեւ անցեալ դարու 60-ական թուականներուն Ռուսաստանի մէջ չատ քիչ ֆապրիքաներ եւ գործարաններ կային: Կալուածատէր ազնուականներու ճորտատիրական սնանասութիւնն էր որ կը գերակռէր: ճորտատիրական հասարակ սրդին աբդիւնաբերութիւնը չէր կրնար պէտք եղածին պէս գարգանալ: ճորտային հարկադրական աշխատանքը ցած արտադրութիւն կուտար գիւղատնտեսութեան մէջ, ճնանասական զարգացման ամբողջ ընթացքը ճորտատիրական իրաւունքը ոչնչացնելու կը մղէր: Ճարակոմն կառավարութիւնը, որ ախարացած էր Արիմի կամպանիբոյի (պատերազմի) ժամանակ իր կրած դիւնուորական պարտութեան հետեանքով եւ երկիւղով համակուած էր կալուածատէրերու դէմ ուղղուած գիւղացիական «բունտիկն» (սպատամբութեան), ստիպուած եղաւ 1861 թուականին վերացնելու ճորտատիրական իրաւունքը:

Բայց ճորտատիրական իրաւունքի վերացուելէն յետո՛յ այ կայուածաւէրերը կը շարունակէին կեդեքել գիւղացիները Անոնք «ազատագրման» ժամանակ, կ'ստացան էին գիւղացիները, անոնցմէ կորչելով և խրելով նկատելի մասը այն հողերուն, որ 'կ' գիւղացիները կ'օգտուէին նախապէս Հողի այս մասը գիւղացիները կ'ընչին «ասարէղեանք» (կարուածք)։ Իրենց «ազատագրման» համար, սախ. պիցին գիւղացիները կ'աւուածատէրերուն վճարել մօտ երկու միլիոն ոսկի փրկավճար։

Ճորտատիրական իրաւունքի վերացուելէն յետոյ գիւղացիները հարկադրուած էին ամենուանը պայմաններով վարձակալել կայուածատիրական հողը։ Կայուածատէրը, բաց Վարձակալութեան համար արուող փաղաջին վճարումէն, յաճախ կ'ստիպէին գիւղացիները իրենց գործիքներով և ձիերով ձրիարար մշակել որոշ ասարածութեամբ կայուածատիրական հող։ Այդ կը կոչուէր «սխստավճարում», «կոտ»։ Շատ յաճախ գիւղացին հարկադրուած էր հողի վարձակալութեան համար իր բերքի կէսին չափ բնավճար տալ կ'աւուածատիրոջ։ Այդ կը կոչուէր «կիսարար» ախստանք։

Այդպէսով, կը մնար գրեթէ նոյն դրութիւնը, ինչ որ կար ճորտատիրական իրաւունքի ժամանակ, միայն այն ասարերութեամբ, որ այժմ գիւղացին անձնագէտ ազատ էր։ Կարելի չէր գոյն վաճառել կամ գնել որպէս մի իր։

Կայուածատէրերը զոնազան կողոպտիչ միջոցներով (վարձակալութիւն, աուդանքներ) վերջին ծայր արիւնաքամ կ'ընէին յետամընաց գիւղացիական անասնութիւնը։ Գիւղացիական խոչարագոյն մասսան, կայուածատէրերու յաճախ ճնշման պատճառով, չէր կրնար բարելուել իր անասնութիւնը։ Ասիկ' մինչ — յեղափոխական Ռուսաստանի գիւղականաստութեան ծայրայեղ յետամնացութիւնը, որու հետեւանքը կ'ըլլար յաճախակի անչերրիութիւնն ու սովը։

Ճորտատիրական անասնութեան մնացորդները, կայուածատէրերուն վճարուող, անպին աուրքերն ու փրկավճարները, որոնք յաճախ կը գերազանցէին գիւղացիական անասնութեան եկամուտը, առաջ կը բերէին գիւղացիական մասսաներու անասնական քայքայում, աղքատացում, գիւղացիները կ'ստիպէին հեռանալ գիւղերէն՝ վասակ փնտռելու համար։ Անոնք կ'երթային գէպի Փսպրիքաներն ու գործարանները Գսպրիքանները (Փսպրիքայի աէրերը) բանուորական աժան ուժ կ'ստանային։

Բանուորները և գիւղացիները իրենց քսակին վրայ ունէին

խոպրալիներու (1) ու ռիադիլիներու (1), Ժսնտարմաներու, սախ. կաններու, սարածիլիներու (1) ամբողջ բանակ, մը որոնք կը պաշտպանէին ցարը, կ'ստիպուէին ստաները, կ'աւուածատէրերը։ Ընդդէմ աշխատասերներու, ընդդէմ յաճախործուողներու։ Մարմնագտարներ գոյութիւն ունէին մինչև 1903 թուականը։ Չնայած ճորտատիրական իրաւունքի վերացման ճգնաժամ կ'ընէին գիւղացիները, ամենափոքրիկ յանցանքի համար, տուրքերը չվճարելու համար Բանուորները, կը ձեռուէին սախկանութեան և կազակներու կողմէ, մասնաւոր գործադուլներու ժամանակ, երբ բանուորները կը զաղրեցնէին աշխատանքը, չցիմանալով գործատէրերու ճնշումներուն և բանուորները և գիւղացիները քաղաքական ոչ մէկ իրաւունք ունէին ցարական Ռուսաստանի մէջ։ Յարական ինքնակալութիւնը ժողովուրդին ամենէն սխիւրմ թշնամին էր։

Յարական Ռուսաստանը ժողովուրդներու բանան էր։ Յարական Ռուսաստանի բաղմաթիւ ոչ ուս սոցիալուրդները կատարելապէս իրաւագործ էին, շարունակ կ'ենթարկուէին ամէն տեսակ անարգանքի և վիրաւորանքի։ Յարական կառավարութիւնը ուս բնակչութեան կը սորվեցնէր ազգային մարզերու ընդ ազգութիւններուն նայի որպէս ստոր ցեղի վրայ, զանոնք պաշտօնապէս կ'անուանէր «այլազգիներ», արձամարձանք և աւելութիւն կը սերմանէր անոնց հանդէպ։ Յարական կառավարութիւնը գիտակցարար ազգային պատակուած կը նորնէր, մէկ ժողովուրդ կը գրգռէր միւսին դէմ, կը կազմակերպէր նրաններու ջարդեր, հայ — թուրքական կոտորած՝ Անգրիկովկասի մէջ։

Ազգային մարզերու մէջ, պետական բոլոր կամ գրեթէ բոլոր պաշտօնները ուս շինուլիները (1) գրաւած էին։ Պաշտօնական հիմնարկներու, դատարաններու մէջ, բոլոր գործերը սուսերէն լեզուով կը կատարուէին։ Արգիւտած էր ազգային լեզուներով հրատարակել թերթեր և գրքեր, գայրոցներու մէջ կ'արգիւտէր մայրենի լեզուով սորվել։ Յարական կառավարութիւնը կը ձգտէր խեղդել ազգային կուլտուրայի (մշակոյթի) ամէն մի արտայայտութիւն, կը վարէր ոչ ուս ազգութիւնները բանութեամբ և ուս սոցիալուրդներու քաղաքականութիւն։ Յարիզմը հանդէս կուգար որպէս ոչ ուս ժողովուրդներու գանձն ու շարժարողը։

(1) Յարական պաշտօնականներ։

Ճորտատիրական իրաւունքի վերացուելէն յետոյ արդիւնաբերական կապիտալիզմի զարգացումը Ռուսաստանի մէջ սկսաւ բաւական արագ ընթանալ, չնայած ճորտատիրութեան մնացորդներուն, որոնք զիտ ինչն զորս կը հանդիսանային այդ զարգացման 25 տարուան ընթացքին՝ 1865էն մինչև 1890 թուականները, միայն խոշոր ֆապրիքաներու, գործարաններու եւ երկաթուղիներու բանուորներուն թիւը 706 հազարէն հասաւ 1433ի, այսինքն աւելի քան կրկնապատկուեցաւ:

Կապիտալիստական խոշոր արդիւնաբերութիւնը Ռուսաստանի մէջ ա՛յ աւելի արագ սկսաւ զարգանալ 90-ական թուականներուն: Այս 10 տարուան շրջանի վերջաւորութեան, եւրոպական Ռուսաստանի միայն 50 նահանգներու խոշոր ֆապրիքաներու եւ գործարաններու, հանքային արդիւնաբերութեան, երկաթուղիներու բանուորներու թիւը հասաւ 2,207ի, իսկ ամբողջ Ռուսաստանի մէջ՝ 2,792 հազարի:

Ատիկա ժամանակակից արդիւնաբերութեան պրոլետարիատն էր, որ ինչպէս իր համախմբուածութեամբ կապիտալիստական մեծ ձեռնարկներու մէջ, նոյնպէս նաեւ իր մարտական յեղափոխական յատկութիւններով սրմատապէս կը տարբերէր ճորտատիրական շրջանի ֆապրիքաներու բանուորներէն եւ մանր, անաշտագործական ու ամէն տեսակ այլ արդիւնաբերութեան բանուորներէն:

90-ական թուականներու արդիւնաբերական վերելքը կապուած էր առաջին հերթին երկաթուղային ուժեղ շինարարութեան հետ: Մէկ տասնամեակի ընթացքին (1890—1900) կառուցուած էր աւելի քան 21 հազար վերստ երկաթուղային նոր ճանապարհ: Երկաթուղիներուն համար կը պահանջուէր հսկայական քանակութեամբ մետաղ (երկաթուղագծերու վայրաչարժերու, վակոններու համար), կը պահանջուէր մեծ քանակութեամբ վառելանիւթ, քարածուխ եւ նաեւ Ս. յր առաջ բերաւ մետալուրգիայի (մետաղագործութեան) եւ վառելանիւթային արդիւնաբերութեան զարգացում:

Ինչպէս բոլոր կապիտալիստական երկիրներու մէջ, նոյնպէս եւ մինչ - յեղափոխական Ռուսաստանի մէջ, արդիւնաբերական վերելքի տարիներուն կը փոխարինէին արդիւնաբերական ճգնաժամերը, արդիւնաբերական անչարժութեան տարիները, որոնք ծանր հարուած կը հասցնէին բանուոր գասակարգին, գործազրկութեան եւ սղքատութեան կը մտանէին հարիւր հազարաւոր բանուորներ:

Թէպէտ ճորտատիրական իրաւունքի վերացուելէն յետոյ կա-

պիտալիզմի զարգացումը Ռուսաստանի մէջ բուսական արագ կ'ընթանար, այնուամենայնիւ Ռուսաստանն իր անտեսական զարգացմամբ չստեալ կը մնար միւս կապիտալիստական երկիրներէն: Երկաթուղիների հսկայագոյն մեծամասնութիւնը դեռ զբաղուած էր դիւղաանտեսութեամբ: Լենին իր «Կապիտալիզմի Չարգացումը Ռուսաստանի մէջ» նշակուող գրքին մէջ կարեւոր թիւեր կը մէջբերէ բնակչութեան ընդհանուր հաշուէնամարէն, որ կատարուած էր 1897 թուականին: Պարզուած է, որ դիւղաանտեսութեան մէջ զբաղուած է ամբողջ բնակչութեան մօտ չինգ վեցերորդ մասը, իսկ խոշոր եւ մանր արդիւնաբերութեան մէջ, առեւտուրի, երկաթուղային եւ ջրային փոխադրութեան, շինարարութեան փայտամշակման գործին մէջ եւսյն, զբաղուած է բնակչութեան մօտ մէկ վեցերորդ մասը միայն:

Այդ ցոյց կուտայ, որ Ռուսաստանը, չնայած այնտեղ կապիտալիզմի զարգացման, անտեսական տեսակէտէն յետամնաց, ագրարային (նոգային) երկիր էր, մանր բուրժուական երկիր, այսինքն՝ այնպիսի երկիր, ուր դեռ կը գերակշռէր մանր-սեփականատիրական, սակաւ-արտադրողական, անհատական գիւղացիական անտեսութիւնը:

Կապիտալիզմի զարգացումը տեղի կ'ունենար ոչ միայն քաղաքին, այլ և դիւղին մէջ: Գիւղացիութիւնը՝ մինչ յեղափոխական Ռուսաստանի ամենաբազմամարդ գասակարգը, բաժան բաժան կ'ըլլար, կը չկրտսէրուէր Իււլի ամենատնեւոր գիւղացիներէն կ'առանձնանար կուլակային (1) վերնախումբը, գիւղական բուրժուազիան, իսկ միւս կողմէն, շատ գիւղացիներ կը քայքայուէին. կ'աւելնար գիւղացիական չքաւորութեան, գիւղական պրոլետարներու եւ կիսապրոլետարներու թիւը: Իսկ միջակ գիւղացիներու թիւը ամէն տարի կը նուազէր:

1903 թուականին Ռուսաստանի մէջ կար մօտ 10 միլիոն գիւղացիական անտեսութիւն, Լենին իր «Գիւղական չքաւորութեան ուղղուած գրքոյցին մէջ հաշուած է, որ անտեսութիւններու այդ քանակէն ոչ պակաս քան երեք եւ կէս միլիոն անտեսութիւնը ձիւղազուցիներ էին: Այդ չքաւորագոյն գիւղացիական անտեսութիւններ սովորաբար կը ցանկէին հողի աննշան մի կտոր, մնացած հողը կը յանձնէին կուլակներուն իսկ իրենք վաստակ վնասուող կ'երթային: Չքաւորագոյն գիւղացիներն իրենց գրութեամբ ամենէն մօտ էին պրոլետարիատին: Լենին գանձեց կ'անուանէր գիւղական պրոլետարներ կամ կիսապրոլետարներ:

(1) Կուլակ. — Հարուստ գիւղացի:

Միւս կողմէն, մէկ և կէս միլիոն հարուստ կուլտուրային գիւղացիական անասնաբույժներ (10 միլիոն ընդհանուր թիւէն) բնապարտաւոր էին գիւղական բարձր մշակութի հարուստ կէտէն Գիւղացիական այդ բարձրագոյն կը հարստանար՝ Նեղիւով շրջուր և միջոց գիւղացիութիւնը, բարակներու և օրամշակներու աշխատանքով հարստանալով և գաւնալով գիւղամասերու կապիտալիստներ:

Արդէն անցնալ գարու 70 ական և 80 ական թուականներուն Ռուսաստանի մէջ բանուոր գտնակարգին սկսաւ գործելու և պայքարի սկսաւ կապիտալիստներու դէմ: Յարակիտ Ռուսաստանի մէջ բանուորներու գրաւթիւնը շափաղանց ծանր էր: 80 ական թուականներու ֆապրիքաներու և գործարաններու բանուորական օրը 12 և կէս ժամէն պակաս չէր, իսկ աէրստիլ (նիւտամեղէն) արդիւնաբերութեան մէջ կը հասնէր 11—15 ժամուան: Լաշիօրէն կը կիրառուէր կանանց և երեխաներու աշխատանքի շահագործումը: Երեխաները կ'աշխատէին նոյնքան ժամ, որքան հասակաւորները, բայց կ'ստանային ինչպէս կիները, պզուլի չափով պակաս աշխատավարձ: Աշխատավարձը չափէ աւելի ցած էր: Բանուորներուն մեծ մասը կ'ստանար ամսական 7—8 սուրբի: Մեծագոյն արժեքներու և մեծագոյն շահերու գործարաններու մէջ աժեղէն բարձր վարձատրուող բանուորները կ'ստանային ամսական 35 սուրբիէն ոչ աւելի: Չկար աշխատանքի ոչ մի սրտապանութիւն, որուն նշանակար կ'ըլլար մեծ թիւով բանուորներու արկածով հաշմանդամ գտնուիլն ու մահը: Չկար բանուորներու ապահովագրութիւն, բժշկական պնտիլիոն միտլին ցոյց կը արուէր վճարումով: Չափազանց ծանր էին բնակարանային պայմանները: Տախտակաւէն խցիկներու մէջ կ'ապրէին 10—12 ական բանուորներ: Գործատերերը հաշուի մէջ յաճախ կը խառնէին բանուորները, զանանք կ'ստիպէին գործատէրերու խանութիւնէն զինել մըթերքը և ապառախի սուղ զինով, կը կողոպտէին բանուորները առաքանքներու միջոցաւ:

Բանուորները սկսան խօսքը մէկ ընել և միասին պահանջներ ներկայացնել: Ֆապրիքայի, գործարանի ախրով՝ իրենց անասնիկի դըրութիւնը բարելաւելու մասին: Անոնք կը թողէին աշխատանքը, այսինքն բանթուղ, գործադուլ կը յայտարարէին: 70 ական և 80 ական թուականներուն առաջին գործադուլները սովորաբար առաջ կուգային անչափ սուղ պահներու, խաղաղութեան, բանուորներու նախահաշիւ առանկաւ կատարուած կարեւրագույն ժամանակաւ:

գիւղերու իջեցման պատճառաւ:

Համբերութեան գուրս ելած բանուորներն առաջին գործադուլներու ժամանակ երբեմն կը կտարակէին մեքենաները, կը ջարդէին գործարանային շէնքերու ապակիները, ջարդ ու փշուր կ'ընէին գործարանատէրերու խանութներն ու գրասենեակները:

Առաջուոր բանուորները սկսան հասկնալ, որ կապիտալիստներու դէմ յաջող պայքար մղելու համար հարկուոր է կազմակերպութիւն: Ական յառաջ գալ բանուորական միութիւններ:

1875 թուականին Օսեսայի մէջ կազմակերպուեցաւ ԲՆՈՒՍՈՐՆԵՐՈՒ ՀԱՐԱՅԻՄՅՐԵՆՈՒՄԱՍՏԱՆԵՆԵՆ ՄԻԼԻՏԻՒՄԸ: Բանուորական այդ առաջին կազմակերպութիւնը առեւեց 8—9 ամիս, ապա քանդուեցաւ ցարական կառավարութեան կողմէ:

Բէթէրագորկի մէջ 1878 թուականին կազմակերպուեցաւ ՌՈՒՍՍՏԱՆԻ ԲՆՈՒՍՈՐՆԵՐՈՒՄԸ: ՀԻԼԻՍՅՈՒՅՐԵՆ ՄԻՈՒՐՈՒՄԸ, որուն գլուխը կ'սեպտեմբերի առաջագործ Թուրքիոնը և փականագործ Օլնորըսկին: Այդ միութեան ծրագրին մէջ բնութեւն կը ընդգրկուէր անոնք, որքան իր նպատակներով կը շարի Արեւմուտքի Սոցիալ—Դեմոկրատական բանուորական կուսակցութիւններուն: Միութեան վեկընսկան նպատակն էր յառաջացնել սոցիալական յեղափոխութիւն՝ «առաջակց պետութեան գոյութիւնն ունեցող քաղաքական և անասական կառուցուող, որպէս ծայրայեղագործ անսոցար կողմեր»: Միութեան կազմակերպիչներէն մէկը՝ Օրնորսկին սրտէ ժամանակ ապրած էր արտասահմանի մէջ, այնտեղ աւ ծածկոթացած էր Մարքսիստական Սոցիալ—Դեմոկրատ կուսակցութիւններու և Մարքսի գեկուվարած Ա. Ինտերնացիոնալի գործունէութեան: Այդ իր գրութիւնով էր «Ռուսաստանի բանուորներուն հիւսիսային միութեան» շրջարկի վրայ: Այդ միութիւնը իր մտաւոր նպատակը կը համարէր քաղաքական ազատութեան և քաղաքական իրաւունքներու նուաճումը ժողովուրդին համար (խօսքի, մամուլի ազատութիւն, ժողովներու իրաւունք և այլն): Մտաւոր պահանջներու կարգին կար նաև աշխատանքի օրուայ սահմանափակումը:

Միութեան անդամներու թիւը կը հասնէր 200 հոգիի, կային նաև նոյնքան այ համակարգիչներ: Միութիւնն սկսած էր մասնակցիլ բանուորական գործադուլներուն, կը գեկուվարէր զանոնք: Յարակիտ կառավարութիւնը քանզի բանուորական այդ միութիւնը ևս:

Բայց բանուորական շարժումը կը շարունակէր աճիլ, ընդգրկուելով շարունակ նորանոր շրջաններ: 80 ական թուականներուն առեւ

զի կ'ունենան մեծ թիւով գործադուրներ: Էինդ ասարուան ընթացքին (1881 — 1886) տեղի ունեցան աւելի քան 48 գործադուրներ 80 հազար գործադուրաւոր բանուորներով:

Յեղափոխական շարժման պատմութեան մէջ առանձնապէս մեծ նշանակու թիւն ունէր այն մեծ գործադուրը որ բռնկած էր 1885 թուականին Օրեխովո - Ջուէվոյի Մորոզովի ֆապրիքային մէջ:

Այդ ֆապրիքային մէջ կ'աշխատէին մօտ 8 հազար բանուորներ: Աշխատանքի պայմանները օրէ օր կը վատթարանային 1882էն մինչև 1884 թուականը աշխատավարձը նուազած էր 5 անգամ. 1884 թուականին օրավարձերը մէկ անգամէն իջեցուած էին մէկ քատորդով այսինքն 25 տկոսով, բացի առկէ, Մորոզով բանուորները կ'ընկճէր, տուգանքով ինչպէս, գործադուրէն յետոյ դատարանին մէջ պարզուեցաւ որ վատակուած իւրաքանչիւր ռուբլիէն բանուորներէն տուգանքի ձեւով կը խլուէր յօգուտ գործարանատիրոջ 30 էն մինչև 50 կոպեկ: Բանուորները չզիմացան այդ կոդուպուտին և 1885 թուականի յունուարին գործադուր յայտարարեցին: Գործադուրը նախապէս կազմակերպուած էր: Գործադուրը կը զեկավարէր առաջաւոր Պիտր Մոխրիսկոն որն առաջ Ռուսական բանուորներու ճիւղուտային միութեան անդամ էր և արդէն յեղափոխական փորձառութիւն ունէր: Գործադուրի նախօրեակին Մոխրիսկոն միւս ամենապիտակից ջուրհաններու հետ միասին մշակից գործարանատիրոջ ներկայացուցիչը շարք մը պահանջներ, որոնք ընդունուեցան բանուորներու գաւառի խորհրդակցութեան կողմէ: Բանուորները ամենէն առաջ կը պահանջէին զարհեցնել կողոպտիչ տուգանքները:

Այդ գործադուրը ձեռնուեցաւ գինեւոյ ուժով: Աւելի քան 600 բանուոր ձերբակալուեցաւ, որոնցմէ մի քանի տասնեակ հօգի դատի քաջուեցան:

Նոյնպիսի գործադուրներ տեղի ունեցան 1885 թուականին իվոնովո - վոլոնսկոյի ֆապրիքաներուն մէջ:

Յաջորդ ասարին ցարական կառավարութիւնը վախճանով բանուորական շարժման աճումէն, հարկադրուած եղաւ օրէնք հրատարակել առաջնորդներու մասին: Այդ օրէնքին մէջ կ'ըսուէր թէ տուգանքէն գանձուած փողը պէտք է մանէ ոչ թէ գործարանատիրոջ գրպանը, այլ ծախսուի իրենց՝ բանուորներու կարիքներուն համար:

Բանուորները Մորոզովի ֆապրիքայի և միւս գործադուրներու փորձով հասկցան որ իրենք շատ բանի կարող են հասնիլ կազմակերպուած պայքարով: Բանուորական շարժման ծոցէն սկսան երե-

ւան դոյ տուգանքաւոր զեկավարներ ու կազմակերպիչներ, որոնք հաստատակամ կերպով կը պաշտպանէին բանուոր գասակարգի շահերը:

Իրենոյի ժամանակ Ռուսաստանի բանուորական շարժման աճման հօգի վրայ և արեւմտ - եւրոպական բանուորական շարժման ազդեցութեամբ երկրին մէջ կ'սկսէին ստեղծուիլ մարքսիստական առաջին կազմակերպութիւնները:

2. ՆՈՐՈՂՆԻԿՈՒԹԻԻՆ, ՈՒ ՄԱՐԿՍԻՉՄԸ ՌՈՒՍՍԻՅԱՆԻ ՄԷՋ: ՊԼԵԽԱՆՈՎ, ԵՒ ԱՆՈՒՐ ԱՆՇԽԱՆՆԻՍ ԱՋՍԱԳՐՈՒԹԻՆ, ՆՈՒՄՐՈՒՄԸ ՊԼԵԽԱՆՈՎԻ ՊԱՅՔԱՐԸ, ՆՈՐՈՂՆԻԿՈՒԹԵԱՆ ԴԷՄ, ՄԱՐԿՍԻՉՄԻՍԱՐԸ ՏԱՐԵՄՈՒՄԸ ՌՈՒՍՍԻՅԱՆԻ ՄԷՋ:

Նախքան մարքսիստական խումբերու երեւան գալը, յեղափոխական աշխատանքը Ռուսաստանի մէջ կը տանէին նարոյնիկները, որոնք կը հանդիսանային մարքսիզմի նախապիտակները:

Մարքսիստական ռուսական առաջին խումբը երեւան եկաւ 1883 թուականին: Ան աշխատանքի ազատագրութիւնը խումբն էր, զոր կազմակերպած էր Գ. Վ. Պրիխանով՝ արտասահմանի ժրնէվի մէջ, ուր ան ստիպուած էր մեկնիլ խուսափելու համար ցարական կառավարութեան հետապնդումներէն իր յեղափոխական գործունէութեան համար:

Նախապէս Պրիխանովը ինքը նարոյնիկ էր: Տարագրութեան մէջ ծանօթանալով Մարքսիզմին, ան նարոյնիկութեան հետ կապերը խզեց և դարձաւ մարքսիզմի աչքի ինկող պրոպականդիստ:

Աշխատանքի ազատագրութիւնը խումբը մեծ աշխատանք կատարեց մարքսիզմի Ռուսաստանի մէջ տարածելու գործին մէջ: Ան սուսերէնի թարգմանց Մարքսի և Էնլիսի «Կոմունիստական կուսակցութեան մանիֆէստը», «Լարձու աշխատանք և կապիտալ», «Ինքիպիզմի զարգացումն ուսուցիչայն» (գնորքայինէն, երազայինէն) գեյրի գիտութիւնը և այլ աշխատութիւններ, ապագրեց գանձաւոր արտասահմանի մէջ և սկսաւ գաղտնի կերպով տարածել Ռուսաստանի մէջ Գ. Վ. Պրիխանով, Ջասույիչ, Կակրոզ և այլ խումբի ուրիշ մասնակիցներ գրեցին նաև շարք մը երկեր, որոնց մէջ նաև կը պարզարանէին Մարքսի և Էնկելսի ուսմունքը, կը պարզաբանէին զիտական սոցիալիզմի գաղափարները:

Պրոխտարիտաի մեծ ուսուցիչներ Մարքսն ու Էնկելսը, ի դեմքս սոցիալիստ - ուսուցիչներու, առաջիններն ինքն իր պարզաբա-

նեցին թէ՛ սոցիալիզմը երսողո՞ղներու (ուսուցիտաներու) մտադրածին բան չէ, այլ ժամանակակից կապիտալիստական հասարակութեան զարգացման անհրաժեշտ արդիւնքը։ Անոնք ցոյց տուին, որ կապիտալիստական կարգը կ'իյնայ ճիշդ այնպէս, ինչպէս ինկաւ ճորտատիրական կարգը, որ կապիտալիզմն ինչո՞ւ է որ կ'ստեղծէ իր գերեզմանափորը՝ յանձինս պրոլետարիատի Անոնք ցոյց տուին, որ միայն պրոլետարիատի զսակարգային պայքարը, բուժուողիայի դէմ պրոլետարիատի արած յայտանակը միայն մարդկութիւնը կ'ազատէ կապիտալիզմէն, շահագործումէն։

Մարքսն ու Էնկէլսը պրոլետարիատին կ'ուսուցանէին գիտակցիլ իր ուժերուն, գիտակցիլ իր զսակարգային շահերուն և միաւորուիլ՝ բուժուողիայի դէմ վճռական պայքար մղելու համար։ Մարքսն ու Էնկէլսը յայտնարեցին կապիտալիստական հասարակութեան զարգացման օրէնքները և գիտականօրէն սպասողեցին, որ կապիտալիստական հասարակութեան զարգացումը և սոսակարգային պայքարը անոր մէջ, անխուսափելիօրէն պիտի յանդին կապիտալիզմի անկման, պրոլետարիատի յաղթանակին, պրոլետարիատի դիկտատուրայի՞ն։

Մարքսն ու Էնկէլսը կ'ուսուցանէին, որ խաղաղ ճամբով անկարելի է աշտուիլ կապիտալի իշխանութենէն և կապիտալիստական սեփականութիւնը դարձնել հասարակական սեփականութիւն, որ բանուոր զսակարգն այդ բանին կրնայ հասնիլ միայն բուժուողիայի դէմ յեղափոխական բանութիւն գործադրելու միջոցով, պրոլետարական յեղափոխութեան միջոցով, իր քաղաքական տիրապետութիւնը — պրոլետարական տիրատոււորուն հաստատելու միջոցով, որը պիտի ճնշէ շահագործողներու գիմպրութիւնը և ստեղծէ նոր, անդասակարգ կոմունիստական հասարակութիւն։

Մարքսն ու Էնկէլսը կ'ուսուցանէին, որ արդիւնարեւրական պրոլետարիատը կը հանդիսանայ կապիտալիստական հասարակութեան ամենայնզափոխական, ուստի և ամենաառաջաւոր զսակարգը, որ այդպիսի զսակարգ մը միայն, ինչպիսին է պրոլետարիատը, կարող է իր շուրջը հաւաքել կապիտալիզմէն դժգոհ բոլոր ուժերը և առաջնորդիլ գնոնք՝ գրոնջու համար կապիտալիզմին վըրայ։ Բայց հին աշխարհը նուաճելու և նոր անգասակարգ հասարակութիւն ստեղծելու համար պրոլետարիատը պէտք է ունենայ իր սեփական բանուորական կուսակցութիւնը, զորս Մարքսն ու Էնկէլսը կ'ա-

նուանէին կոմունիստական կուսակցութիւնը Մարքսի և Էնկէլսի հայեացքներու տարածմամբ էր որ զբաղուեցաւ ուսական մարքսիստական ստալին խումբը, Գլխաւորեւան Ալեխասանքի ազատութիւն» խումբը։

«Ալեխասանքի ազատութիւն» խումբը ուսական արտասահմանեան մամուլին մէջ մարքսիզմի դրօշը բարձրացուց այն պահուն, երբ սոցիալիստական միջոցով սոցիալիզմի գիմոկրատական շարժում չկար ինչո՞ւ անհրաժեշտ էր ամենէն առաջ թէրիսպէս (տեսականօրէն), իտեպէս (քաղաքականօրէն) ճամբայ հարթել այդ շարժման համար։ Մարքսիզմի տարածման և սոցիալիզմի գիմոկրատական շարժման ճամբուն վրայ հանդիպող զազափարական գլխաւոր խոչընդոտան այն ժամանակ նորոգնիկական(1) հայեացքներն էին, որոնք այն ատեն կը գերակշռէին առաջաւոր բանուորներու և յեղափոխականօրէն աւըրամպրուած մասուրականութեան շրջաններուն մէջ։

Կապիտալիզմի զարգացմամբ կուստատանի մէջ բանուոր զսակարգը կը գտնուի յեղափոխական կազմակերպուած պայքարի համար ընդունակ, հզօր առաջաւոր ուժ։ Բայց նորոգնիկները չէին հասկնար բանուոր զսակարգի առաջաւոր դերը՝ կուսական նորոգնիկները սխալ կերպով կը կարծէին, որ յեղափոխական գլխաւոր ուժ կը հանդիսանայ ոչ թէ բանուոր զսակարգը, այլ գիւղացիութիւնը, որ ցարին ու կալուածատէրերու իշխանութիւնը կարելի է ստալիզմ միմիայն գիւղացիական «պատամբութեամբ»։ Նորոգնիկները բանուոր զսակարգը չէին ճանչնար, և չէին հասկնար որ առանց բանուոր զսակարգին հետ դաշինք կնքելու և առանց անոր զեկափարութեան գիւղացիները մինակ չեն կրնար յաղթել ցարիզմն ու կալուածատէրերը։ Նորոգնիկները չէին հասկնար, որ բանուոր զսակարգը կը հանդիսանայ հասարակութեան ամենայնզափոխական ու ամենաառաջաւոր զսակարգը։

Սկիզբը նորոգնիկները կը փորձէին գիւղացիները պայքարի հանել ընդդէմ ցարական կառավարութեան։ Այս նպատակով յեղափոխական մասուրական երիտասարդութիւնը, գիւղացիական հագուստ հագնելով, շարժեցաւ դէպի գիւղ — դեպի ժողովուրդը, ինչպէս կ'ըսէին այն ժամանակի Այս տեղէն այլ յառաջ եկած է ճնարողներինը անուրը Բայց գիւղացիութիւնը անոնց ետեւէն չգնաց, որովհետեւ անոնք գիւղացիութիւնն ալ հարկ եղածին պէս չէին ճանչ-

(1) Ժողովրդական (կուսակցութեան անուն)

նար և չէին հասնար, նորոգելիներու մեծամասնութիւնը ձերբազաւուցաւ ոստիկանութեան կողմէն Այն ատեն նորոգելիները սրձեցին չարուհակել պայքարն ընդդէմ ցարական ինքնակալութեան միմիայն իրենց ուժերով, առանց մագլուրցի, ինչ որ զիրենք հասցուց ա՛յ աւելի յարջ սխալներու :

Նարոգելիական Ընտրողնայս «Լոյս» գաղտնի ընկերակցութիւնը սկսաւ պատրաստել ցարի սպաննութիւնը 1881 թուականի մարտի 1 ին նարոգելիս կանները յաջողեցան ուսմբով սպաննել ցար Ալեքսանդր Բրտ Սակայն այս բանը ժողովուրդին ոչ մէկ օգուտ առաւ : Առանձն անձնաւորութիւններու սպաննութիւններով կարելի չէր ցարական ինքնակալութիւնը աւարակել, կարելի չէր կալուածատէրերու գասակարգը ոչնչացնել : Ապանուած ցարին փոխարէն մէջտեղ եկաւ ուրիշը — Ալեքսանդր Գր, որուն օրով բանուորներու ու զիւղացիներու կեանքը ա՛յ աւելի վատթարացաւ :

Յարիզմի զէմ առանձին սպաննութիւններու միջոցաւ, առհասարական անտորի միջոցաւ պայքարելու համար նորոգելիներու ընտրած ուղին սխալ ու վնասակար էր յեղափոխութեան համար : Անհասարական անտորի քաղաքականութիւնը սկիզբ կ'առնէր ակախիզ (գործօն) ճերտաներու և պասսիզ (կրասորական) «ամբոխ» նորոգելիական ոչ-ճիշդ թէորիայէն, որ ճերտաներէն սխալորոշութիւն կը սպասէր : Այս կեղծ թէորիան կ'ըսէր, որ միայն սչքի ինկող առհասարակ կը կերտեն պատմութիւնը, իսկ մասան, ժողովուրդը, գասակարգը, ճամբորդը, ինչպէս արձամարձանքով կ'արտայայտուէին նորոգելիական գրողները, անընդունակ է գիտակցական կազմակերպուած գործողութիւններու, ան կրնայ միմիայն կարողնել երթալ «ճերտաներու» ետեւէն : Ասոր հաւար ալ նորոգելիները հրաժարեցան զիւղացիութեան ու բանուոր գասակարգի միջոցաւ մէջ մասսայական յեղափոխական աշխատանք կատարել և անցան սնահասական սեռորի : Նարոգելիները, այն ժամանակուայ խոչորադոշն յեղափոխականներէն մէկը — Սակփան Ասլուս բինը ստիպեցին զաղբեցնել յեղափոխական բանուորական միութիւն կազմակերպելու աշխատանքը և ամբողջովին զբաղուել սեռորով :

Նարոգելիները աշխատուորներու ու շարքութիւնը կը չեղեցնէին հարատւորողներու գասակարգին զէմ ատրուող պայքարէն՝ այդ գասակարգի առանձին ներկայացուցիչներու սպաննութիւններով, ինչ որ անպատշաճ էր յեղափոխութեան համար : Այդպէսով բանուոր գա-

սակարգի և զիւղացիութեան յեղափոխութեան ձևներեցութեան և աշխատանքային զարգացումը կ'արգելէին անոնք :

Նարոգելիները թալ չէին աւար որ բանուոր գասակարգը յեղափոխութեան մէջ իր զեկաւորի զերը հասկնայ և բանուոր գասակարգի ինչուութեան կատակցութեան ստեղծութիւնը կը կատակցէին :

Թէև նարոգելիներու գաղտնի կազմակերպութիւնը ջախջախուեցաւ ցարական կառավարութեան կողմէ, սակայն նարոգելիական հայեացքները զեո երկար ատեն կը մնային յեղափոխական օրէն տրամադրուած մասնորակման թեան մէջ : Նարոգելիներու մնացորդները յամաս կերպով կը զիմարէին Ռուս սասանի մէջ մարքիզի տարածման, կը խանդարէին բանուոր գասակարգին կազմակերպումը :

Ուստի մարքիզի Ռուսաստանի մէջ կրնար օճիլ ու ամբարտաւելի նարոգելիութեան զէմ պայքար մղելով միայն :

«Այլ սասանի Աղտապարութիւն» խումբը պայքար բացաւ նարոգելիներու սխալ հայեացքներէն զէմ, չօչ պարով թէ նարոգելիներու սեմունքն ու անոնց պայքարի ձեւը ինչ վնասներ կը հասցնէ բանուորական շարժման :

Նարոգելիներու զէմ ուղղուած իր աշխատանքներուն մէջ Պիխանով ցոյց առաւ թէ նարոգելիներու հայեացքները ոչ մէկ ընդհանուր կապ ունին զիտ սկան սոցիալիզմի հետ, որքան ալ նարոգելիները իրենք զիրենք անուանէին սոցիալիստներ :

Պիխանով առաջինն էր որ առաւ նարոգելիներու սխալ հայեացքներուն մարքիստական քննադատութիւնը : Ազրու հարուածներ հասցնելով ճանդերձ նարոգելիական հայեացքներուն, Պիխանով միւսմամանակ ձուարեց մարքիստական հայեացքներու փայլուն պաշտպանութիւնը :

Ինչ բանի մէջ կը կայանային նարոգելիներու սխալ հայեացքները որոնց ջախջախիչ հարուած հասցուց Պիխանով :

Առաջինն նարոգելի երը կը պնդէին թէ կապիտալիզմը Ռուսաստանի մէջ ճգատանական և երկուցթ մին է, թէ ան Ռուսաստանի մէջ չի զարգանար, ճեակարար չի օճիլ և չի օճիլ նաև պրոլետարիատը :

Երկրորդ՝ նարոգելիները բանուոր գասակարգը յեղափոխութեան մէջ առաջաւոր գասակարգ չէին նկատեր : Անոնք կ'երազէին սոցիալիզմին հասնիլ առանց պրոլետարիատի : Նարոգելիները յեղա-

62081-67

փոխական գլխուօր ուժ կը նկատէին մտաւորականներու կողմէ զե. կալուարու ուղ զիւրացիութիւնը և զիւրական համայնքը. զայն կը պիտակին որպէս սոցիալիզմի սաղմ ու հիմք:

Երրորդ նարոզնիկները սխալ ու վնասակար հայեացք ունէին մարդկութեան պատմութեան ամբողջ ընթացքին նկատմամբ. Անոնք չէին պիտակ և չէին հասկնար հասարակութեան անստեղծ և քաղաքական զարգացման օրէնքները: Այս անստեղծ էն անոնք նոյն ատեն յետաձգեց մարդիկ էին: Անոնց կարծիքով. պատմութիւնը կը կերտեն ոչ թէ գասակարգերը և ոչ ալ գասակարգերու պայքարը. այլ միայն առանձին աշխի՛ ինկոյ անձնուօրութիւնները — «ճերտաները», որոնց կտակէն կուրօրէն կ'երթան, մասան, «ամբօրը», մուղւորը, գասակարգը:

Նարոզնիկներու գէժ պայքարելով և զանոնք մերկացնելով, Պլեխանով գրեց չորս մը աշխատութիւններ, որոնք մէ կը սորվէին և կը գասափարակուէին Ռուսաստանի մարքիտաները: Պլեխանովի այդ աշխատութիւնները. «Ինչպէս Վոցիտայիցին ու քաղաքական պայքարը», «Լեր սարածայնութիւնները», «Պատմութեան նկատմամբ մանխտական հայեացքի զարգացման հարցին չորք», հող պատրաստեցին Ռուսաստանի մէջ մարքիզմի յաղթանակին համար:

Իր աշխատանքներուն մէջ Պլեխանով առաւ մարքիզմի հիմնական հարցերուն շարադրանքը: Մասնաւորապէս կարեւոր նշանակութիւն ունեցաւ անոր «Պատմութեան նկատմամբ մանխտական հայեացքի զարգացման հարցին չորք» գիրքը՝ հրատարակուած 1895 թուականին: Լինին կը մասնանշէր որ այդ գրքով «Գասափարակուած է սուսական մարքիտաներու ամբողջ սերունդ մը» (Լինին, Հ. Ժ. Եջ 347):

Նարոզնիկներու գէժ ուղղուած իր աշխատութիւններուն մէջ Պլեխանով ապացուցեց որ անհեթեթութիւն է հարցն այնպէս պնդել, ինչպէս կը զնեն նարոզնիկները, այսինքն թէ՛ Ռուսաստանի մէջ կապիտալիզմը կը զարգանայ թէ չի զարգանար: Հարցը այն է կ'ըսէ Պլեխանով — և ըսածը փաստերով կ'ապացուցանէր — որ Ռուսաստանն աւրդեմ քեւակի խաճ է կապիտալիստական զարգացման ուղիին մէջ և չկայ այնպիսի ուժ մը որ կարենայ զայն շեղեցնել այդ ուղիէն:

Յեղափոխականներու խնդիրը Ռուսաստանի մէջ կապիտալիզմի զարգացումը կատեցնելը չէր — բան մը որ արդէն չէին կրնար ընել: Յեղափոխականներու խնդիրն այն էր որ անոնք յենուէին յեղափոխա-

կան այն հզօր ուժին վրայ, որ կը ծնէր կապիտալիզմի գարգացումով — այսինքն բանուօր գասակարգին վրայ. զարգացնէին անոր գասակարգային պիտակցութիւնը. կազմակերպէին զայն, օրէնքն աւնոր՝ իր շանուօրական կուսակցութիւնը ստեղծելու համար:

Պլեխանով ջախջախեց նաև նարոզնիկներուն երկրորդ հիմնական սխալ հայեացքը — յեղափոխական պայքարի մէջ, պրոլետարիատի առաջուօր պերին միտումը անոնց կողմէ: Նարոզնիկները Ռուսաստանի մէջ պրոլետարիատի յառաջ գարը կը պիտակին որպէս իրատեսակ «պատմական դժբախտութիւն» մը, և կը զլէին «պրոլետարականութեան վէրք»-ի մասին: Պլեխանով պաշտպանելով մարքիզմի ուսմունքը և Ռուսաստանի մէջ անոր իրականացումը կիրառելիութիւնը, կապացուցանէր որ, առանց նկատի առնելու գիւրցիութեան քանակական գերակշռութիւնը, և պրոլետարիատի համեմատական փոքրաթիւութիւնը, յեղափոխականներն իրենց գլխուօր յոյսերը պէտք է զնեն պրոլետարիատի վրայ, անոր աճման վրայ:

Ինչո՞ւ յատկապէս պրոլետարիատի վրայ:

Սրովճեսեւ պրոլետարիատը, առանց նայելու անոր ներկայի փոքրաթիւութեան, այնպիսի աշխատաւոր գասակարգ մը կը հանգիտանայ որ կապուած է անստեղծութեան աւելի առաջաւոր ձևին հետ, — խոչոր արտադրութեան հետ, — և այդ պատճառաւ մեծ ապագայ ունի:

Սրովճեսեւ պրոլետարիատը, որպէս գասակարգ, տարուէ տարի կ'անի. քաղաքականապէս կը զարգանայ. շարժիւ խոչոր արտադրութեան մէջ ախրոյ աշխատանքային պայմաններուն, պիտութեամբ ենթակայ է կազմակերպման և իր պրոլետարական գիրքին շնորհիւ ամենէն շատ յեղափոխական է. որովճեսեւ յեղափոխութեան մէջ անիկա ոչինչ ունի կորսնցնելիք, բացի իր շղթաներէն:

Գիւրցիութեան հարցը ուրիշ է:

Գիւրցիութիւնը, (խօսքը կը վերաբերէր մեծաանտես գիւրցիութեան — ՍՄԻ՛), առանց նայելու անոր քաղաքակրթական, աշխարհի աշխատաւոր գասակարգ մը կը հանդիսանայ, որ կապուած է անստեղծութեան աւելի յ'սամնաց ձևին հետ, — մանր արտադրութեան հետ, այդ պատճառաւ անիկայ մեծ ապագայ չունի և չի կրնար ունենալ:

Գիւրցիութիւնը ոչ միայն չ'աճիր որպէս գասակարգ, այլ, ընդհակառակը սարուէ տարի կը սրտնտխրուած պիտայի (կուլակներ) և չքուարութեան (պրոլետարներ, կիսապրոլետարներ): Ասկէ զատ,

իր մանրատուածու թեան պատճառաւ ան սուղի գծու ար կ'ենթարկը. սի կողմակերպման և իր մանր սեփականատիրական դիրքին պատճառաւ սուղի քիչ հաճոյքով կը մանկ յեզգափախական շարժման մէջ, քան թէ պրոյեկտարիաւր:

Նարոզնիկները կը պնդէին որ Ռուսաստանի մէջ սոցիալիզմը կուգայ ոչ թէ պրոյեկտարիաւրի գիտատարային միջոցաւ, այլ գիւղացիական համայնքի միջոցաւ, զոր անոնք կը համարէին սոցիալիզմի սուղմն ու հիմքս Բայց, համայնքը սոցիալիզմի ո՛չ սաղմն էր և ո՛չ հիմք և ոչ այ կրնար բլրալ, որովհետեւ համայնքին մէջ կը տիրապետէին կուլակները, «այխարհակերները», որոնք կը չահագործէին չքաւորները, բարակները, սակաւագոր միջակները Զեւա կանօրէն գոյտ թիւն ունեցող համայնական հողատիրութիւնը և Ժամանակ աւ Ժամանակ անձ գրոյս կատարուող հողաբաժանումները որոնք ոչ մէկ կերպով չէին փոխեր: Հողէն կ'օգտուէին համայնքի այն անդամները որոնք ունէին այխատող անասուն, գործիք, սերմնացո, այսինքն՝ անկուոր միջակներն ու կուլակները: Զրաւալակի գիւղացիները, չքաւորը և բնդհանրապէս սակաւագորները բաւարարուած էին հողը սոյ կուլակներուն և երթալ վարձուելու բաւարակութեան: Գիւղացիական համայնքը իրականին մէջ յարմարագոյն ձեւն էր կուլակային ձեւումը քողարկելու և ցարիզմի ձեւորուման միջոց մը՝ հարկերը բաւ համայնքային երաշխատորութեան սկզբունքին հաւաքելու: Եւ ճիշդ սոսր համար այլ ցարիզմը ձեւորչէր դիւղաներ գիւղացիական համայնքին: Միտաղելի կ'ըլլար այսպիսի համայնք մը սոցիալիզմի սաղմ և հիմք, համարել:

Պիեխանով ջախջախեց նաև նարոզնիկներու երրորդ հիմնական սխալ հայեացքը՝ հասարակութեան զարգացման մէջ «հերոսներու», աչքի ինկող անձնաւորութիւններու, անոնց գաղափարներուն ունեցած առաջնակարգի դերին վերաբերմամբ և մասնային «ամբոխիւն» մոզուաբղին, գաղափարներուն չ'չին դերին վերաբերմամբ: Պիեխանով նարոզնիկները կը մեղադրէր որպէս իսկապիսիներ, աղաքուցանելով որ ճշմարտութիւնը ոչ իսկայիզմի կողմն է այլ Մարքսի — էնկէլսի մտն իսլիզմի (նիսիսպոչստութեան) կողմը:

Պիեխանով ծառայեց և հիմնաւորեց մարքսիստական մատերալիզմի տեսակէտը: Համաձայն մարքսիստական մատերալիզմին՝ անկախ կ'ապացուցանէր որ հասարակութեան զարգացումը վերջին հաշուով կ'որոշուի ոչ թէ աչքի ինկող անձնաւորութիւններու ցանկու-

թիւններով ու գաղափարներով, այլ հասարակութեան գոյութեան նիսիսական պայմաններուն գորգացմամբ, հասարակութեան գոյութեան համար անհրաժեշտ նիսիսական բարիքներու արտադրութեան ձեւերուն փոփոխութիւններով, նիսիսական բարիքներու արտադրութեան սաղարկելին մէջ գասակարգերու փոխ յարաբերութիւններու փոփոխութիւններով, նիսիսական բարիքներուն արտադրութեան ու բաշխման սաղարկելին մէջ գերի ու գիրքի համար գասակարգերու մզած պայքարով: Ա՛յ թէ գաղափարները կ'որոշեն մարդոց հասարակական — անտեսական կացութիւնը, այլ մարդոց հասարակական — անտեսական կացութիւնն է որ կ'որոշէ անոնց գաղափարները: Աչքի ինկող անձնաւորութիւնները կարող են ոչինչի փոխարկուիլ, եթէ անոնց գաղափարներն ու ցանկութիւնները հակառակ կ'երթան առաջաւոր գասակարգի պահանջներուն, և — ընդհակառակը — աչքի ինկող մարդիկը կրնան իրապէ՛ս աչքի ինկող անձնաւորութիւններ գտնուալ, եթէ անոնց գաղափարներն ու ցանկութիւնները ձեռքոյն կարատայայտեն հասարակութեան անտեսական զարգացման պահանջները, առաջաւոր գասակարգի պահանջները:

Նարոզնիկներու այն պնդումին թէ մասսան ամբոխ է, թէ միայն հերոսներ են որ պատմութիւնը կը կերտեն և ամբոխը ժողովարդի կը փոխեն, մարքսիստները կը պատասխանէին. — Ոչ թէ հերոսներն են որ պատմութիւնը կը կերտեն, այլ պատմութիւնն է որ հերոսներ կը կերտի, հետեւաբար, ոչ թէ հերոսներն են որ ժողովարդ կ'անկողեն, այլ ժողովարդն է որ հերոսներ կ'ստեղծէ և պատմութիւնը յատաջ կը շարժէ: Հերոսները, աչքի ինկող անձնաւորութիւնները հասարակութեան կեանքին մէջ կարող են լուրջ գեախազայ ա՛յն չսիտ միայն, որ շափով որ անոնք կը կարողանան ճիշդ հակալայ հասարակութեան զարգացման պայմանները, հակալայ թէ ինչպէս կարելի է այդ պայմանները փոխելի գէղի լուրջ հերոսները, աչքի ինկող անձնաւորութիւնները կրնան ինչո՛ւ ծիծաղելի և ոչ ոքի պէտք չեղող ձախողած մարդոց զրութեան մէջ, եթէ անոնք չկարողանան ճիշդ հակալայ հասարակութեան զարգացման պայմանները և սկսին գէ՛մ ել ինչո՛ւ հասարակութեան պատմական պահանջներուն՝ իրենք գիրքնք պատմութիւնը սկերաղներս երեւակայելով:

Ճիշդ այսպիսի ձախողակ հերոսներու շարքին կը պատկանէին նարոզնիկները:

Պիեխանովի գրական երկերը, նարոզնիկներուն գէ՛մ անոր մը-

զած պայք րը — հիմնովին դուրս վտարեցին նարոզիկներու ազգ-
 զեցուցութիւնը յեղափոխական մասաւորականութեան միջափայլէն և Բայց
 նարոզիկութեան գաղափարական ջախջախու մը տակաւին վերջնա-
 կանապէս չէր աւարտած նարոզիկութեան — ոչպէս մաքսիզմի
 թշնամի — վերջնայանապէս ջախջախման գործը վիճակուեցաւ Լե-
 նինին :

Նարոզիկներուն մեծամասնութիւնը «Նարոզնայա Վոլիա»
 կուսակցութեան ջախջախուեցէն յետոյ, շուտով հրաժարեցաւ ցա-
 րական կառավարութեան դէմ յեղափոխական պայքար մղելէ և սկը-
 օաւ ցարական կառավարութեան հետ հաշտութիւն, համաձայնու-
 թիւն քարոզել 80 ական և 90-ական թուականներուն նարոզիկները
 զարձան կուսակութեան շահերուն արտայայտիչները :

«Աշխատանքի Ազատագրութիւն» խումբը սուսական սոցիալ-
 զեմոկրատներու ծրագրի երկու նախագիծ կազմեց (առաջինը 1884 թ.
 և երկրորդը 1887 թ) : Ատիկա խումբ կարեւոր քայլ մըն էր Ռու-
 սաստանի մէջ մարքսիստական սոցեալ — զեմոկրատական կուսակ-
 ցութեան ստեղծումը նախապատրաստելու համար :

Բայց «Աշխատանքի Ազատութիւն» խումբը լուրջ սխալներ
 այ ունէր Անոր ծրագրի առաջին նախագիծին մէջ աակաւին կային
 նարոզիկական հայեացքներու մնացորդներ — կը թոյլատրուէր ան-
 հատական անտորի սակաւկան (գործելու ձեւը) և սակէ դատ, Պլե-
 խանով հաշուի չէր առած որ յեղափոխութեան ընթացքին Պրոլետա-
 րիատը կարող է և պէտք է որ իր հակէն տանի զիւզացիութիւնը,
 որ պրոլետարիատը զիւզացիութեան հետ դաշինք կնքելով միայն
 կրնայ յազմանակ սանիլ ցարիզմի դէմ և սակէ դատ, Պլեխանով ա-
 զատական բուրժուապիւն կը նկատէր որպէս ուժ մը որ կարող է ա-
 ջակցութիւն ցոյց աւել յեղափոխութեան, թէև ոչ հաստատուն ա-
 ջակցութիւն. իսկ իր մէկ քանի աշխատութիւններուն մէջ տնիկա
 զիւզացիութիւնը բոլորովին դուրս կը ձգէր հաշուէն, յայտարարելով
 օրինակի համար, որ՝

«Ռեցի բուրժուապիւն և պրոլետարիատէն մենք չենք
 տեսներ հասարակական այլ ուժեր, որոնք վրայ կարենային
 յենուիլ ընդդիմադիր կամ յեղափոխական կոմպրոմիսցիաները
 (խմբաւորումները) մեր մէջ» Պլեխանով, հատոր Գ. էջ
 119) :

Պլեխանովի այս սխալ հայեացքները անոր ապագայ մենչելի-

կական հայեացքներուն սաղմերն էին :

Թէ՛ «Աշխատանքի Ազատագրութիւն» խումբը, թէ՛ այն ժա-
 մանակուայ մարքսիստական խմբակները տակաւին գործնականօրէն
 կապուած չէին բանուորական շարժման հետ և Ատիկա Ռուսաստանի
 մէջ մարքսիզմի իւրօրիային, մարքսիզմի իտէս ըներուն, սոցեալ
 զեմոկրատիայի ծրագրական գրոյթներուն առաջացման ու աւրա-
 պընդման մէկ շրջանն էր տակաւին 1784—1894 թուականներու
 տասնամեակի ընթացքին սոցեալ զեմոկրատիան գոյութիւն ունէր
 միայն տանձին, փոքր խոնձրերու ու խմբակներու ձեւին տակ,
 որոնք կապուած չէին կամ շատ քիչ կապուած էին բանուորական
 մասսայական շարժման հետ Տակաւին չի ծնած, բայց մօրը արգան-
 ցին մէջ զարգացող մանկան նման, սոցեալ—զեմոկրատիան կ'ապ-
 րէր, ինչպէս կը գրէր Լենին, Շարգուցիւնի զարգացման պրոցես

«Աշխատանքի Ազատագրութիւն» խումբը չմիայն թէօրիազէս
 հիմնած էր սոցեալ—զեմոկրատիան և առաջին քայլն էր առած զէպի
 բանուորական շարժումը, — կը մտանշուէր Լենին :

Մարքսիզմը Ռուսաստանի մէջ բանուորական շարժման հետ
 միացնելու, ինչպէս նաև «Աշխատանքի Ազատագրութիւն» խումբին
 սխալները ուղղելու խնդրին լուծումը Լենինին վիճակուեցաւ :

Յ. — Լենինի Յիշմարտութիւնն ԳՈՐԾՈՒՆԷՊԻԹԵԱՆ ՍԿԻՉԲԸ, ՊԵ-
 ՏԵՐՍՊՈՒՎԻԿԻ ՇԻՄԼՈՒՈՐ ԴԱՍԱԿԱՐԳԻ ԱԶԱՏԱԳՐՈՒԹԵԱՆ ՊԼԹ-
 ՔԱՐԻ ՄԻՈՒԹԻԻՆԸ :

Վրասիմիր Իլիչ Լենին, բոլշևիզմի հիմնադիրը, ծնած է Սիմ-
 պիրսկ (այժմ Աւրաճոպ) քաղաքին մէջ 1870 թուականին : 1887
 թուականին Լենին մասւ կազմաւ համալսարանը, բայց ուսանողնե-
 րու յեղափոխական շարժման մասնակցելու համար շուտով ձերբա-
 կալուեցաւ և համալսարանէն վտարուեցաւ կազանի մէջ Լենին մը-
 տաւ Ֆեդոսեյեի կազմակերպած մարքսիստական խմբակին մէջ Լե-
 նինի Սամարա փոխադրուելէն յետոյ անոր շուրջը արագօրէն կազ-
 մուեցաւ Սամարայի մարքսիստներու առաջին խմբակը : Արդէն այն
 ժամանակ Լենին բոլորին զարմանք կը պատճառէր իր մարքսիզմ
 գիտնալովը :

1893 թուականի վերջերը Լենին փոխադրուեցաւ Պետերս-
 պուրկէ Լենինի առաջին ելոյթներն իսկ ուժեղ ապաւորութիւն գոր-

ծնցին Պետերսպոլի մարքսիստական խմբակներու մասնակիցներուն վրայ: Մարքսը արտասովոր կերպով լազ ցիանայր, այն ժամանակուայ Ռուսաստանի տնտեսական և քաղաքական իրադրութեան նկատմամբ մարքսիզմը կիրառելու հմտութիւնը, ջերմ, անխորտակելի հաւատքը զէպի բանտորական գործին յաղթանակը, աչքի ինկող կազմակերպական ստորանդը — այս շարքը Լենինը գարձացին Պետերսպոլի մարքսիստներուն ճանչցուած պեկովարը:

Լենին կը վայելէր ջերմ սէրը այն բոլոր աստճաւոր բանտորներուն, որոնց հետ սն կը պարապէր խմբակներուն մէջ:

«Մեր գասախօսութիւնները — կը վերջիչէր բանտոր Պապուչկին, բանտորական խմբակներու մէջ Լենինի ունեցած պարապմունքներուն մասին խօսելով. — չառ սչխոյժ, հետաքրքրական բընոյթ կը կրէին, մենք բոլորս այդ գասախօսութիւններէն չառ գո՛ն կ'ըլլայինք և մշտապէս կը հիանայինք մեր գասախօսին հմտութեան վրայ»:

1895 թուականին Լենին Պետերսպոլի մէջ բոլոր մարքսիստական բանտորական խմբակները (անոնց թիւը արդէն կը մօտենար 20ի) միաւորեց որպէս մէկ «Բանտոր գասակարգի ազատագրութեան պայքարի միութիւն»: Ատով սն նս խապարատեց յեղափոխական մարքսիստական բանտորական կուսակցութեան ստեղծումը:

«Պայքարի Միութեան» առջև Լենին խնդիր կը դնէր՝ աւելի սերտորէն կապուիլ մասսայական բանտորական շարժման հետ և քաղաքականապէս զեկաւարել այդ շարժումը: Լենին աստճարկեց պրոպականտիստական խմբակներուն մէջ հաւաքուած աստճաւոր փոքրաթիւ բանտորներուն մէջ մարքսիզմի պրոպականտը մղելէն աւելի բանտոր գասակարգի լայն մասսաներուն մէջ քաղաքական բուն ուղիսացիա (գործունէութիւն) մղելու գործին: Ինչպի մասսայական ազիտացիան կատարուած այդ շրջադարձը յուրջ նշանակութիւն ունեցաւ Ռուսաստանի մէջ բանտորական շարժման հետագայ զարգացման համար:

90-ական թուականներուն արգիւնարեութիւնը վերելլի չրքուան կ'ապրէր: Բանտորներուն քանակը կ'աճէր, Բանտորական շարժումը ուժեղացած էր: Անկատար տուեալներու համաձայն, 1895-էն մինչև 1899 թուականը գործադույ ըրած էին ոչ պակաս քան 221 հազար բանտորներ, Բանտորական շարժումը երկրի քաղաքական

կեանքին մէջ կը գոռնար յուրջ ուժ: Կեանքն ինքը կը հաստատէր յեղափոխական շարժման մէջ բանտոր գասակարգին ունեցած աստճաւոր դերին վերարեկեայ մարքսիստներու հայեացքները. — Հայեացքներ զորս անոնք կը պաշտպանէին նարոյնիկներու զէմ իրենց մղած պայքարին մէջ:

Լենինի զեկաւարտութեամբ «Բանտոր գասակարգի ազատագրութեան պայքարի միութիւնը», տնտեսական պահանջներու համար — աշխատանքի պայմաններուն բարելաման, բանտորական օրուայ կրճատման, աշխատավարձի բարձրացման համար — բանտորներուն մղած պայքարը կը կապէր ցարիզմի զէմ ուղղուած քաղաքական պայքարին: «Պայքարի Միութիւնը» բանտորները կը գասախարակէր քաղաքականապէս:

Լենինի զեկաւարտութեամբ Պետերսպոլի «Բանտոր գասակարգի ազատագրութեան պայքարի միութիւնը» Ռուսաստանի մէջ աստճին աւգամ սկսաւ իրականացնել սոցիալիզմի միացումը բանտորական բարձման հետ: Եւ, որ օհէ ֆապրիքայի մէջ գործադույ կը ծագէր, Պայքարի Միութիւնը. — որ իր խմբակներուն մասնակցողներուն միջոցաւ լաւ կերպով սեղեակ էր ձեւնարկութիւններու մէջ ախրող այդ գրութեան — շուտով կ'արձագանգէր այդ գործադույններուն՝ թուոցիկներ և սոցիալիստական յայտարարութիւններ հրապարակ հանելով: Այդ թուոցիկները կը մերկայացնէին գործատէրերու ի գործ զրած ճնշումները բանտորներու նկատմամբ, այնտեղ կը բացատրուէր թէ բանտորները ինչպէս պէտք է պայքարին իրենց հանդերձ համար, այնտեղ կը գրուէին բանտորներու պահանջները: Թուոցիկները կը յայտնէին ամբողջ ճշմարտութիւնը կապիտալիզմի խոցերու մասին, բանտորներու մուրացկանային կեանքի մասին, անոնց չարիէն աւելի — 12-14 ժամուայ աշխատանքի մասին, անոնց իր սոս գուր' գրութեան մասին: Այդտեղ լաւ կ'աստճագրուէին քաղաքական համապատասխան պահանջներ: 1897 թուականի վերջերը Լենին, բանտոր Պապուչկինի մասնակցութեամբ գրեց այդպիսի աստճին ազիտացիոն թուոցիկ մը՝ Պետերսպոլի Միմիանիկովրոսի գործարարի գործադույսուոր բանտորներուն: 1895ի աշնան Լենին գրեց Տորնանի ֆապրիքայի գործադույսուոր բանտորներուն ու բանտորաւորներուն աւգուած թուոցիկը: Այդ ֆապրիքան կը պատկանէր աւգիական գործատէրերու օրոնք միմիանիկ կը չանէին: Բանտորական օրը այդտեղ 14 ժամէն աւելի կը սեւէր, իսկ ջուրհակ

ները ամիսը մօտ 7 տուրի կը վասակէին Գործադուլը յաջող վերջացաւ բանուորներուն համար Կարճ մամանակուայ ընթացքին «Պայքարի Միութիւնը» սպա դրեց զանազան ֆոպրիքաներու բանուորներուն ուզողած ասանակ աչպիսի թոսցիկներ և դիմումներ։ Բարաքանչիւր սչպիսի թերթիկ շատ կը բարձրացնէր բանուորներու սգին։ Բանուորները կը ահաւելին որ սոցիալիստները կ'օգնեն իրենց, էլը պաշտպանեն զիրենք։

1896 թուականի ամբողջ Պետերսպուրկի 30 հազար հիւսուածեղէնի բանուորներուն գործադուլը ընթացաւ «Պայքարի Միութեան» զեկաւարութեամբ։ Հիմնական պահանջը բանուորական օրուայ կրթնատունն էր։ Այդ գործադուլին ճշման տակ ցարական կառավարութիւնը հարկադրուեցաւ հրատարակել 1897 Յունիս 2 ի օրէնքը, որ բանուորական օրը կը սահմանափակէր մինչեւ 11 ուկէս մամուան։ Մինչեւ այդ օրէնքին հրատարակումը բանուոր կ'ուն օրը առճաստրակ սահմանափակում չէր։

1895ի Գեկտեմբերին ցարական կառավարութիւնը ձերբակալեց Լենինը և Լենին բանտին մէջ այ չէր զազրեցնէր յեղափոխական պայքարը։ Իր խորհուրդներով և ցուցմանքներով ան կ'օգնէր «Պայքարի Միութեան» բանալն գրքոյիներ և թոսցիկներ հրատարակելով։ Բանտին մէջ Լենին գրեց «Գործադուլներու մասին» գրքոյկը և «Յարական կառավարութեան» թոսցիկը, որուն մէջ կը մտերկացէր ցարական կառավարութեան վայրայ կամայականութիւնը։ Նոյնպէս բանտին մէջ Լենին գրեց կուսակցութեան ձրագրին նախագիծը (նախագիծը գրուած էր կաթով՝ բժշկական գրքի մը տողերուն միջև)։

Պետերսպուրկի «Պայքարի Միութիւնը» հակայ զարկ տուաւ բանուորական խմբակներուն։ Ռուսաստանի ուրիշ քաղաքներուն և շրջաններուն մէջ եւս նման միութիւններու մէջ միաւորուելուն։ Ծուական թուականներու կէսերուն մարքսիստական կազմակերպութիւններ յառաջ եկան Անդրկովկասի մէջ։ 1894 թուականին Մուկուայի մէջ կը կազմուէր Մասկուայի «Բանուորական Միութիւնը»։ Ծուական թուականներուն վերջերը Արպերիոյ մէջ կազմակերպուեցաւ Սիպերիոյ «Սոցեալ»-Գեմոկրատական Միութիւնը»։ Իվանով-Վոզնեանսքի, Նարոտուլիի, Կոստրոմայի մէջ, Ծուական թուականներուն առաջ եկան մարքսիստական խումբեր, որոնք յետագային միաւորուեցան որպէս «Սոցեալ»-Գեմոկրատական կուսակցութեան հիւսիսային միութիւն»։ Ծուական թուականներու երկրորդ կէսին սոցեալ-գեմոկրատական խումբեր և միութիւններ կ'ստեղծուին Ռուսաստ-

վի, Եկատերինոպուլի, Քիւլփի, Նիքոլայեվի, Թուլայի, Սամարայի, Կաշանի, Օրենբուրգի - Չուկոտի և այլ քաղաքներու մէջ։

Պետերսպուրկի «Բանուոր կառավարչի ազատագրութեան պայքարի միութեան» նշանակութիւնն այն էր, որ ան Լենինի արտաշայտութեամբ, բանուորական շարժման վրայ յեցնուող յեղափոխական կուսակցութեան առաջին յուրջ սալմն էր։

Ռուսաստանի մէջ մարքսիստական սոցեալ-գեմոկրատական կուսակցութիւն ստեղծելու իր յետագայ աշխատանքին մէջ Լենին կը յենուէր Պետերսպուրկի «Պայքարի Միութեան» յեղափոխական փորձին վրայ։

Լենինի և անոր մերձաւորագոյն զինակիցներուն ձերբակալութեան յետոյ Պետերսպուրկի «Պայքարի միութեան» զեկաւարութեան կազմը նշանակելիօրէն փոխուեցաւ և երեւան եկան նոր մարքսիստական կազմը նշանակելիօրէն կ'անուանէին «Երիտասարդներ», իսկ Լենինն ու անոր զինակիցները՝ «Ծերեր»։ Անոնք սկսան քաղաքական սխալ գիծ վարել, Անոնք կը յայտարարէին, թէ պէտք է բանուորներուն կոչ ընել որդէսկի միայն անասական սոցքար մղեն գործաներուն զէմ, իսկ զարով քաղաքական պայքարին, ատիկա — կ'ըտէրներուն զէմ, իսկ զարով քաղաքական բուրժուազիային՝ որուն պէտք է պատկանի քաղաքական պայքարի զեկաւարութիւնը։

Այդպիսի մարքսիստական սկսան անուանել «Էգզոնոմիստներ» (առնականական հարցերով զբաղող մարդիկ)։

Ռուսաստանի մարքսիստական կազմակերպութիւններու շարքերուն մէջ ատիկա առաջին համաձայնական, պատեմապաշտական խումբն էր։

Կ. ԼԵՆԻՆԻ ՊԱՅՔԱՐԸ ՆԱՐՈՂՆԵՐԻՈՒԹԵԱՆ ԵՒ ՎԵԿԱԿ ՄԱՐՔՍԻՉՄԻՉՄԻՉԻՆԻ ԳԵՄ. ԲԱՆՈՒՈՐ ԳԱՍՏԿԱՐԿԻ ԵՒ ԳԻՒՂԱՑԻՈՒԹԵԱՆ ԳԱՆՈՒՄԻ ԼԵՆԻՆԵԱՆ ԳԱՂԱՓԱՐԸ, ՌՈՒՍՍՈՍԱՆԻ ՍՈՑԵԱԿ - ԳԵՄՈՒԿՐԱՍԱԿԱՆ ԲԱՆՈՒՈՐԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹԵԱՆ Ա. ՀԱՄԱԳՈՒՄԱՐԸ։

Թէև Պրիխանով 80-ական թուականներուն արդէն հիմնական հարուած հասցուցած էր հայեացքներու նարողիկական սխալմին, սակայն 90-ական թուականներու սկիզբներուն նարողիկական հայեացքները յեղափոխական երխասարգութեան մէկ որոշ մասին մէջ

տակաւին համակրանք կը գտնէին՝ ներխուստարդութեան մէկ մասը կը շարունակէր կարծել, թէ Ռուսաստանը կրնայ իր ստափիլ զարգացման կապիտալիստական ուղիէն, թէ յեղափոխութեան մէջ զբլխաւոր դերը խաղալու է գիւղացիութիւնը և ոչ թէ բանուոր գասակարգը՝ նարոդնիկներու միացորդները առէն կերպով կը ջանային խանգարել մաքսիզմի ասարածումը Ռուսաստանի մէջ Անոնք պայքարի սկսան մարքսիստներուն դէմ ջանալով ամէն կերպով արատաւորել զանոնք՝ Մարքսիզմի հետագայ ասարածումը ապահովելու և սոցեալ — զեմոկրատական կուսակցութեան ստեղծման հնարաւորութիւնն ապահովելու համար պէտք էր մինչև վերջը գաղափարապէս ջախջախել նարոդնիկութիւնը:

Այդ աշխատանքը կատարեց Լենինը:

Իր «Խնչ ևն ժողովուրդի բարեկամները և անոնք ինչպէս կը պայքարին սոցեալ — զեմոկրատներուն դէմ» (1894 թ.) գրքին մէջ Լենին մինչև վերջը մերկացուց նարոդնիկներուն՝ որպէս «ժողովուրդի» կեղծ ճարտարութիւնը»՝ իսկական դէմքը, որոնք իրականին մէջ ժողովուրդին դէմ կ'երթային:

90-ական թուականներու նարոդնիկները իրականին մէջ շատոնց հրաժարած էին ցարական կառավարութեան դէմ ոնէ յեղափոխական պայքար մղելէ: Ազատական նարոդնիկները կը քարոզէին հաշտուիլ ցարական կառավարութեան հետ՝ «Անոնք պարզապէս կը կարծեն — կը գրէր Լենին այն ժամանակուան նարոդնիկներուն մասին —, որ այդ կառավարութեանէն լաւ ու որքան կարելի է սիրալիր կերպով եթէ խնդրեն, անիկա կրնայ ամէն ինչ լաւ կարգադրել» (Լենին. Հ. Ա., էջ 161, ուսս հրատ):

90-ական թուականներու նարոդնիկները այժ կը գոցէին դիւզի չքաւոր դրութեան վրայ, գիւղին մէջ տեղի ունեցող դասակարգային պայքարին վրայ, կուսակութեան կողմէ չքաւորութեան շահագործման վրայ և կը գովաբանէին կուսակալին՝ անասութիւններու զարգացումը: Անոնք իրականին մէջ նանդէս կուգային որպէս կուսակութեան չահերուն արտայայտիչներ:

Միևնույն ժամանակ նարոդնիկները իրենց թերթերուն մէջ կը հալածէին մարքսիստները: Ռուսական մարքսիստներուն հայեարհանքը գիտակցաբար աղաւաղելով և սխալ շարադրելով, նարոդնիկները կը հաւատացնէին որ, իբր թէ մարքսիստները պիտի քայքայումը կը ցանկան, իբր թէ մարքսիստները լարս քանչիւր սուսիկը պործա-

րանային կաթսայի մէջ եփել» կը փափաքին՝ նարոդնիկական այս կեղծաւոր քննադատութիւնը մերկացնելով, Լենին ցոյց տուաւ, որ խնդիրը մարքսիստներու այնպէս թիւնները չեն, այլ Ռուսաստանի մէջ կապիտալիզմի զարգացման իրական ընթացքը, երբ պրոլետարիատի քանակը անխուսափելիօրէն կ'աւելնայ: Բայց պրոլետարիատը կապիտալիստական կարգերուն գերեզմանափորը պիտի հանդիսանայ:

Լենին ցոյց տուաւ, որ ժողովուրդին իսկական բարեկամները, որոնք կը ցանկան կապիտալիստական և կալուածատիրական ճնշումը ոչնչացնել, կը հանդիսանան ոչ թէ նարոդնիկները, այլ մարքսիստները:

Լենին իր «Որոնք են ժողովուրդի բարեկամները» գրքին մէջ ատաղին անգամ յատուկ նեանց բանուորներու և գիւղացիներու յեղափոխական դաշինքի գաղափարը. այդ դաշինքը դիտելով որպէս ցարիզմի, կալուածատէրերու, բուրժուազիայի ապալման գլխաւոր միջոց:

Այդ ժամանակաշրջանի իր շարք մը աշխատութիւններուն մէջ Լենին քննադատութեան կ'ենթարկէր նարոդնիկներու քաղաքական պայքարի այն միջոցները, որոնցմէ կ'օգտուէր նարոդնիկներու հիմնական խումբը՝ նարոդովիցները, իսկ սւելյի ուչ՝ նարոդնիկներուն շարունակողները — էսէրները, մանաւանդ անհատական տեսորի տակաւիկան: Լենին այդ տակաւիկան յեղափոխական շարժման համար վնասակար կը համարէր, որովհետև անիկա մասսաներու պայքարը կը նենգափնխէր անհատ հերոսներու պայքարով: Այդ կը նշանակէր՝ թերահաւատութիւն ժողովուրդական յեղափոխական շարժումին հանդէս:

«Որոնք են ժողովուրդին բարեկամները» գրքին մէջ Լենին կը նշէր ռուսական մարքսիստներուն հիմնական խնդիրները, Լենինի կարծիքով, ռուսական մարքսիստները անջատ — անջատ մարքսիստական խմբակներէն պէտք է նախ և առաջ կազմակերպէին միասնական սոցիալիստական բանուորական կուսակցութիւն: Անկէ յետոյ Լենին կը մատնանչէր, որ այդ բանուոր գասակարգը, գիւղացիութեան հետ դաշինք կնքած՝ կը ապալէր ցարական ինքնակալութիւնը, որմէ յետոյ ռուսական պրոլետարիատը, աշխատաւոր և շահագործուող մասսաներուն հետ դաշն կնքած, ուրիշ երկիրներու պրոլետարիատին հետ կողք — կողքի, բացայայտ քաղաքական պայքարի ուղիղ ճամբով կ'երթայ դէպի կոմունիստական յաղթական յե-

Յեղափոխական—պրոպականտիստական մեծ զեր խաղաղող այս ձեւական սկսին (գործ, դէպք) մէջ էր Ռ.Ս.Դ.Բ.Կ.ի. Ա. համագումարին նշանակութիւնը:

Սակայն, չնայած կայացած Ա. Համագումարին, իրականին մէջ մարքսիստական սոցիալ դեմոկրատական կուսակցութիւնը Ռուսաստանի մէջ ստեղծուած չէր սակայն: Համագումարը չի յաջողեցաւ մարքսիստական առանձին խմբակներն ու կազմակերպութիւնները միաւորել և կազմակերպականօրէն իրարու կապել: Տեղական կազմակերպութիւններու աշխատանքին մէջ սակայն միասնական գիծ չկար, չկար կուսակցութեան ծրագիր, կուսակցութեան կանոնագիր, չկար կեդրոնացեալ միակ ղեկավարութիւն:

Այդ և շարք մը ուրիշ պատճառներով տեղական կազմակերպութիւններուն մէջ գաղափարական ասարձ թացութիւնը սկսաւ մեծնալ, իսկ այս հանգամանքը բարեպաշտ պայմաններ ստեղծեց բանուորական շարժման մէջ պատեհապաշտական նոսանքին— «Էկոնոմիզմին» ուժեղանալուն համար:

Տարբերացութիւնը յաղթահարելու, պատեհապաշտական տատանումները յաղթելու համար և Ռուսաստանի սոցիալ-դեմոկրատական բանուորական կուսակցութեան կազմուիլը նախապատրաստելու համար պէտք եղաւ Լենինի և անոր կազմակերպած «Խաբրա» (կայծ) լրագրին միջանի տարեւայ լարուած աշխատանքը:

5. — Լենինի ՊԱՅՔԱՐԸ ԵՒ ՆՈՒՄԻՉՄԻՆ ԴԷՄՈՒԿՐԱՏԻԿԱՆ ԿՈՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱՆՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱՐԸ:

Ռ.Ս.Դ.Բ.Կ.ի. Ա. համագումարին Լենին ներկայ չէր: Այդ ժամանակ ան կը գտնուէր աքսորի մէջ՝ Սիպէրիա, Շուշենկոյէ գիւղին մէջ, ուր ան երկար ժամանակ պատեսպուրկի բանտը մնայէ յետոյ, քչուած էր ցարագան կս ոսվարութեան կողմէ, «Պայքարի միութեան» գործով զբաղած ըլլալուն համար:

Ինչո՞ք աքսորավայրին մէջ ալ Լենին կը շարունակէր զբաղիլ յեղափոխական աշխատանքով: Աքսորավայրին մէջ Լենին վերջացուց «Կապիտալիզմի զարգացումը Ռուսաստանի մէջ» գիտական կարեւորագոյն աշխատութիւնը, որու շնորհիւ աւարտեցաւ նարոզնիկութեան

նոյնպէս այդպէս զրեց նաև Ռուսական սոցիալ դեմոկրատներու խընդիրները յայտնի գրքոյիը:

Հակառակ անոր, որ Լենին կտրուալ էր յեղափոխական գործնական անմիջական աշխատանքէն, այնուամենայնիւ անիկա կրցած էր որոշ կապեր պահպանել գործնական աշխատանք տանողներու հետ, կը թղթակցէր անոնց հետ, հարցումներ կ'ընէր, խորհուրդներ կուտար անոնց: Այդ ժամանակ Լենինն ստանձնապէս զբաղեցնող հարցը, «Էկոնոմիստներու» հարցն էր: Անիկա ուրիշ ոնէ մէկէ սակի լաւ կը հասկնար որ «Էկոնոմիզմը» համաձայնողականութեան, պատեհապաշտութեան հիմնական ըջիջ էր, որ «Էկոնոմիզմի» յաղթանակը բանուորական շարժմանմէջ պիտի նշանակէ պրոլետարիատի յեղափոխական շարժման լիժեցում, մարքսիզմի պարտութիւն:

Եւ Լենին «Էկոնոմիստները» ջախջախելու սկսաւ, անոնց երեւման առաջին օրերէն սկսեալ:

«Էկոնոմիստները» կը պնդէին, որ բանուորները միայն տընտեսական պայքար պէտք է մղեն, իսկ քաղաքական պայքարի հարցին գալով, այդ պայքարը պէտք է մղէ ազատական բուրժուազիստան, որուն պէտք է աջակցին բանուորները «Էկոնոմիստներու» այսպիսի քարոզները Լենին կը նկատէր՝ մարքսիզմի ուրացումը, բանուոր գասակարգի ինքնուրոյն քաղաքական կուսակցութիւն ունենալու անհրաժեշտութեան միտում և բանուոր գասակարգը բուրժուազիստի քաղաքական մէկ յաւելումը դարձնելու փորձ:

1899 թուականին «Էկոնոմիստներու» խումբ մը (Պրոկոպովիչ, Կուսկովա և ուրիշներ, որոնք յետոյ կաղեկներ դարձան) լոյս ընծայեց իր մանիֆէստը: Անոնք յեղափոխական մարքսիզմի դէմ ելան և կը պահանջէին հրաժարիլ պրոլետարիատի ինքնուրոյն քաղաքական կուսակցութիւն ստեղծելէ, հրաժարիլ բանուոր գասակարգի ինքնուրոյն քաղաքական պահանջներէն: «Էկոնոմիստները» կը նկատէին, որ քաղաքական պայքարը ազատական բուրժուազիստի գործն է, գալով բանուորներուն, գործատէրերուն դէմ անտեսական պայքար մղելն ալ բաւական է անոնց:

Այդ պատեհապաշտական փաստաթուղթին ծանօթանալով, Լենին մօտիկ մայրերու մէջ գտնուող մարքսիստ քաղաքական աքսորեալներու հետ խորհրդակցական ժողով մը գումարեց, և Լենինի զըլխաւորութեամբ 17 ընկերներ՝ մերկացնող խիստ բողոք մը խմբագրեցին «Էկոնոմիստներու» հայեացքներուն դէմ:

Այդ բողոքը, զոր Լենին գրած էր, տարածեցաւ ամբողջ Ռուսաստանի մարքսիստական կազմակերպութիւններուն մէջ և հրակայական նշանակութիւն ունեցաւ մարքսիստական միտքը և մարքսիստական կուսակցութիւնը Ռուսաստանի մէջ զարգացնելու համար:

Ռուսական «Էկոնոմիստները» կը քարոզէին այն նոյն հայ-

եացքները, ինչ որ արտասահմանի սոցեալ զեմոկրատական կուսակցութիւններուն մէջ կը քարոզէին մարքոզմի հակառակորդները, այսպէս կոչուած Պերոչտայնականները, աւսինքն պատեհապաշտ Պերոչտայնի կողմնակիցները:

Այս պատճառաւ «Լիոնոմիտաներու» ղեմ Լենինի մղած պայքարը միեւնոյն ժամանակ պայքար էր նաեւ միջազգային պատեհապաշտութեան դէմ:

«Լիոնոմիտի» ղեմ և պրոկտարիատի ինքնուրոյն քաղաքական կուսակցութեան ստեղծման համար պայքար մղեց Լենինի կազմակերպած «Բոքրոս» անդակալ լրագիրը:

1900 թուականի սկիզբները Լենին և «Պայքարի Միութեան» միւս անդամները սիպերիական աքսորէն Ռուսաստան վերադարձան: Լենին մտադրած էր համառուսական Ֆարքսիտական անդակալ մեծ լրագիր մը ստեղծելու Ռուսաստանի մէջ արդէն գոյտ թիւն ունեցող մարքսիստական բազմաթիւ մանր խմբակներն ու կազմակերպութիւնները առկա ին իրարու հետ կապուած չէին: Այն չըջանին, երբ ընկեր Ստալինի արտայայտութեամբ «տնայնագործականութիւնը և խմբակայնութիւնը վերէն վար կը քայքայէին կուսակցութիւնը, երբ գաղափարական տարրն թացութիւնը կուսակցութեան ներքին կեանքին մէջ բնորոշ գիծը կը կազմէր», համառուսական անդակալ լրագրի մի ստեղծուած ուսական յեղափոխական մարքսիստներու հիմնական խնդիրն էր Միայն աշխարհի լրագիր մը կրբնար անջատ—անջատ մարքսիստական կազմակերպութիւնները իրարու կապել և նախապատրաստել իսկական կուսակցութեան ստեղծումը:

Բայց, ուստիկանական հայածանքներուն պատճառաւ անհնարին էր ցարական Ռուսաստանի մէջ աշխարհի լրագիր մը կազմակերպելը: Մէկ երկու ամիսէն ցարական ուստիկանութիւնը լրագրին հետքը կը գտնէր և կոչնչացնէր: Այս պատճառաւ Լենին որոշեց արտասահմանի մէջ հրատարակել գայն: Այնտեղ լրագիրը կը ապագրբւէր ամենաբարակ ու գիմացկուն թուղթի վրայ և գաղտնաբար կուստարկուէր Ռուսաստան «Բոքրոս» թիւերը առանձին կ'արտատպուէին Ռուսաստանի մէջ Պաքուի, Ֆիշնէվի, Սիպերիոյ ապարաններուն մէջ:

1900 թուականի աշնան Վլադիմիր Իլիչ արտասահման մեկնեցաւ, որպէսզի հասածայնի «Աշխատանքի ազատագրութիւն» խմբի ընկերներուն հետ համառուսական քաղաքական լրագրի մը հրատարակութեան վերաբերմամբ Լենին այդ միտքը իր բոլոր մանրամասնութիւններով մշակած էր աքսորավայրին մէջ: Աքսորէ վերադարձի ճամբուն վրայ, այս հարցին շուրջ անիկա չարք մը խորհրդակցութիւններ կազմակերպեց Սեֆայի, Բաքովի, Մոսկուայի և Պետերբուրգի մէջ: Ամէն անկ անիկա ընկերներու հետ կը պայմանաւորուէր գաղանի նամակագրութեան ծածկապրերու, գրականութիւն ու

զարկելիք հասցէներու մասին եայլն, և անոնց հետ կը քննէր ապագայ պայքարի ծրագիրը:

Ցարական կոտորածները կ'զգար որ յանձին Լենինի, ամենավտանգաւոր թշնամի մը ունի իր առջեւ: Իր գաղտնի մէկ տեղեկատուութեան մէջ, ցարական ուստիկան Չուպոթով կը գրէր, որ «Վլադ յեղափոխութեան մէջ Ուլիանովէն աւելի խոշոր ղեմք չկայ», և այս պատճառաւ անիկա նպատակայարմար կը նկատէր Լենինի սպաննութիւնը կազմակերպել:

Արտասահման ժամանելով, Լենին «Աշխատանքի Ազատագրութիւն» խմբի այսինքն Պիլետանովի, Սկուլչուտի և Վ. Զասուլիչի հետ պայքարուեցաւ «Բոքրոս» միտանարար հրատարակելու մասին: Հրատարակութեան անբողջ ծրագիրը Լենին էր մշակած սկիզբէն մինչեւ վերջը:

1900 թուականի Դեկտեմբերին արտասահմանի մէջ լոյս տեսաւ «Բոքրոս» լրագրի առաջին թիւը: Լրագրին վերնագրին առկար «Կե Մէն, ԲՈՅ ԿԸ ԲՈՒՆԻՍ» նշանաբանը Այդ խօսքերը վերցուած էին Տերապրիստներու կողմէ Բանաստեղծ Պուչկինին գրուած մէկ նամակէն՝ ի պատասխան Պուչկինի սնոնց սքտորավայրը ուղարկած սղջաններուն:

Եւ իսկպէս Լենինի վաստած Կայնձէն յ'ապագային բոնկեցաւ յեղափոխական մեծ հրդեհին բոցը, որ ի սպտո այրեց ազնուականական կալուածատիրական ցարական միտպետութիւնն ու բուրժուական իշխանութիւնը:

ՀԱՄԱՌՈՏ ԵՋՐԱԿԱՅՈՒԹԻՒՆ

Մարքսիստական սոցեալ-դեմոկրատական կուսակցութիւնը Ռուսաստանի մէջ ստեղծուած է առաջին հերթին նարոդնիկութեան, անոր սխալ և յեղափոխութեան գործին համար վնասակար հայեացքներուն դէմ մղուող պայքարին մէջ:

Նարոդնիկներու հայեացքները գաղափարականօրէն ջախջախելով միայն կ'արելի էր հող մաքրել Ռուսաստանի մէջ մարքսիստական բանուորական կուսակցութիւն ստեղծելու համար: Նարոդնիկութեան վնասիկ հարուստ յասցուցած էին Պիլետանովն ու անոր «Աշխատանքի ազատագրութիւն» խումբը, անցեալ գարու 80-ական թրականներուն:

Լենին 90-ական թուականներուն սւարակեց նարոդնիկութեան գաղափարական ջախջախումը, վերջնականապէս ջախջախեց նարոդնարոդնիկութիւնը:

«Աշխատանքի Ազատագրութիւն» խումբը, որ հիմնուած էր 1883 թուականին, մեծ աշխատանք կատարեց Ռուսաստանի մէջ մարքսիզմը տարածելու գործին մէջ, թէորիպակա հիմք դրաւ սոցեալ-դեմոկրատիային կառավարման քայլը բուրժուական շարժումը: Կապիտալիզմի զարգացմամբ, Ռուսաստանի մէջ արագօրէն

կաճէր արդիւնաբերական պրոդետարիատին քանակը 80-ական թը-
ւականներու կէսերէն բաժնու որ դասակարգը ուր զրաւ կազմակեր-
պուած պայքարի ուղիին, կազմակերպուած գործադուլներու ձե-
ւով մասսայական ելոյթներ ունենալու ուղիին մէջ։ Բայց մարքսիս-
տական խմբակներն ու խումբերը կ'զբաղէին միայն բրոյտականաով,
չէին ըմբռնէր բանուոր դասակարգին մէջ՝ դանդուածային ազիտա-
ցիայի անցնելուն նպատակաշարժար ըլլալը, և այս պատճառաւ ալ
սակային գործնական օրէն կապուած չէին բանուորական շարժման
հետ, այդ շարժումը չէին զեկփարերը

Լենինի կողմէ Պետերսպուրկի Ռեանուոր դասակարգի ազատա-
գրութեան պայքարի միութեանը կազմուիլը (1895 թ.), միութիւն
մը որ դանդուածային ազիտացիայի սկսաւ բանուորներուն մէջ և կը
զեկփարէր դանդուածային գործադուլները, կը նշանակէր նոր շրջ-
ջանի մը անցնիլ—զէտի դանդուածային ազիտացիա՝ բանուորական
չրջանակներու մէջ, և մարքսիզմի միացում՝ բանուորական շարժման
հետ։ Պետերսպուրկի Ռեանուոր դասակարգի ազատագրութեան պայ-
քարի միութիւնը՝ Ռուսաստանի մէջ յեղափոխական պրոդետարիան
կուսակցութեան առջին աղօթը հանդիսացաւ։ Պետերսպուրկի «Պայ-
քարի Միութիւնէն» անմիջապէս յետոյ մարքսիստներու կազմակեր-
պութիւններ սակզմուեցան արդիւնաբերական թոյր զխաւոր կեդ-
րոններուն, ինչպէս նաև ծայրադաւաններուն մէջ։

1898 թուականին իրադանացաւ մարքսիստական սոցեալ դե-
մոկրատական կազմակերպութիւնները որպէս կուսակցութիւն միա-
ւորելու առաջին, թէև անյաջող փորձը—սեպի սոնեցաւ Ռ. Ս. Դ. Ա. Կի
Ա. համագումարը։ Բայց այդ համագումարը սակայն կուսակցու-
թիւն չստեղծեց։ չկար ո՛չ ծրագիր, ո՛չ կուսակցական կանոնադիր,
ո՛չ միտկ կեդրոնէ մը բղխող զեկփարութիւն, գրեթէ չկար ո՛ր մէկ
կապ մարքսիստական առանձին խմբակներու և խումբերումիջև։

Մարքսիստական անջատ—անջատ կազմակերպութիւնները
միաւորելով և իրարու հետ կապելով՝ մէկ կուսակցութիւն գործնելու
համար Լենին առաջ մղեց և իրականացուց յեղափոխական մարքսիստ-
ներու առաջին համատեւական լրագրի «Իսպրա»-ին ստեղծման ծրագիրը

Միասնական քաղաքական բանուորական կուսակցութիւն սակզ-
մելու զխաւոր հակապարզները «Էկոնոմիստներն» էին այդ շրջանին։
Այդպիսի կուսակցութեան մը անհրաժեշտութիւնը կը միակէին ա-
նոնք։ Կը պաշտպանէին առանձին խումբերու անջատուածութիւնը և
անայնպէս գործութիւնը և ճիշդ ասոնց զէմ էր որ իրենց հարուածնե-
րը ուղղեցին Լենին և անոր կազմակերպած «Իսպրան»։

«Իսպրա» առաջին թիւերուն լոյս տեսնելը (1900—1901) հան-
դիսացաւ թեւեւ իստամուր շրջանի մը մէջ—անջատ անջատ խումբե-
րէն ու խմբակներէն Ռուսաստանի միասնական սոցեալ դեմոկրատա-
կան բանուորական կուսակցութիւնը իսկապէս կազմելու շրջանին մէջ։

Ք Լ Ո Ւ Ն Բ.

Ռուսաստանի սոցեալ դեմոկրատական բանուորա-
կան կուսակցութեան կազմաւրիւնը, կուսակցութեան ներս
Բալետիկներու և Մեմբերիկներու հասուածներուն երեւան
Գ Վ Ը

(1901—1904 թուականները)

1. ՅԵՂԱՓՈՒՃԱԿԱՆ ՇՈՐՃԱՄԱՆ ՎԵՐՆԵԼԻՐ ՌՈՒԳՍՍՏԱՆԻ
ՄԷՋ 1901—1904 ԹՈՒԱԿՍՆՆԵՐՈՒՆՆԵՐ

19րդ դարուն վերջերը Եւրոպայի մէջ արդիւնաբերական ապգ-
նապ մը բռն կեցաւ։ Այդ ապգնապը չուտով ընդգրկեց նաև Ռուսաս-
տանը։ Տաղհապի աւարներու ընթացքին—1900—1903—փակուե-
ցան մօտ 3000 փոքր ու մեծ հիմնարկութիւններ։ Փողոց չարաբ-
ւեցան 100,000է աւելի շանուորներ։ Չեռնարկութիւններու մէջ
մնացած բանուորներուն օրավարձերը շատ կը կրճատուէին։ Կապի-
տալիստները այժմ ևս կ'առնէին այն աննշան զիջումները, զորս
բանուորները նախապէս կապիտալիստներէն խլած էին տնտեսա-
կան յամառ դարձագուլներու միջոցաւ։

Արդիւնաբերական ապգնապը գործադուլութիւնը ո՛չ դադրե-
ցուցին, ո՛չ ալ թուրացուցին բանուորական շարժումը։ Ընդհակառա-
կը, բանուորներուն պայքարը սկսաւ աւելի ու աւելի յեղափոխական
ընդլիստանալ։ Տնտեսական գործադուլներէն սկսան անցնիլ քա-
ղաքական գործադուլներու վերջապէս, բանուորները կ'անցնին ցոյ-
ցերու, քաղաքական պահանջներ կ'առաջադրեն, հրապարակ կը նե-
տեն՝ «Կորչի» ցարական ինքնակալութիւնը կարգախօսը։

1901 թուականին, Պետերսպուրկի, Օպուխովիան ուղմական
գործարանին մէջ ըստ Լենինի մէկեան գործադուլը բանուորներու
և զօրքերու միջև արիւնայեղ ընդհարման վերածուեցան։ Յարական
կրնային հակադրել։ Եւ իրենց յամառ զիմարութիւնը կորուսեցաւ։
Յետոյ, սկսաւ դաման դատաստանը, մօտ 800 բանուորներ ձերբա-
կալուեցան, անոնցմէ շատերը բանտերը նետուեցան և աւազանակիր
աշխատանքի քշուեցան։ Բայց հերոսական ռոպուխովիան պաշտպա-

նութիւնը» նշանակելի ազդեցութիւն թողոց Ռուսաստանի բան-
ւորներուն վրայ և համակրանքի ալիք մը յառաջ բերաւ բանուոր-
ներուն մէջ:

1912 թուականի մարտին տեղի կունենան Պաթումի բանուոր-
ներուն խոչոր գործադուլներն ու ցոյցերը, զոր կազմակերպած էր
Պաթումի Սոցեալ Կեմոկրատական կոմիտէն: Պաթումի ցոյցը
չարժման մէջ դրաւ Անդրկովկասի բանուորներն ու գիւղացիական
զանգուածները:

Այդ նոյն 1902 թուականին, Ռուստովի (Տոնի) մէջ տեղի ունե-
ցաւ խոչոր գործադուլ մը: Առաջին գործադուլը ընդունեցը երկաթու-
ղայինները եղան, որոնց յետոյ միացան բազմաթիւ գործարաններու
բանուորները: Գործադուլը չարժման մէջ կը դնէր բոլոր բանուոր-
ները, քաղաքէն դուրս տեղի ունեցող և քանի մը օրեր շարունակ-
ւող միթիւնկներուն մէջ կը հասաքուէին մինչև 30 000 բանուորներ:
Այնտեղ, բարձրաձայն կի կարգացուէին սոցեալ զեմոկրատական պր-
ոսիաձայնիները (յայտարարութիւններ), ձայն կ'առնէին հեռուորները:
Ստալկանութիւնը և կազաքները աչգորէին բանուորներու այդ բազ-
մահազար ժողովները ցրուելու և երբ ոստիկանութեան կողմէ մի քա-
նի բանուորներ սպաննուեցան, հետեւեալ օրը հսկայական ցոյց մը
կատարուեցաւ՝ անոնց թաղման առթիւ և Հարեւան քաղաքներէն զօր-
քեր հասաքելով է միայն որ ցարական կառավարութիւնը կարողա-
ցաւ գործադուլը ճնշել: Ռուստովի բանուորներուն պայքարը կը զե-
կավարէր ՌՄԻԲԿ Տոնի կոմիտէն:

Գործադուլները այ տեղի մեծ թափեր առին 1903ին: Այդ թը-
ւականին հարաւի մէջ տեղի կ'ունենան զանգուածային քաղաքական
գործադուլներ, որոնք կ'ընդգրկեն Անդրկովկասը (Պաքու, Թիֆլիզ,
Պաթում) և Ուփրանիոյ խոչորացոյն քաղաքները (Ստեպա, Բիւլդ,
Նկատէրինսուլով): Գործադուլները կը դառնան աւելի և աւելի յա-
մառ, կազմակերպուած: Բանուոր դասակարգի առաջուան ելոյթնե-
րէն տարբեր ըլլալով, բանուորներուն քաղաքական պայքարը գրեթէ
ամէն տեղ սկսան զեկավարուիլ Սոցեալ-զեմոկրատական կոմիտէ-
ներու կողմէ:

Ռուսաստանի բանուոր դասակարգը ոտքի կը կանգնէր ցարա-
կան իշխանութեան դէմ յեղափոխական պայքար մղելու համար:

Բանուորական շարժումը իր ազդեցութիւնը թողոց գիւղացի-
ութեան վրայ: 1902ի գարնան ու ամառը Ուփրանիոյ մէջ (Բոլթավա-
յի և Սարքովի նահանգներուն մէջ) և Պովոլժիէի մէջ գիւղացիական

շարժում ծաւալեցաւ: Գիւղացիները կը հրդեհէին կալուածատիրա-
կան ստացուածքները, կը գրաւէին կալուածատիրական հողը, կ'ըս-
պանէին իրենց համար աւելի զեմոսվա պետուց (ոստիկանի և դա-
տական ու վարչական պաշտօնեայի իրաւասութիւններ ունեցող ազ-
նուական) և կալուածատէրերը (Ապաստքած գիւղացիներուն դէմ
զինուորական ուժ կը զրկէին, անոնց վրայ կը կրակէին, հարիւր-
ներով կը ձերբակալէին զանոնք, անոնց զեկավարներն ու կազմակեր-
պիչները բանտ կը նետէին, բայց գիւղացիներուն յեղափոխական
շարժումը կը շարունակէր աճիլ:

Բանուորներուն և գիւղացիներուն յեղափոխական ելոյթները
ցոյց կուտային, որ Ռուսաստանի մէջ յեղափոխութիւնը կը հասունե-
նայ և կը մօտենայ:

Բանուորներու յեղափոխական պայքարին ազդեցութեան տակ
կ'ուժեղանայ նաև ուսանողական ընդիմացիւր շարժումը: Ի պատաս-
խան ուսանողական ցոյցերուն և գործադուլներուն՝ կառավարութիւ-
նը փակեց համալսարանները, հարիւրաւոր ուսանողներ բանտերը նե-
տեց և վերջապէս, անձնագանդ ուսանողները զինուորագրելու միջո-
ցը հնարեց: Ասոր ի պատասխան, բարձրագոյն ուսումնական բոլոր
հիմնարկութիւններուն աշակերանները ընդհանուր գործադուլ կազմա-
կերպեցին 1901-1902 թուականի ձմեռը: Այս գործադուլը ընդգրկեց
մինչև 30,000 մարդ:

Բանուորներու և գիւղացիներու յեղափոխական շարժումը,
և մանաւանդ ուսանողներուն դէմ ուղղուած խստութիւնները, յու-
զում յառաջ բերին մինչև իսկ այսպէս կոչուած զեմոսվուներու մէջ
նստած աղատական բուրժուաներն ու աղատական կալուածատէրերը
«բողոքի» ձայն բարձրացուցին իրենց ձագուկներուն, ուսանողնե-
րուն հանդէպ խստութիւններ կատարուլ ցարական կառավարութեան
ածայրայեղութիւններուն» դէմ:

Զեմաստիւր վարչութիւններն էին որ որպէս յենակէտ կը ծա-
ռայէին աղատական Զեմաստիւրներուն: Զեմաստիւր վարչութիւններ կը
կոչուէին իր աւարական տեղական օրկանները, որոնք կը անօրինէ-
ին գիւղական բնակչութեան վերաբերող զուտ տեղական գործերը
(ճամբաներ վերաշինելու, հիւանդանոցներ ու դպրոցներ կառուցա-
նելու գործերը): Աղատական կալուածատէրերը բաւական աչքառու
ղեր կը խաղային Զեմաստիւր վարչութիւններուն մէջ, Անոնք մօ-
տիկ կապեր ունէին Աղատական բուրժուաններուն հետ և գրեթէ կը
ձուլուէին անոնց հետ, որովհետև իրենց կալուածներուն մէջ իրենք

այ կ'սկսէին կիսաճարաստիքական տնտեսութեան անցնելու Լապտաւ լիստակահանի, որպէս աւելի ձեռնառն, տնտեսութիւնն Ազատականներու այս երկու խումբերն այ, ի հարկէ, ցարական կառավարութիւնը կը պաշտպանէին, բայց անոնք զէս էին ցարիզմի «ճարայեզու թիւններուն», վստահ լով որ ճիշդ այ «ճարայեզու թիւնները» կ'արող են ուժեղացնել յեզափոխական չարժումը։ Վստահ լով ցարիզմի «ճարայեզու թիւնները», անոնք ա'լ աւելի կը վստահային յեզափոխութեան։ Յարիզմի «ճարայեզու թիւններուն» զէժ բողոքելով, ազատականները երկու նպատակ կը հետապնդէին. առաջին՝ ցարը «խեղճի բիւր», երկրորդ՝ «ցարիզմէն մեծապէս զժողո՛ւ եղողի» զիմակ յազնել, ժողովուրդին վստահութիւնը չա՛նիլ, յեզափոխութեանն անջատել ժողովուրդը կամ ժողովուրդին մէկ մասը և առողիակ թուլացնել յեզափոխութիւնը։

Անշուշտ, Չեստովոյի—ազատական չարժումը ցարիզմի գոյութեան համար սեւ վտանգ ստոր բան չէր հանդիսանար, բայց այնուամենայնիւ, անիկա ցոյց կուտար թէ ցարիզմի ճշմանջենական ճիւղներուն գոյութիւնը այնքան այ բարեխաջող չէր։

Չեստովոյի սպասական չարժումը 1902 թուականին հասցուց «Օստոպոժսեմիէ» (սպասարարութիւն) բուրժուական խումբին կազմակերպման, որ Ռուսաստանի սպազայ գլխաւոր բուրժուական կուսակցութեան՝ Բաւթիւններու կուսակցութեան կ'որդը հանդիսացաւ։

Տեսնելով, թէ ինչպէս լանուորական և գիւղաբնական չարժումը երթալով աւելի աւել ճոտանքով կը աւարածուի երկրին մէջ, ցարիզմը ձեռք կ'անէ բոլոր միջոցները, որպէսզի յեզափոխական չարժումը կամ գնեցնէ Զինուորական ուժը երթալով աւելի ու աւելի յաճախ կը սործածուէր բանուորական գործադուլներուն և ցոյցերուն զէժ, զնոսին ու նազային (մարակ) ցարական կառավարութեան սովորական սպասականը կը զանան բանուորներու և գիւղացիներու ելոյթներուն, բանտերն ու աքսորավայրերը բերնէ բերան կը լեցունին։

Ստատիստներու ուժեղացման վազրնթաց՝ չարական կառավարութիւնը կը լուրջ ձեռք առնէլ աւելի «ճիւղն», խստութեան բնոյթ շունեցող միջոցներ, որպէսզի բանուորները հեռացնէ յեզափոխական չարժումէն ժամաարմներու և ոստիկաններու խնամակալութեան ասկ զանուոյ կեցո՛ բանուորական կազմակերպութիւններ ստեղծելու փորձեր կ'ըլլան։ Այդ կազմակերպութիւնները այն ժամանակ կը կոչուէին «ոստիկանական սոցեալիզմի» կազմակերպու-

թիւններ կամ զուսթովեան կազմակերպութիւններ (այդ ոստիկանական բանուորական կազմակերպութիւնները ստեղծող ժամաարմայական զնդապետ Զուպաթովի աղագանուով)։ Ճարական Օլուսնան (գաղտնի ոստիկանութիւն) կ'աշխատէր իր գործակալներուն միջոցաւ համոզել բանուորները թէ ցարական կառավարութիւնն ինքը պատրաստ է օգնել շանուորներուն՝ անոնց անտեսական պահանջներուն գոհացման գործին մէջ։ «Այ ինչու՞ քաղաքականութեամբ զբաղիլ, ինչու՞ յեզափոխութիւն ընել քանի որ ցարն ինքը բանուորներուն կողմն է» — կ'ըսէին Զուպաթովականները բանուորներուն։ Քանի մը քաղաքներու մէջ զուպաթովականները ստեղծեցին իրենց կազմակերպութիւնները։ Զուպաթովեան կազմակերպութիւններու օրինակով և նոյն նպատակներով Գապոն տէրտերը 1904ին ստեղծեց «Քեսերպայուրի» ուսու ֆապրիքա—գործարանային բանուորներու ժողով» անուանով կազմակերպութիւնը։

Բայց ցարական Օխրանայի կողմէ, բանուորական չարժումը իրեն ենթարկելու փորձը վիժեցաւ։ Ճարական կառավարութիւնը անկարող հանդիսացաւ այս գիւծ միջոցառումներով զսպելու աճող բանուորական չարժումը։ Բանուոր զասակարգի միջոցով յեզափոխական չարժումը իր ճամբէն աւելց այդ ոստիկանական կազմակերպութիւնները։

Չ. ՄԱՐԲՈՒՍԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹԵԱՆ ԿՈՒՈՒՑՄԱՆ ԼԵՆԻՆԵԱՆ ԲԼԱՆԸ «ԷՐՈՒՈՄԻՍՏԵՐՈՒ» ՊԱՏԵԶԱՊԱՇՏՈՒԹԻՒՆԸ, «ԻՄՔՐԱ» ՊԱՅՔԱՐԸ ԼԵՆԻՆԵԱՆ ԲԼԱՆԻ ՀԱՄԱՐ, ԼԵՆԻՆԻ ԵՆՆԸ ԸՆԵԼ» ԳԻՐԲԸ, ՄԱՐԲՈՒՍԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹԵԱՆ ԳԱՂԱՓՄԱԿԱՆ ՀԻՄՔԵՐԸ։

Հակառակ Ռուսաստանի սոցեալ—դեմոկրատական կուսակցութեան 1898ին տեղի ունեցած Ա. համագումարին, որ յայտարարեց թէ կուսակցութիւնը ձեւակերպուած է այնուամենայնիւ կուսակցութիւնը չստեղծուեցաւ։ Չկար կուսակցութեան ծրագիր ու կանոնադրութիւն։ Ա. Համագումարէն ընտրուած Կեդրոնական Կոմիտէն ձերբակալուած էր և այլուս չէր վերականգնել, որովհետեւ չկար մէկը որ վերականգնէր զայն։ Դեռ աւելին և Ա. Համագումարէն յետոյ կուսակցութեան գաղափարական տարնթացութիւնն ու կազմակերպական մանրատուածութիւնը ա'լ աւելի ուժեղացան։

Եթէ 1884—1894 թուականները նարոզնիկութեան զէժ տարած յաղթանակի և սոցեալ—դեմոկրատիայի նախապատրաստման ժամանակաշրջանն էին, 1894—1898 թուականներն ալ, մարքսիստա-

կան առանձին կազմակերպութիւններէն սոցեայ զեմոկրատական միակ կուսակցութիւն ստեղծելու, ճիշդ է թէ անյաջող, փորձի մասնակաշարժանը եղան, իսկ 1898 թուականէն յետոյ եկող մասնա կաշարժանը կուսակցութեան մէջ գաղափարական և կազմակերպչական խառնաչփութեան ուժեղացման ժամանակաշարժանը դարձաւ նա-
 բարձրիկութեան զէմ մարքսիզմի տարած յաղթանակը և բանուոր դասակարգի յեղափոխական ելոյթները որոնք մարքսիստներու արդարացի ըլլալը ցոյց տուին մարքսիզմի նկատմամբ յեղափոխական և բրտասարգութեան ունեցած համակրանքը ուժեղացուելնու Մարքսիզմը մասնա դարձաւ ևս ասիկա առաջնորդեց արև բանին, որ մարքսիստական կազմակերպութիւններէն ներս հեղեղի պէս թափուեցան յեղափոխական երիտասարգութեան ամբողջ մասնորական մասսաները, որոնք թէորիայի մէջ թոյլ կազմակերպչական քաղաքական տեսակէտէն անփորձ էին և մարքսիզմի մասին ունէին ազոտ, մեծ մասամբ անճիշդ պատկերացում՝ զոր քաղաք էին ճշկայ Մանքսիստներու պատեհապաշտական խորձանքներէն որոնցմով լեցուած էր մամուլը և յա համամայր սոցիալիզմի մարքսիստական կազմակերպութիւններու թորիական և քաղաքական մակարդակին իջեցման, անոնց մէջ «Լեկայ Մարքսիստական» պատեհապաշտական արամազըրութեանց ներմուծուելուն, գաղափարական տարբերացութեան, քաղաքական առաւանտներու և կազմակերպչական խառնաչփութեան ուժեղացման:

Բանուորական շարժման վերելքին աճումը և յեղափոխութեան ակնյայտ մօտիկութիւնը կը պահանջէին ստեղծել բանուոր դասակարգի միակ միասնական կեդրոնացում կուսակցութիւն մը, որ ընդունակ ըլլար յեղափոխական շարժումը ղեկավարելու: Բայց կուսակցութեան սեղան օրկաններուն, սեղան կոմիտէներուն, խումբերուն ու խմբակներուն դրութիւնն այն աստիճան աննախանձելի էր, իսկ անոնց կազմակերպչական անջատուածութիւնն ու գաղափարական տարածայնութիւնը այնքան մեծ, որ այդպիսի կուսակցութիւն մը ստեղծելու խնդիրը անասելի գժուարութիւններ կը ներկայացնէր:

Դժուարութիւնները կը կայանային ոչ միայն այն բանին մէջ, որ պէտք էր կուսակցութիւնը կառուցել ցարիզմի գաժան հալածանքներուն կրակին տակ, ցարիզմ, որ կազմակերպութեանց շարքերէն շարունակ կը խլէր լուսագոյն աշխատողներն ու զանոնք կը նետէր արքայապետները, բանասերը և աւժանակրութեան մէջ: Դժուարու-

թիւները կը կայանային նաև այն բանին մէջ, որ սեղան կոմիտէներուն և անոնց աշխատողներուն նշանակելի մէկ մասը իր սեղան կան մանր-բրաթիք աշխատանքէն զատ ուրիշ ոչինչ կը հասկնար, չէք հասկնար կուսակցութեան կազմակերպչական և գաղափարական միասնականութեան բացակայութեան յիասուր, անիկա րնտելացած էր կուսակցութեան մանրաւորութեան, կուսակցութեան մէջ տիրող գաղափարական խառնաչփութեան, և կը կարծէր թէ կարելի է եօլա զհոյ առանց միասնական կեդրոնացեալ կուսակցութեան:

Կեդրոնական կուսակցութիւն մը ստեղծելու համար պէտք էր յաղթանակը սեղան օրկաններու այդ յետաճութիւնը, զանգաղաշարժութիւնն ու նեղ բրաթիքը (գործնականութիւն):

Բայց տակաւին ասիկա չէր բոլորը: Կուսակցութեան մէջ դոյութիւն ունէր բուսական բազմամարդ խումբ մը, որ ունէր իր մասնալի օրկանները, Ռապոչայա միսրլ (բանուորական մտածում), Ռուսիոյ մէջ և Ռապոչէիէ սիէլօ (բանուորական զատ) արտասահմանի մէջ: այդ խումբը թէորիայէ կ'արդարացնէր կազմակերպչական մանրատուածութիւնն ու գաղափարական տարբերացութիւնը կուսակցութեան մէջ, յաճախ նոյնիսկ կը գովարանէր զանոնք և կը կարծէր որ բանուոր դասակարգի միասնական կեդրոնացեալ քաղաքական կուսակցութեան ստեղծումը անպէտք ու մտացածին խնդիր մըն է:

«Էքօնոմիստներն» ու անոնց հետեւողներն էին ասոնք:

Պրոլետարիատի միասնական քաղաքական կուսակցութիւն մը ստեղծելու համար պէտք էր նախ և առաջ յաղթել «Էքօնոմիստներուն»:

Անա այդ խնդիրները լուծելու և բանուոր դասակարգի կուսակցութիւնը կառուցելու ձեռնարկեց Լենին:

Այն հարցին վերաբերմամբ, թէ ուրկէ՛ սկսելու է բանուոր դասակարգի միասնական կուսակցութեան կառուցումը, տարբեր կարծիքներ գոյութիւն ունէին: Սմանք կը կարծէին որ կուսակցութեան կառուցումը պէտք է սկսիլ հրաւիրելով կուսակցութեան Բ. Համագումարը, որ միաւորէր անգլիական կազմակերպութիւնները և և կուսակցութիւն ստեղծէր: Լենին զէմ էր նման տեսակէտի մը: Ան կը գտնէր որ համագումարը հրաւիրելէ առաջ պէտք էր պարզել կուսակցութեան նպատակներուն և պարտականութիւններուն հարցը, պէտք էր գիտնայ թէ ինչպիսի կուսակցութիւն կ'ուղենք կառուցել, պէտք էր գաղափարականօրէն սահմանազատուիլ «Էքօնոմիստ-

ներէն», պէտք էր աղնուօրէն ու բազայայտօրէն լռել կուսակցութեան, որ կուսակցութեանց նպատակներուն ու պարտականութեանց մասին գոյութիւն ունին երկու տարբեր կարծիքներ — շէքօն ու միասնեան կարծիքը և յեղափոխական սոցեալ — դեմոկրատներու կարծիքը պէտք էր յեղափոխական սոցեալ — դեմոկրատիայի ի նպաստ լայն բըրոքրական մղել՝ ճիշդ այնպէս ինչպէս կը մղեն շէքօն միասնեանը իրենց ապագիր օրկաններուն մէջ իրենց հայեացքներուն ի նպաստ, տեղական կազմակերպութիւններուն հնարաւորութիւն պէտք էր աւել որպէսզի գիտակից քնարութիւն մը կատարեն այս երկու հասանքներուն միջեւ, — և միայն ասկէ յետոյ, երբ այս նախնական անհրաժեշտ աշխատանքը կատարուած ըլլայ, կարելի կ'ըլլայ կուսակցութեան համագումարը հրաւիրել:

Լենին ուղղակի կ'ըսէր.—

«Նախ քան քով քովի գալը, և քով քովի գալու համար, անհրաժեշտ է նախ վճռականապէս ու որոշակիօրէն սահմանազատուիլ» (Լենին 2. Գ. էջ 378):

Այս պատճառաւ Լենին կը գտնէր թէ բանուոր դասակարգի քաղաքական կուսակցութիւն կառուցելու համար պէտք է սկսիլ կազմակերպելու համառոտական մարտական քաղաքական այնչափ օրկան (լրագիր) մը որ բրոքրական ու ազիտացիա միջ յեղափոխական սոցեալ—դեմոկրատիայի հայեացքներուն ի նպաստ, — թէ այդպիսի լրագրի մը հիմնուած պէտք է ըլլայ կուսակցութեան կառուցման առաջին քայլը:

Իր «Ուրկէ՝ սկսիլ» յայտնի յօդուածին մէջ Լենին կ'ուրուագրէր կուսակցութեան կառուցման ճշգրիտ բլանը, զոր յետոյ զարգացուցաւ անոր «Ի՞նչ ընել» հոչակաւոր գրքին մէջ:

«Մեր կարծիքով — կ'ըսէր Լենին իր այդ յօդուածին մէջ—, մեր գործունէութեան մեկնակէտը, բազմադուած կազմակերպութեան ստեղծման համար ամենուր առաջին գործնական քայլը, վերջապէս, այն հիմնական թելը որմէ բռնելով մենք կը կարողանանք անչեզօրէն զարգացնել, խորացնել ու բնագործակից այդ կազմակերպութիւնը, — պէտք է ըլլայ համառոտական քաղաքական լրագիր մը... Առանց այդ լրագրին անհնարին է սկզբունքային տեսակէտով կայուն և բաղձակողմանի բրոքրական տի և ազիտացիայի այն սխառմամթիկ մղումը, զոր սոցեալ — դեմոկրատիայի մշտական և գլխաւոր խնդիրը կը կազմէ ընդհանրապէս, իսկ ներկայիս, երբ քաղաքականութեան ու սոցեալիզմի հարցերուն հանդէպ բնակչութեան աւելի լայն խաւերուն

մէջ հետաքրքրութիւն արթնցեր է, ան կը կազմէ մասնաւորապէս կենսական խնդիր մը (նոյն տեղ, էջ 110)

Լենին կը գտնէր որ այդպիսի լրագիր մը ոչ միայն կը ծառայէ որպէս կուսակցութիւնը գաղափարականօրէն համախմբելու միջոց, այլ նաև տեղական կազմակերպութիւնները կուսակցութեան մէջ կազմակերպչականօրէն միաւորելու միջոց: Այդ լրագրին, տեղական կազմակերպութիւններու ներկայացուցիչներէն կազմուած գործակալներուն և թղթակիրներուն ցանցը կը ծառայէ որպէս հիմք, որուն շուրջն ալ կազմակերպչականօրէն կը հաւաքուի կուսակցութիւնը: Որովհետեւ, կ'ըսէր Լենին, «Լրագիրը ոչ միայն հաւաքական բրոքրական տիստ է և հաւաքական սզիտութօր, այլ նաև հաւաքական կազմակերպիչ»:

«Գործակալներու այդ ցանցը — կ'ըսէր Լենին նոյն յօդուածին մէջ, — հիմքը կ'ըլլայ այն կազմակերպութեան, որ ճիշդ ալ մեզի պէտք է՝ բաւականաչափ խոշոր, որպէսզի ընդգրկէ ամբողջ երկիրը բաւականաչափ լայն ու բազմակողմանի, որպէսզի կարենայ իրականացնել աշխատանքի խիստ ու մանրամասն բաժանում, բաւականաչափ կայուն, որպէսզի կարենայ ամէն տեսակ պայմաններու մէջ, չափ կայուն, որպէսզի կարենայ ամէն տեսակ պայմաններու մէջ անչեզօրէն աւանդ տանել իր աշխատանքը բաւականաչափ ճկուն. որպէսզի կարենայ, մէկ կողմէն, խուսափել իրմէ ուժով գերազանց թշնամիին հետ շաց գաշտի վրայ ճակատամարտ մղել՝ երբ անիկա մէկ կէտի վրայ է հաւաքած իր բոլոր ուժերը, իսկ միւս կողմէն, որպէսզի կարենայ օգտուիլ թշնամիի ճկունութեան պակասէն և անոր վրայ յարձակի այնտեղ ու այն ժամանակ, ուր անիկա ամենէն քիչ կ'ըստատէ այդ յարձակման» (նոյն տեղ, էջ 112):

«Իսթրան» էր որ պիտի ըլլար այդ լրագիրը: Եւ իրօք, «Իսթրան» պարձաւ համառուական այնպիսի լրագիր մը, որ նախապատրաստեց կուսակցութեան գաղափարական ու կազմակերպչական համախմբումը:

Գալով բուն կուսակցութեան կառուցումը ու կազմին, Լենին կը նկատէր, որ կուսակցութիւնը պէտք էր կազմուած ըլլայ երկու մասէ. ա) կանոնաւոր քաղաքային ղեկավար աշխատողներու նեղ շրջանակէ մը, որ գլխաւորապէս բաղկացած ըլլայ բրոքրիօնել (արհեստով) յեղափոխականներէ այսինքն այն աշխատողներէ որոնք (արհեստով կուսակցական աշխատանքէ զատ ուրիշ բոլոր զբաղուածներէ, սիրապետեան թէօրիական գիտելիքներուն, քաղաքական

փորձին, կազմակերպչական հրմատութեան և ցարական ոստիկանութեան զէմ պայքարելու արուեստին, ոստիկանութենէն, թաղուելու արուեստին անհրաժեշտ նուազագոյն գիտելիքներուն և բ) կուսակցութեան շուրջը հաւաքուած կազմակերպութիւններու լայն ցանցէ մը. հարիւր հազարաւոր աշխատակորներու համակրանքն ու աջակցութիւնը վայելող կուսակցութեան մեծաթիւ զանգուածէ մը:

«Ես կը պնդեմ, — կը գրէր Լենին. — որ (1) ոչ մէկ յեղափոխական շարժում չի կրնար հաստատուել ըլլալ, առանց զեկազարնեբու կայուն և յաջողականութիւն պահպանող կազմակերպութեան, (2) որ, ինչքան աւելի լայն ըլլայ պայքարի մէջ ամբարշտօրէն ներգրքաւուող մասսան . . այնքան աւելի ստիպողական է այդպիսի կազմակերպութեան մը անհրաժեշտութիւնը և այնքան աւելի դիմացկուն պէտք է ըլլայ այդ կազմակերպութիւնը . . (3) որ այդպիսի կազմակերպութիւն մը պէտք է կազմուած ըլլայ զխաւերապէս այնպիսի մարդոցմէ որոնք բրօքսիտներ կերպով կը զբաղուին յեղափոխական գործունէութեամբ. (4) որ ինքնակալական երկրի մը մէջ, որքան աւելի նեղցնենք նման կազմակերպութեան մը անդամներուն կազմը — այն աստիճան որ անոր մասնակցին միայն այնպիսի անդամներ որոնք բրօքսիտներ կերպով զբաղուին յեղափոխական գործունէութեամբ և ստացած ըլլան՝ քաղաքական ոստիկանութեան զէմ մղուող պայքարի արուեստին մէջ բրօքսիտներ պատրաստութիւն, այնքան աւելի դժուար կ'ըլլայ նման կազմակերպութիւն մը ըրտալը» և (5) այնքան աւելի լայն կ'ըլլայ թէ՛ բանուոր դասակարգի և թէ՛ հասարակութեան միւս դասերէն առնուած անձնուրու կազմը, որոնք նմարաւորութիւն կ'ունենան շարժման մասնակցելու և անոմ մէջ աւելի գործօն կերպով աշխատելու (Լենին չ. Գ. էջ 456):

Գալով ստեղծուող կուսակցութեան բնոյթին և բանուոր դասակարգի նկատմամբ անոր ունենալիք գերին, ինչպէս նաև կուսակցութեան նպատակներուն ու խնդիրներուն, Լենին կը նկատէր, որ կուսակցութիւնը պէտք է ըլլայ բանուոր դասակարգին առաջաւոր ջոկատը, որ ան պէտք է ըլլայ բանուորական շարժման զեկազար ուժը, որ պէտք է միաւորէ և ուղղութիւն տայ պրոլետարիատի դասակարգային պայքարին և կուսակցութեան վերջնական նպատակն է կապիտալիզմի ստապուումը և սոցիալիզմի հաստատումը: Մերձաւորագոյն նպատակը — ցարիզմի ստապուումը և դեմոկրատիկ կարգերու հաստատումը: Եւ քանի որ կապիտալիզմի ստապուումը անհնար

րին է առանց նախապէս ցարիզմը ստապուելու, որեւէ ներկայիս կուսակցութեան գլխաւոր խնդիրն է, բանուոր դասակարգը ոտքի հանել, ամբողջ ժողովուրդը ոտքի հանել պայքարելու համար ցարիզմի զէմ, ժողովրդական յեղափոխական շարժումը. ծաւալել ցարիզմի զէմ և ստապուել ցարիզմը՝ որպէս սոցիալիզմի ճամբուն վրայ գտնուող առաջին և լուրջ արգելք:

«Պատմութիւնն այժմ մեր առջեւ դրած է, — կ'ըսէր Լենին, — մերձաւորագոյն խնդիր մը որ ամբողջապիտիսական կը հանդիսանայ, ունէ այլ երկրի պրոլետարիատին առջեւ մեծաւորագոյն խնդիրներէն: Ոյդ խնդրին իրականացումը, ոչ միայն ևւրդական, այլ նաև (կրնանք չիմա ըսել) ստիպական յետադիմութեան ամենահնդոր սեղուկին խոր սովորութիւնն պրոլետարիատը կը դարձնէ միջազգային յեղափոխական պրոլետարիատին յառաջապահը» (Նոյն տեղ, էջ 382):

Եւ յետոյ.

«Պէտք չէ մոռնանք որ մասնակի պահանջներու համար կառուվարութեան զէմ մղուող պայքարը, հասնակի զիջումներու նուաճումը, հակառակորդին հետ կատարուած մանր ընդհարումներ են միայն, առանք նախադիրքերու վրայ մղուող փոքր կոիւնէր են միայն, իսկ վճռական կոիւր սակաւին պիտի գայ: Մեր առջեւ իր ամբողջ ուժով կանգնած է հակառակորդին ամբողջը, որմէ մեր վրայ ուժերու և գնդակներու տարափ կը տեղայ՝ մեզմէ խլելով մեր լաւագոյն մարտիկները: Մենք պէտք է գրաւենք այդ ամբողջը, և կը գրաւենք զայն, եթէ արթնցող պրոլետարիատի բոլոր ուժերը միացնենք ուսական յեղափոխականներուն բոլոր ուժերուն և զայն դարձնենք մէկ կուսակցութիւն որ համախմբէ այն ամէն ինչ, որ Ռուսաստանի մէջ կենդանի է ու ազնիւ: Եւ միայն այն ժամանակ կը կատարուի ուս բանուոր յեղափոխական Պիտար Աւետիսեանի մեծ մարգարէութիւնը. «Կը բարձրանայ միլիոնաւոր բանուոր մարդոց մկանուտ ձեռքը, և զինուորներու սուիներով պաշտպանուած բրմկանուտ ձեռքը, և զինուորներու սուիներով պաշտպանուած բրմկանուտ ձեռքը» (Նոյն տեղ, էջ 59):

Ոյս էր ցարական — ինքնակալական Ռուսաստանի պայմաններուն մէջ բանուոր դասակարգի կուսակցութիւն ստեղծելու լենինեան բլանը:

«Էքզոնոմիստները» չուշացան կրակ բանալու լենինեան բլանին զէմ:

«Էքզոնոմիստները» կը պնդէին, որ ցարիզմի զէմ մղուող ընդ-

հանուր քաղաքական պայքարը բոլոր դասակարգերու գործն է, և ամենէն առաջ բարձրագիւցի վործը, ուստի անիկա լուրջ շահագրգռութիւն մը չի ներկայացնէր բանուոր դասակարգին համար, որովհետեւ բանուորներուն համար գլխաւոր շահագրգռութիւնը կը կայանայ գործատէրերուն դէմ աշխատավարձի բարձրացման, աշխատանքի պայմաններուն բարելաւման, և այլ բաներու համար մղուող անասական պայքարին մէջ։ Ուստի սոցեւոյ գեմոկրատները իրենց գլխաւոր մերձակագոյն խնդիրը պէտք է համարեն ոչ թէ քաղաքական պայքարը ցարիզմի դէմ, ո՛չ թէ ցարիզմի տապալումը, այլ «գործատէրերու և կառավարութեան դէմ բանուորներու մղելիք պայքարին» կազմակերպումը կառավարութեան դէմ անասական պայքար ըսելով անոնք կը հասկնային ֆապրիքա գործարանային օրէնդրութեան բարեխուման համար մղուելիք պայքարը։ «Էքզոնոմիստները կը վստահեցնէին որ այս ձեւով կարելի կ'ըլլար «տնտեսական պայքարին իսկ տալ քաղաքական քննիք»։

«Էքզոնոմիստները» այսեւ չէին համարձակէր պաշտօնապէս առարկել բանուոր դասակարգին համար քաղաքական կուսակցութիւն ունենալու անհրաժեշտութեան դէմ։ Բայց անոնք կը նկատէին որ կուսակցութիւնը բանուորական շարժման զեկավար ուժը պէտք չէ ըլլայ, որ անիկա պէտք չէ խառնուի բանուոր դասակարգի տարբերային շարժման և մանաւանդ՝ պէտք չէ զեկավարէ այդ շարժումը, այլ հետեւի անոր, ուսումնասիրէ գոյն և դասեր քաղէ անկէ։

«Էքզոնոմիստները» կը պնդէին յետոյ թէ բանուորական շարժման մէջ գիտակից տարրին զերր, սոցիալիստական գիտակցութիւնը, սոցիալիստական թէորիան կազմակերպողի և առաջնորդողի անոր զերը աննշան է, կամ գրեթէ աննշան, թէ սոցեւոյ — գեմոկրատիան բանուորները պէտք չէ բարձրացնէ սոցիալիստական գիտակցութեան մակարդակին, այլ, ընդհակառակը, ինքը պէտք է համակերպի և իջնէ բանուոր դասակարգին միջին կամ նոյնիսկ յետամնաց խաւերու մակարդակին, թէ սոցեւոյ գեմոկրատիան պէտք չէ բանուոր դասակարգին մէջ սոցիալիստական գիտակցութիւն արձատարէ, այլ պէտք է սպասէ, մինչեւ որ բանուոր դասակարգին տարբերային շարժումը ինքը իր սեփական ուժերով սոցիալիստական գիտակցութիւն մշակէ։

Փայով կուսակցութեան կառուցման լենինեան կազմակերպչական ըլանին, անոնք այդ ըլանը բանութեան պէս բան մը կը համարէին տարբերային շարժման վերաբերմամբ։

Լենին քիստրաձի սիւնակներուն մէջ, և մանաւանդ, իր հրոչակաւոր դրոշմին՝ «Ինչ ընելիս մէջ, ցարձակեցաւ «Էքզոնոմիստներուն», այդ պատեհապաշտ իրիտախալութեան վրայ և քար քարի վրայ չի ձգեց։

1) Լենին ցոյց տուաւ, որ բանուոր դասակարգը ցարիզմի դէմ մղուող քաղաքական ընդհանուր պայքարէն չեղեցել և անոր պարտականութիւնները սահմանափակել գործատէրերու և կառավարութեան դէմ մղուող անասական պայքարով, անվտանգ ձգելով թէ՛ գործատէրերը և թէ՛ կառավարութիւնը կը նշանակէ յախտեմական ստրկութեան մատնել բանուորներու Գործատէրերու և կառավարութեան դէմ բանուորներու մղած անասական պայքարը՝ բանուորական ուժը աւելի լաւ պայմաններով կապիտալիստներուն վաճառելու համար մղուող զրէա ինիժիտական պայքար մըն է, սակայն բանուորները կ'ուզեն պայքարիլ ոչ միայն իրենց բանուորական ուժը լաւագոյն պայմաններով զրամատէրերուն վաճառելու համար, այլ նաև զրամատիրական զրութեան իսկ ոչնչացման համար, զրութիւն մը որ զիրենք կ'ենթարկէ իրենց բանուորական ուժը կապիտալիստներուն վաճառելու և շահագործման երթարկելու անհրաժեշտութեան։ Սակայն բանուորները չեն կրնար կապիտալիզմի դէմ պայքար ծաւալել, չեն կրնար սոցիալիզմի համար պայքարիլ, քանի տակաւին բանուորային շարժման առջեւ կ'ուզուած է ցարիզմը, կապիտալիզմի պահպան շունը Ուստի, կուսակցութեան և շահուոր դասակարգի մերձակագոյն խնդիրն է՝ ճամբէն վերցնել ցարիզմը և այդպէսով ուղի բանալ դէպի սոցիալիզմ։

2) Լենին ցոյց տուաւ որ բանուորական շարժման տարբերային բրոցէսը (զորը սցման ընթացքը) գովարանել և կուսակցութեան ղեկավար զերը ժխտել, այդ զերը իջեցնելով արձանագրողի զերին, — կը նշանակէ քարոզել «լոյսակաշնութիւն»։ Քարոզել որ կուսակցութիւնը վերածուի տարբերային բրոցեսի սոյնի մը, շարժման կըրուորական մէկ ուժին որ ընդունակ է միայն տարբերային բրոցէսը գիտելու և յոյսը ինքնաձեւի վրայ դնելու։ Այդ գիտի քարոզ մը կարող կը նշանակէ գործը հասցնել կուսակցութեան ոչնչացման, այսինքն՝ բանուոր դասակարգը անզէն ձգելու և Բայց — բանուոր դասակարգը անզէն ձգել այն առեմ երբ անոր առջեւ կանգնած են այնպիսի իշխամիներ, ինչպէս ցարիզմը որ զինուորած է պայքարելու բոլոր միջոցներով, և բուրժուազիան, որ կազմակերպուած է արդիականօրէն և ունի իր կուսակցութիւնը, կուսակցութիւն մը որ

կը զեկտօվարէ անոր պայքարը բանուոր դասակարգին զէմ, — կը նշանակէ դաւաճանել բանուոր դասակարգին:

3) Լենին ցոյց տուաւ, որ բանուորական շարժման տարերայնութեան առջեւ խնարհիլի ու գիտակցականութեան դերը ստորագրելը, սոցիալիստական գիտակցութեան սոցիալիստական թէորիայի դերը ստորնացնելը կը նշանակէ նախ ծագրի ենթարկել բանուորները որոնք կը ձգտին զէլի գիտակցութիւն, այնպէս ինչպէս որ կը ձգտին զէլի լոյսը, երկրորդ՝ կուսակցութեան աչքին արժեքազրկել թէորիան, այսինքն արժէքսուրկել այն զէնքը, որու շնորհիւ ան կը ճանչնայ ներկան և կը նախատեսէ սպագան և երրորդ՝ Լիովին և վերջնականապէս գլորուել պատեհապաշտութեան ճանիճին մէջ:

«Առանց յեղափոխական թէորիայի, — կ'ըսէր Լենին, — չի կրնար ըլլալ նաև յեղափոխական շարժում... Յաստատու թէորիայով առաջնորդուող կուսակցութիւն մը միայն միայն կրնայ կատարել յաստատու մարտիկի դերը» (Լենին, հաս. Ի. էջ 380):

4) Լենին ցոյց տուաւ, որ «Էքսոնմիստները» երբ կը պնդեն թէ սոցիալիստական գաղափարաբանութիւնը կրնայ ծագիլ բանուոր դասակարգի տարերային շարժումէն կը խորեն բանուոր դասակարգը, որովհետեւ սոցիալիստական գաղափարաբանութիւնը իրականին մէջ ծագում կ'առնէ ոչ թէ տարերային շարժումէն, այլ գիտութեանէն, «Էքսոնմիստները» միտելով բանուոր դասակարգին մէջ սոցիալիստական գիտակցութիւն մտցնելու անհրաժեշտութիւնը, — առտով իսկ կը յարգեն բուրժուական գաղափարաբանութեան ճամբան, կը զիւրացնեն անոր ներթափանցումը անոր արժատար որումը բանուոր դասակարգին մէջ, — նետեաբար կը թաղեն բանուորական շարժումը սոցիալիզմի նախ միացնելու իսկալը, կ'օգնեն բուրժուալիստիկն:

«Բանուորական շարժման տարերայնութեան առջեւ կատարուող ամեն մէկ խնարհում կ'ըսէր Լենին «գիտակից տարրի» գերին սոցեալ — գեմոկրատիայի դերին ամէն մէկ նսեմացում ինքնաբերաբար կը նշանակէ, — խնդիր չէ թէ նսեմացնողը կը ցանկայ այդ բանին թէ ոչ, — բուրժուական գաղափարաբանութեան ազդեցութեան ուժեղացում բանուորներու վրայ» (Լոյն անդ, էջ 390):

Եւ յետոյ՝

«Հարցը դրուած է մի միայն այսպէս. բուրժուական թէ սոցիալիստական գաղափարաբանութիւն: Այստեղ միջինը չկայ...»

Աւստի սոցիալիստական գաղափարաբանութեան ամէն մէկ նսեմացում, անէ հնարաւոր անկէ՝ ինքնաբերաբար կը նշանակէ բուրժուական գաղափարաբանութեան ուժեղացում» (Լոյն անդ, էջ 391—392):

5) «Էքսոնմիստներու» այս բոլոր սխալներուն հանրագումարը ապով, Լենին եկաւ այն եզրակացութեան, որ «Էքսոնմիստները» ըր կ'ուզեն ունենալ ոչ թէ ընկերային յեղափոխութեան կուսակցութիւն, որ բանուոր դասակարգը կ'ազատագրէ կապիտալիզմէն, այլ «ընկերային բարեշքումներու» կուսակցութիւն, անոնք կ'ենթադրեն կապիտալիզմի պատկանումը, որ այդ պատճառաւ «Էքսոնմիստները» կը հանդիսանան ռեժիմիստներ (բարեշքականներ), որոնք կը դաւաճանեն պրոլետարիատի արժատական շահերուն:

6) Լենին ցոյց տուաւ, վերջապէս, որ «Էքսոնմիստները» պատահական երեւոյթ մը չէ Ռուսաստանի մէջ, որ «Էքսոնմիստները» կը հանդիսանան բանուոր դասակարգին վրայ բուրժուական ազդեցութիւնը տարածողներ, որ անոնք արեւմտաեւրոպական սոցեալ — գեմոկրատիկան կուսակցութեանց մէջ ունին իրենց դաշնակիցները՝ իղէնս ռէվոլյուցիոնիստներու, իղէմս պատեհապաշտ Պերնչտայնի կողմնակիցներուն: Արեւմուտքի սոցեալ — գեմոկրատիայի չըջանակին մէջ պատեհապաշտական հոսանքը սկսաւ աւելի ու աւելի ամրապնդուիլ, հանդէս գոյով Մարքսի «ընտաբուութեան ազատութեան» դրօշին տակ պատանջելով «Ռեվոլյուցիա» (վերատեսութիւն), այսինքն՝ Մարքսի ուսմունքի վերատեսութիւն (այստեղիւ ալ յառաջ կուգայ «Ռեվոլյուցիա» անունը, և պատանջելով նրա փոխիլ յեղափոխութեանէն, սոցիալիզմէն, պրոլետարիատի տիրապետութիւն: Լենին ցոյց տուաւ, որ բուրժուական «Էքսոնմիստները» յեղափոխական պայքարէն պրոլետարական տիրապետութիւն հրաժարուելու այդպիսի գիծ մը կը վարէին:

Ասոնք են հիմնական թէորիական այն դրոյթները զորս զարգացուցած է Լենին իր «Ինչ ընել» գրքին մէջ:

«Ինչ ընել» գրքին տարածումը առաջնորդեց այն բանին, որ անոր լոյս ընծայուելէն մէկ տարի յետոյ (ան հրատարակուած էր 1902ի Մարտին) Ռուսական սոցեալ — գեմոկրատական կուսակցութեան Բ. Համագումարի գումարման պահուն, «Էքսոնմիզմի» գաղափարական գիրքէն մնացած էր անհասոյ յիշողութիւն մը միայն, իսկ «Էքսոնմիստ» կոչումը կուսակցական այն պատանք տանողներու մեծամասնութեան կողմէ սկսաւ ընդունուիլ որպէս վիրաւորանք:

Ասիկա «Էքսոնմիզմի» գաղափարական լիակատար ջախջախու-

մըն էր պատեհապաշտութեան, պոչակաճութեան, ինքնահոյս գա-
ղափարականութեան ջախջախումը:

Սակայն առով ի սահմանափակուիք լենինի «Լ'նչ ընեյ» աշ-
խատութեան նշանակութիւնը:

«Լ'նչ ընեյ»ի պատմական նշանակութիւնը կը կայանայ այն
բանին մէջ, որ լենինի իր այդ նշանաւոր գրքին մէջ՝

1) Մարքսիստական մտքի պատմութեան մէջ առաջինն էր,
որ մինչեւ սրմաները մերկացուց պատեհ-պաշտութեան գաղափար-
ական ակունքները, ցոյց տալով, որ անո՞ք կը կայանան ամենէն
առաջ բանուորական շարժման տարերայնութեան սոցեօ խոնարհե-
լու մէջ և բանուորական շարժման մէջ սոցիալիստական գիտակցու-
թեան գերը ստորնացնելու մէջ:

2) Վեր հանեց թէորիայի, գիտակականութեան, կուսակ-
ցութեան նշանակութիւնը՝ որպէս բանուորական տարերային շար-
ժումը յեղափոխականացնող և զեկափարող ուժ:

Փայլուն կերպով հիմնուորեց մարքսիստական հիմնական այն
գրոյթը, որ կ'ըսէ թէ մարքսիստական կուսակցութիւնը բանուորա-
կան շարժման վաղուցիկ և սոցիալիզմի հետ:

4) Ոն տուաւ մարքսիստական կուսակցութեան գաղափարա-
կան հիմքերուն հանճարեղ մշակումը:

«Լ'նչ ընեյ» գրքին մէջ զարգացուած թէորիական գրոյթները
յետագային գրուեցան բուհերիկեան կուսակցութեան գաղափարա-
նութեան հիմքին մէջ:

Թէորիական այսպիսի հարստութիւն մը ունենալով, «Լ'սփրա»
կարող էր և իրօք այ յայն գործունէութիւն կրցաւ ծաւալել ի
նպաստ կուսակցութեան կառուցման լենինեան բլանին, ի նպաստ
կուսակցութեան ուժերու հաւաքման, ի նպաստ կուսակցութեան Բ.
Համագումարին, ինպաստ յեղափոխական սոցեայ գեմոկրատիային,
ընդդէմ «էքսեռոմիտաներուն», ընդդէմ բոլոր և ամէն տեսակի պա-
տենապաշտներուն, ընդդէմ ոչվիզիոնիստներուն:

«Լ'սփրա»ի կարեւորագոյն գործը կուսակցութեան ծրագրի նա-
խագծին կառուցումն էր Ենչպէս յայտնի է բանուորական կուսակ-
ցութեան ծրագիրը, բանուոր գասակարգին պայքարի նպատակնե-
րուն ու խնդիրներուն գիտակամօրէն ձեւակերպուած համառօտ մէկ
շարագրանքն է. Մրագիրը կ'որոշէ, ինչպէս պրոլետարիատի յեղա-
փոխական շարժման վերջնական նպատակը, նոյնպէս նաև այն պա-
հանջները, որոնք համար կուսակցութիւնը կը պայքարի զեպի վերջ-

նակաւ նպատակ տանող ճանապարհին վրայ: Ուստի ծրագրի նա-
խագծին մշակումը շէր կրնար առաջնակարգ նշանակութիւն չունե-
նալ:

Մրագրի նախագծին մշակման ժամանակ «Լ'սփրա»ի խմբա-
գրութեան մէջ յուրյ սարածայնութիւններ ծագեցան
Լենինի և Պլինխանովի միջեւ, ինչպէս նաև խմբագրութեան
միւս անդամներուն միջեւ և յստարածայնութիւնները և վճերը
քիչ մնաց որ լրակատար իրզում յատաջ բերէին Լենինի և Պլինխանովի
միջեւ: Բայց խզումը զեռ այն ժամանակ տեղի չունեցաւ և Լենին
յաջողեցաւ այն բանին մէջ, որ ծրագրի նախագծին մէջ մացուեցաւ
կարեւորագոյն կէտ մը պրոլետարիատի սվազ սվորայի մասին և
յատակոյէն մասնացոյց եղաւ բանուոր գասակարգի զեկափար գերը
յեղափոխութեան մէջ:

Կուսակցութեան ծրագրին մէջ Լենինին կը պատկանի նաև
անոր «ակրորոյին» չողագործ սկան) ամբողջ մասը: Լենին արգէն
այն ժամանակ կողմնակից էր չողի ազգայնացման, բայց պայքարի
առաջին չրջանին ան անհրաժեշտ կը համարէր սոս Զ մղել «ատրեզ-
կաները» գիւղացիներուն վերադարձնելու պահանջը, այսինքն՝ այն
չողերը, որ գիւղացիներու «ագ ստագրման» ժամանակ կայուածատէ-
րերը կարած էին գիւղացիական չողերէն: Չողի ազգայնացման դէմ
կը կենար Պլինխանով:

Կուսակցութեան ծրագրին վերաբերեալ Լենինի և Պլինխանո-
վի վճերը մասամբ որոշեցին ապագայ տարածայնութիւնները Բու-
չեիկներու և Մենշեիկներու միջեւ:

3. ԹՈՒՄԱՆՏԱՆԻ ՍՈՑԵԱԼ ԴԵՄՈՂՈՒՏԱԿԱՆ ԲԱՆՈՒՈՐԱ-
ԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ Բ ՀԱՄԱԳՈՒՄԱՐԸ: ՄՐԱԳՐԻ ԵՒ ԿԱ-
ՆՈՒՄՆԵՐՈՒԹՅԱՆ ԸՆԳՈՒՆՈՒՄԸ ԵՒ ՄԻԱՌՆԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒ-
ԹԵԱՆ ՍՏԵՂԾՈՒՄԸ: ՀԱՄԱԳՈՒՄԱՐԻ ՏԱՐԱԶՄՆԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ԵՒ ԳՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԵՐԿՈՒ ՀՈՍԱՆՔՆԵՐՈՒ ԲՈՂՇԵՒԿ-
ԵԱՆ ԵՒ ՄԵՆՇԵՒԿԻՆԵԱՆ ՀՈՍԱՆՔՆԵՐՈՒ ԵՐԵՒԱՆ ՊԱԼԸ:

Այսպէսով, լենինեան զեղբունքներու յայթանակը և լենին-
եան կազմակերպչական բլանին համար «Լ'սփրա»ի տարած յաջող
պայքարը, նախապատաստեցին այն բոլոր հիմն սկան պայմանները,
որոնք անհրաժեշտ էին կուսակցութիւն ստեղծելու, կամ ինչպէս
այն ժամանակ կ'ըսէին, իսկական կուսակցութիւն ստեղծելու հա-
մար, Ռուսաստանի սոցեայ գեմոկրատական կազմակերպութիւննե-
րու մէջ յաղթական դուրս եկաւ խաբրայական ուղղութիւնը: Որով

հիմա կարելի էր կուսակցութեան Բ. համագումարը զուգարկել:

1903 թուականի Յուլիս 17 (30)ին բացուեցաւ Ռուսիոյ Բ. Համագումարը Ան գումարուեցաւ արտասահմանի մէջ, գաղտնաբար Սկիւզմենրո անոր նիստերը տեղի կ'ունենային Պրիւքսէյի մէջ: Բայց յետոյ պ'իջնիքսկան սասիկանութիւնը համագումարի պատգամաւորներէ պատանջւոյ Պ'ելճիքայէն նեւսայր Այն ժամանակ համագումարը փոխադրուեցաւ Լոնտոն:

Համագումարին եկած էին ընդամենը 43 պատգամաւորներ 2) կողմակիցութիւններէն իւրաքանչիւր կ'ուրիշ իրաւունք ունէր համագումարին ուղարկել 2. տիպան պատգամաւոր, բայց մէկ քանի հատը միայն մէկտիպան պատգամաւոր զրկու էին: Այդպէսով, 43 պատգամաւորներ ունէին 51 վճռական ձայն:

Համագումարի գլխաւոր խնդիրն էր՝ ստեղծել իսկապէս կուսակցութիւն, սկզբունքային ու կողմակիցական այն հիմունքներով, որոնք առաջադրուած ու մշակուած էին «Իսկըրա»ի կողմէն» (Լենին 2. Զ. էջ 164):

Համագումարին կազմը միատարր չէր: Բացայայտ «Էքզոտմիստները», իրենց կրած պարտութեան պատճառաւ ներկայացուած չէին համագումարին մէջ: Բայց այդ ժամանակաշրջանին անոնք այնքան ճարպիկորէն փոխուած էին իրենց մարթը, որ յաջողած էին քանի մը պատգամաւոր ներս սպրդեցնելու հետ, Բուկի պատգամաւորները միայն խաբով կը տարբերէին «Էքզոտմիստներէն», իրականութեան մէջ անոնք «Էքզոտմիստներու» պաշտպաններն էին:

Այսպէսով, համագումարին ներկայ էին ոչ միայն «Իսկըրա»ի կողմակիցները, այլ նաև անոր հակասակորդները «Իսկըրա»ի կողմակիցները 33 հոգի էին, այսինքն մոտավորութեան Բայց բոլոր անոնք, որոնք իրենք զիրենք իսկապէս անոնքու չարքին կը պատկերէին, իսկական իսկըրական — լենինեաններ չէին: Պատգամաւորները բամուտած էին քանի մը խմբաւորութիւններու Լենինի կողմակիցները. կամ կայուն իսկըրականները ունէին 24 ձայն: 9 իսկըրականներ կը հետեւէին Մարթովին: Ասոնք անկայուն իսկըրականներն էին: Պատգամաւորներու մէկ մասը կը առանուէր «Իսկըրա»ի և անոր հակասակորդներուն միջեւ — այդ առանուէրները համագումարին մէջ ունէին 10 ձայն: Ասիկա կեդրոնն էր «Իսկըրա»ի բացայայտ հակասակորդները ունէին 8 ձայն (3 էքզոտմիստ և 5 Բուկական): Բուկական էր որ իսկըրականները պատակատուէին, և «Իսկըրա»ի թշնամիները կարող էին գեւազնութիւն ու-

նենայ:

Ասկէ կ'երեւի թէ ինչ բարդ կացութիւն մը կը տիրէր համագումարին մէջ: Լենին չափ ուժ սպասեց, որ պէտքի լինէր յաղթանակը ապահովէ համագումարին մէջ:

Համագումարի կարեւորագոյն գործն էր կուսակցութեան ծրարագրին ընդունումը: Ծրագրի բնարկման ժամանակ համագումարի պատանապաշտ մասին առարկութիւնները յառաջ բերող զխաւոր հարցը, — պրոլետարիատի տիրապետւոյն չարքն էր: Պատանապաշտները համագումարի յեղափոխական մասին նեւ համաձայն չէին նաև ծրագրային չարք մը այլ հարցերու մէջ: Բայց անոնք վճռած էին ճակատամարտ մ'ելլ գլխաւորապէս պրոլետարիատի տիրապետւոյն հարցին մէջ, վկայակոչելով այն հանգամանքը, թէ արտասահմանի չարք մը սոցիալ դեմոկրատական կուսակցութիւնները իրենց ծրագրիներուն մէջ պրոլետարիատի տիրապետւոյն վերաբերեալ կէտեր չունին, թէ այդ պատճառաւ կարելի էր Ռուսաստանի սոցիալ-դեմոկրատիայի ծրագրին մէջ եւս այդ կէտը չի մտցնել:

Պատանապաշտները կ'առարկէին նաև կուսակցութեան ծրագրերին մէջ գիւղացիական հարցին վերաբերեալ պահանջներ մտցնելու գէ՛մ: Այդ մարդիկը յեղափոխութիւն չէին ուզեր, ուստի անոնք կը խորչէին բանուոր դասակարգի զաշնակցէն գիւղացիութենէն, անբարեացակամ կը վերաբերուէին գիւղացիութեան հանդէպ:

Բունդսկաններն ու լենինեան սոցիալ դեմոկրատները կ'առարկէին ազգերու ինքնորոշման իրաւունքին գէ՛մ. Լենին միշտ կ'ուսուցանէր որ բանուոր դասակարգը պարտաւոր է պայքարիլ ազգային ճնշման գէ՛մ: Ծրագրին մէջ այս պահանջը մտցնելու գէ՛մ առարկելը նաւասարազոր էր պրոլետարական միջազգայնութենէն հրաժարելու. ազգային ճնշման աջակից դառնալու առաջարկին:

Լենին ջանալով չարքուած հասցուց այդ բոլոր առարկութիւններուն:

Համագումարը բնութենեց «Իսկըրա»ի առաջարկած ծրագիրը: Այդ ծրագիրը բաղկացած էր երկու մասէ՝ առաւելագոյն—ծրարագրէ մը: Առաւելագոյն ծրագրին մէջ կը խօսուէր բանուոր դասակարգի կուսակցութեան զլխաւոր խնդիրն մասին՝ սոցիալիստական յեղափոխութեան մասին, կապիտալիստներու իշխանութիւնը տապալելու, պրոլետարական տիրապետւոյն հաստատելու մասին: Նրուազգայն ծրագրին մէջ կը խօսուէր կուսակցութեան մերձաւորագոյն խնդիրներուն մասին, որոնք պիտի կիրառուին կապիտալիստա-

կան կարգերը տարաբնույթի իսկ առաջ, պրոտեստանտական ախրագոյութան հաստատելէ առաջ այն է՝ ցարական ինքնակայութիւնը տապալելու, դեմոկրատիկ հանրապետութիւն հաստատելու, բանուորներու համար ճ ժամուայ բանուորական օր մատենելու, զիպին մէջ ճորտափախութեան բոյոր մնացորդները ոչնչացնելու զիգաղթներէն կալուածատէրերուն խլած հողերը (աւարեղկաները) զիգաղթներու վերադարձնելու վերաբերեալ խնդիրներու մասին:

«Աւարեղկաները» վերադարձնելու այս հանջը յետագային պոչեւէիկները փոխարինեցին կայուածատիրական ամբողջ հողը բռնագրաւման ենթարկելու պահանջով:

Բ. Համագումարին մէջ ընդունուած ծրագիրը բանուոր պատկարգի կուսակցութեան յեղափոխական ծրագիրն էր:

Այդ ծրագիրը իր գոյութիւնը պահպանեց մինչեւ կուսակցութեան է. համագումարը երբ պրոտեստանտական յեղափոխութեան յաղթանակէն յետոյ մեր կուսակցութիւնը նոր ծրագիր ընդունեց:

Ծրագիրը ընդունելէ յետոյ Բ Համագումարը անցաւ կուսակցութեան կանոնադրութեան նախագծի քննարկման: Ծրագիրն ընդունելով և կուսակցութեան գաղափարական միասորման համար հիմքեր ստեղծելով՝ համագումարը պէտք է ընդունէր նաև կուսակցութեան կանոնադրութիւնը, որպէսզի վերջ գնէր անայնպէս գործակալութեան ու խճակայնութեան, կազմակերպչական մասնատուածութեան և ամուր կարգապահութեան բացակայութեան կուսակցութեան մէջ:

Բայց եթէ ծրագրին ընդունումը համեմատաբար զիբրին անցաւ, սակայն կուսակցութեան կանոնադրութեան հարցը կատարելովէն յետոյ բերաւ համագումարին մէջ Ամենէն աւելի խիստ տարածանութիւններ յատուցած կանոնադրութեան սուջին պարբերութեան ձեւաւորման պատճառաւ, որ կը վերաբերէր կուսակցութեան անդամակցութեան հարցին: Ս'ը կրնայ կուսակցութեան անդամ ըլլալ, ինչ կազմ պէտք է ունենայ կուսակցութիւնը կազմակերպչական տեսակէտէն ինչ պէտք է ըլլայ կուսակցութիւնը՝ կազմակերպուած ամբողջութիւն մը, թէ անձեւ բան մը — ասանք էին այն հարցերը, որոնք ծագեցան կանոնադրութեան սուջին պարբերութեան կապակցութեամբ: Պայքարի մէջ էին երկու ձեւակերպումներ — Լենինի ձեւակերպումը, զոր կը պաշտպանէին Պլեխանով և կայուն խօսրայականները, և Մարթովի ձեւակերպումը, որ կը պաշտպանուէր Ակսելրոտի, Հասուլիչի, անկայուն խօսրայականներու:

Թրոցքի և համագումարի ամբողջ բացայայտ-պատահալուներուն կողմէ:

Լենինի ձեւակերպումը կ'ըսէր, որ կուսակցութեան անդամ կրնան ըլլալ ամէն անոնք, որ կ'ընդունին կուսակցութեան ծրագիրը, նիւթագէտ կ'աջակցին կուսակցութեան և անոր կազմակերպութիւններէն մէկուն անգամ կը լլան: Իսկ Մարթովի ձեւակերպումը կուսակցութեան անդամութեան անհրաժեշտ պայմաններ համարելով հանդերձ ծրագրի ընդունումը նիւթական աջակցութիւնը կուսակցութեան կազմակերպութիւններէն մէկուն մասնակցիլը կուսակցութեան անդամութեան պայման չէր համարեր, այնպէս կուսակցութեան անդամութեան անդամը կրնայ կուսակցութեան նկատելով որ կուսակցութեան անդամ ըլլալ կամ չ'ըլլալ կազմակերպութիւններէն մէկուն անգամ ըլլալ կամ չ'ըլլալ:

Լենին կուսակցութիւնը կը դիտէր որպէս կուսակցութեան մէջ կը հաշուեն այլ կուսակցութեան մէջ կ'ընդունուին անոր կազմակերպութիւններէն մէկուն կողմէ, և հետեւաբար, կ'ենթարկուին կուսակցութեան քննարկման (կարգապահութեան), — մինչդեռ Մարթով կուսակցութիւնը կը դիտէր որպէս կազմակերպչական օրէն ձեւաւորուած բան մը, որուն անդամները իրենք զիրենք կուսակցութեան մէջ կը հաշուեն, և հետեւաբար, պարտաւոր չեն սակցութեան մէջ կը հաշուեն, և հետեւաբար, կարտաւոր չեն կուսակցութեան կարգապահութեան ենթարկուելու, քանի որ կուսակցութեան կարգապահութեան մէկուն մէջ չեն մտնիր: կուսակցութեան կազմակերպութիւններէն մէկուն մէջ չեն մտնիր:

Այսպէսով, Մարթովի ձեւակերպումը Լենինի ձեւակերպումէն կը տարբերէր այն բանով, որ անիկա կուսակցութեան զունքը լայնօրէն կը բանար ոչ — պրոլետարական անկայուն տարրերուն առջեւ: Բուրժուա — դէմոկրատական յեղափոխութեան նախօրեակին բուրժուական մտաւորականութեան մէջ կային այնպիսի մարդիկ, որոնք ժամանակաւորապէս կը համակրէին յեղափոխութեան: Անոնք երբեմն — երբեմն կրնային նոյնիսկ փոքրիկ ծառայութիւններ մատուցանել կուսակցութեան: Բայց այդ մարդիկը կազմակերպութեան մէջ չէին մտնիր, կուսակցութեան կարգապահութեան չէին ենթարկուէր, կուսակցութեան առաջադրութիւնները չէին կատարէր, անոր կետ կապուած վտանգներուն չէին ենթարկել ինքզինքներ, անոր կետ կապուած վտանգներուն չէին ենթարկել ինքզինքներ: Եւ Մարթովի ու միւս մենչեւիկները կ'առաջարկէին կուսակցութեան անդամ համարել այդպիսի մարդիկը, կ'առաջարկէին կուսակցական գործերու վրայ ազդելու իրաւունք և հնարաւորութիւն տալ անոնց: Անոնք նոյնիսկ կ'առաջարկէին իրաւունք տալ իրաւունք:

Քանչև որ գործադուլաւորի որ կուսակցութեան անգամ «հաշուէ» ինքզինքը, հակառակ անոր որ գործադուլներուն կը մասնակցէին նաև ոչ—սոցիալիստներ, անիշխանականներ էսէրներ:

Այնպէս զուրս կուգար, որ միաձոյլ ու մարտական, պարզ ու որոշ կերպով կազմակերպուած կուսակցութեան մը փոխարէն, որուն համար կը պայքարէին Լենինն և լենինեան համագումարը, մարթովականները կուգէին ունենալ խայտաբղետ ու հեղհեղուկ, ոչ ձեւաւորուած կուսակցութիւն մը, որ չէր կրնար մարտական կուսակցութիւն մը ըլլալ ճիշդ այն պատճառով որ ան խայտաբղետ կ'ըլլար և չէր կրնար ամուր կարգապահութիւն ունենալ:

Անկայուն խփրակայաններու անջատուիլը կայուն խփրակայաններէն, անոնց դաշինքը կեդրոնին հետ, ինչպէս նաև անոնց միանալը բացայայտ պատեհապաշտներուն հետ, այս հարցին մէջ գերակշռութիւն տուին Մարթովին: Համագումարը, 22ի դէմ 28 ձայնի մեծամասնութեամբ և մէկ ձեռնպահութեամբ ընդունեց կանոնադրութեան առաջին պարբերութիւնը՝ Մարթովի ձեւաւորումով:

Այն բանէն յետոյ, երբ կանոնադրութեան առաջին պարբերութեան խնդրին մէջ խփրակայանները պառակտուեցան, պայքարը աւելի սրուեցաւ համագումարին մէջ: Համագումարը, որուն աշխատանքները վերջանալու վրայ էին, կը մտենար կուսակցութեան ղեկավար մարմիններու՝ կուսակցութեան կեդրոնական օրկանին (ԷԽՍՔրա) խմբագրութեան և կեդրոնական կոմիտէի ընտրութիւններուն: Ակայն, Համագումարը տակաւին չէր անցած, երբ տեղի ունեցան քանի մը դէպքեր, որոնք ուժերու յարաբերութիւնը փոխեցին համագումարին մէջ:

Կուսակցութեան կանոնադրութեան կապակցութեամբ համագումարին զիճակուեցաւ Բուճո՞վ զբաղուելու հարցը: Քունտը կը յաւակնէր կուսակցութեան մէջ յատուկ դրութիւն ունենալու: Ան կը պահանջէր, որ զինքը ձանձնան որպէս Ռուսաստանի հրեայ բանուորներու միակ ներկայացուցիչը: Համաձայնիլ Բուճո՞վ այս պահանջին, կը նշանակէր կուսակցութեան կադրմակերպութիւններուն մէջ բանուորները բաժնել ըստ ազգային յատկանիշի, հրաժարիլ բանուոր դասակարգի միասնական դասակարգային երկրային կազմակերպութիւններէն: Համագումարը մերժեց բունտական կազմակերպչական ազգայնականութիւնը: Ասոր վրայ բունտականները համագումարէն հեռացան: Համագումարէն հեռացան նաև երկու «Երօ՞նտիստներ», երբ համագումարը հրաժարեցաւ անոնց արտա-

սահմանի միութիւնը որպէս կուսակցութեան արտասահմանի ներկայացուցիչը ընդունելէ:

Սօթը պատեհապաշտներու համագումարէն հեռանալը ուժերու յարաբերութիւնը փոխեց ի նպաստ Լենինեաններուն:

Կուսակցութեան կեդրոնական մարմիններու կազմի հարցը սկիզբէն ի վեր Լենինի ուշադրութեան կեդրոնը կը դառնուէր: Լենին անհրաժեշտ կը համարէր կեդրոնական կոմիտէին մէջ մացնել կայուն և հետեւողական յեղափոխականներ: Մարթովականները կը ձգտէին անկայուն, պատեհապաշտական տարրերու գերակշռութեան՝ կեդրոնական կոմիտէին մէջ: Այս հարցին մէջ համագումարին մեծամասնութիւնը Լենինին հետեւեցաւ: Կեդրոնական կոմիտէին մէջ ընտրուեցան Լենինի կողմակիցները:

Լենինի առաջարկով ԷԽՍՔրաի խմբագրութեան մէջ ընտրուեցան Լենին, Պլեխանով և Մարթով: Մարթով համագումարին մէջ պահանջեց, որ ԷԽՍՔրաի խմբագրական կազմին մէջ ընտրուին անոր բոլոր վեց հին խմբագիրներն ալ, որոնց մեծամասնութիւնը բաղկացած էր Մարթովի կողմակիցներից: Համագումարը մեծամասնութեամբ մերժեց այդ առաջարկը: Ընտրուեցաւ Լենինի առաջարկած երեկը: Այն ատեն Մարթով յայտարարեց որ ինքը կեդրոնական օրկանին խմբագրական կազմին մէջ չի մտնէր:

Այսպէսով, կուսակցութեան կեդրոնական մարմիններու հարցին վերաբերելու իր քուէարկութեամբ համագումարը ամրապնդեց Մարթովի կողմակիցներուն պարտութիւնը և Լենինի կողմակիցներուն յաղթանակը:

Այս ժամանակէն սկսեալ Լենինի կողմակիցները, որոնք համագումարին մէջ ընտրութիւններու ժամանակ ձայներու մեծամասնութիւն ստացած էին, սկսան անուանուիլ բոլշեիկներ մեծամասնականներ), իսկ Լենինի հակառակորդները, որոնք ձայներու փոքրամասնութիւն ստացած էին, սկսան անուանուիլ մենչեիկներ (փոքրամասնականներ):

Բ. համագումարին աշխատանքներուն համագումարը ընելով, կարելի է հանգիլ հետեւեալ եզրակացութիւններուն.—

1) Համագումարը ամրապնդեց մարքսիզմի յաղթանակը «Էրօ՞նտիզմի» նկատմամբ, բացայայտ պատեհապաշտութեան նկատմամբ:

2) Համագումարը ընդունեց ծրագիր և կանոնադրութիւն, ըստեղծեց սոցեալ—դէմոկրատական կուսակցութիւնը, և այդպէսով,

չըջանակ ստեղծեց միասնական կուսակցութեան համար:

3) Համագումարը ի բաց հանեց կազմակերպչական լուրջ տարածայնութեանց գոյութիւնը, որոնց պատճառաւ կուսակցութիւնը բաժնուեցաւ երկու մասի՝ բոլշեւիկներու եւ մենշեւիկներու, որոնցմէ առաջինները կը պաշտպանէին յեղափոխական օտոյեալ-դէմոկրատիայի կազմակերպչական սկզբունքները, երկրորդները կը գլորուէին կազմակերպչական հեղհեղուկութեան ճահիճին մէջ, պատեհապաշտութեան ճահիճին մէջ:

4) Համագումարը ցոյց տուաւ, որ կուսակցութեան կողմէ արդէն ջախջախուած հին պատեհապաշտներուն տեսը, «էքօնոմիստներուն» տեղը կուսակցութեան մէջ սկսած են գրաւել նոր պատեհապաշտները—մենշեւիկները:

5) կազմակերպչական հարցերու մարզին մէջ համագումարը իր գրութեան բարձրութեան վրայ չի գտնուեցաւ, աստանումներ ունեցաւ, երբեմն նոյնիսկ գերակշռութիւն կուտար մենշեւիկներուն որ թէեւ վերջը ան ուղղուեցաւ, բայց և այնպէս անիկա ոչ միայն չի կրցաւ մերկացնել մենշեւիկներուն պատեհապաշտութիւնը կազմակերպչական հարցերուն մէջ և կուսակցութեան մէջ զանոնք մեկուսացնել, այլ նոյնիսկ չի կրցաւ նման խնդիր մը դնել կուսակցութեան առջեւ:

Այս վերջին հանգամանքը գլխաւոր պատճառներէն մէկը հանդիսացաւ այն բանին, որ համագումարէն յետոյ բոլշեւիկներու և մենշեւիկներու միջեւ պայքարը ոչ միայն չի հանդարտեցաւ, այլ ընդհակառակը, ա՛լ աւելի սրուեցաւ:

4. Բ ՀԱՄԱԳՈՒՄԱՐԷՆ ՅԵՏՈՅ ՄԵՆՇԵՎԻԿԵՍԱՆ ՊԵՏԵՐՈՒՆ ՊԱՌԱՆՏԻՉ ԳՈՐԾՈՒՆԷՈՒԹԻՒՆԸ ԵՒ ԿՈՒՍԱԿՑՈՒԹԵՆԷՆ ՆԵՐՍ ՊԱՅՔԱՐԻՆ ՍՐՈՒԻՂ՝ ՍԵՆՇԵՎԻԿՆԵՐՈՒ ՊԱՏԵՀԱՊԱՇՏՈՒԹԻՒՆԸ: ԼՍԵՆԻՒ «ՄԻ ՔԱՅԼ ԱՌԱՋ, ԵՐԿՈՒ ՔԱՅԼ ԵՏ» ԳԻՐՔԸ: ՄԱՐՔՍԻՍՍԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹԵԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՉԱԿԱՆ ՀԻՄՔԻՐԸ:

Բ Համագումարէն յետոյ պայքարը ա՛լ աւելի սրուեցաւ կուսակցութեանէն ներս: Մենշեւիկները իրենց ամբողջ ուժով կ'աշխատէին վիժեցնել կուսակցութեան Բ. համագումարին որոշումները և գրաւել կուսակցութեան կեդրոնները: Մենշեւիկները պահանջեցին «Իսքրա»ի խմբագրութեան և կենդկոմի (կեդրոնական կոմիտէ) մէջ իրենց ներկայացուցիչները մտնել այնպիսի ձեւով մը, որ խմբագ-

րութեան մէջ մեծամասնութիւն, իսկ կենդկոմի մէջ բոլշեւիկներու հետ հաւասար թիւ ունեւ անհե որովհետեւ այդ ուղղակի կը հակասէր Բ համագումարի որոշումներուն, բոլշեւիկները մերժեցին մենշեւիկներուն պահանջը: Այն ատեն մենշեւիկները կուսակցութեանէն դադարեցին, անդձեցին իրենց հակակուսակցական Ֆրախսօն (խմբակային) կազմակերպութիւնը, որուն զուխը կանգնած էին Մարթով, Թրոցքի, Ակսելրոտ, և ինչպէս որ գրած էր Մարթով, «ապստամբութիւն բարձրացուցին Լենինի դէմ»: Անոնք որպէս կուսակցութեան դէմ պայքարելու միջոց ընտրեցին «կուսակցական ամբողջ աշխատանքին կողմաւորումը, գործը փճացնելը, բոլորը և ամէն ինչ խանգարելը» (Լենինի արտայայտութիւնը): Անոնք բոյն գրին ուսական սոցեալ—դէմոկրատներու «Արտասահմանեան Լիկա»ին մէջ, որուն Ծ տասներորդ մասը կը կազմէին Ռուսաստանի մէջ կատարուող աշխատանքէն կտրուած մտաւորական վտարանդիները, և սկսան այնտեղէն կրակել կուսակցութեան վրայ, Լենինի և Լենինիստներու վրայ:

Պիեխանով շատ օգնեց մենշեւիկներուն: Բ. Համագումարին մէջ Պիեխանով կը քայէր Լենինի հետ: Թայց Բ. Համագումարէն յետոյ, անիկա թոյլ տուաւ, որ մենշեւիկները զինքը վախցնեն պառակտումի սպառնալիքով: Անիկա վճռեց ամէն գնով «հաշտուիլ» մենշեւիկներուն հետ: Պիեխանովի նախկին պատեհապաշտական սրխալներուն բեռն էր որ զինքը կը քայէր մենշեւիկներուն կողմը: Պատեհապաշտ—մենշեւիկներու նկատմամբ հաշտուողականութենէ. Պիեխանով ինքը շուտով մենշեւիկ դարձաւ: Պիեխանով պահանջեց «Իսքրա»ի խմբագրական կազմին մէջ մտցնել այն գոյոր մենշեւիկ խմբագիրները, զորս մերժած էր համագումարը: Լենին, ի հարկէ չէր կրնար համաձայնիլ ասոր, հետեւաբար դուրս ելաւ «Իսքրա»ի խմբագրութեանէն, որպէսզի ամբանայ կուսակցութեան կենդկոմին մէջ և այդ տեղէն հարուածէ պատեհապաշտները: Պիեխանով, ինքը անձնապէս, խախտելով համագումարին կամքը, ֆօպսասիօնի ձեւով «Իսքրա»ի խմբագրական կազմէն ներս առաւ նախկին մենշեւիկ խմբագիրները: Այդ ժամանակէն, այսինքն «Իսքրա»ի ՏՁրդ թիւէն սկսեալ, մենշեւիկները իրենց օրկանը դարցուցին թերթը և սկսան «Իսքրա»ի միջոցաւ իրենց պատեհապաշտական հայեացքները քարոզել:

Այդ ժամանակէն կուսակցութեան մէջ սկսան խօսիլ Ռին «Իսքրա»ի մասին՝ որպէս լենինիան, բոլշեւիկեան «Իսքրա»ի և նոր

«Իսքրա»ի մասին՝ որպէս մենչեիկեան, պատեհապաշտական «Իսքրա»ի:

«Իսքրա»ն մենչեիկներուն ձեռքը անցնելէ յետոյ դարձաւ Լենինի, բուլշեիկներու ղէ՛լ պայքարող օրկան մը, ամենէն առաջ կազմակերպչական հարցերու մարզին մէջ՝ մենչեիկեան, պատեհապաշտական բրորակեանտ կատարող օրկան մը՝ «Էքզոնոմիստներու» և բունգականներու հետ միանալով, մենչեիկները սկսան, ինչպէս որ իրենք կ'ըսէին, «Իսքրա»ի էջերէն արշաւանք կատարել Լենինի ղէ՛մ: Պլեխանով չկրցաւ իր հաշտուողական գիրքերուն վրայ մնայ և որոշ ժամանակէ մը յետոյ, ինքն ալ միացաւ արշաւին: Եւ ըստ իրերու արամբանութեան ճիշդ այդպէս ալ պէտք էր որ պատահեց 04 որ կը պնդէ թէ պատեհապաշտներու հանդէպ հաշտուողականութիւն պէտք է ցոյց տալ, անիկա կը զորուի պատեհապաշտութեան մէջ, Նոր «Իսքրա»ի էջերէն, ինչպէս առատութեան ճղջիւրէն, սկսան զիմուսներ և յօգուածներ անգալ, թէ կուսակցութիւնը կազմակերպուած ամբողջութիւն մը պէտք չէ ըլլայ, թէ պէտք է ձգել որ կուսակցութեան կազմին մէջ գոյութիւն ունենան ազատ խմբակներ ու անհատներ, որոնք պարտաւոր չըլլան կուսակցական մարմիններու որոշումներուն ենթարկուելու, թէ պէտք է ձգել որ կուսակցութեան համակրող իւրաքանչիւր մտաւորական, ինչոյէս նաեւ «Իւրաքանչիւր գործադուլաւոր» և «ցուցարար» կուսակցութեան անդամ յայտարարէ ինքզինքը, թէ կուսակցութեան բոլոր որոշումներուն ենթարկուելու պահանջը չձեռնարկէ: Սակայն կուսակցութեան անդամներուն կամքը չմեքենայեալ օրէն ճնշել, թէ կուսակցութեան բոլոր անդամները, թէ՛ պետերը և թէ՛ շարքային անդամները հաւասարապէս կուսակցական կարգապահութեան ենթարկելու պահանջը, կը նշանակէ ձեռքառաւորական իրաւունք» սահմանել կուսակցութեան մէջ, թէ կուսակցութեան մէջ չմեղծուի պէտք է ոչ թէ կեղծանցում, այլ անիշխանական «ինքնավարութիւն»՝ որ առանձին անձերուն և կուսակցական կազմակերպութիւններուն իրաւունք տայ կուսակցութեան որոշումները չի կատարելու:

Ասիկա կազմակերպչական սանձարձակութեան անգոյս պ բրորականտ մըն էր, կուսակցութիւնը և կուսակցական կարգապահութիւնը թույլ տրուելու, մտաւորականութեան անհատապաշտու-

թիւնը գովաբանելու, անիշխանական անկարգապահութիւնը արգարացնելու բրորականտա մըն էր:

Մենչեիկները բացայայտօրէն կուսակցութիւնը Բ. համագումարէն ետ կը քաշէին ղէպի կազմակերպչական մասնատուածութիւն, ղէպի խմբակայնութիւն և ղէպի տնայնագործականութիւն:

Անհրաժեշտ էր վճռական կակահարուած տալ մենչեիկներուն:

Այդ հակահարուածը անոնց առաւ Լենին, իր «Մէկ քայլ առաջ, երկու քայլ ետ» հաշակաւոր գրքին մէջ, որ լոյս տեսաւ 1904 թուականի Մայիսին:

Ահաւաստիկ այն հիմնական կազմակերպչական դրոյթները, զորս Լենին զարգացուցած է այդ գրքին մէջ և որոնք յետագային դարձան բուլշեիկեան կուսակցութեան կազմակերպչական հիմքերը:

1) Մարքսիստական կուսակցութիւնը բանուոր դասակարգին մէկ մասն է, անոր ջոկատը: Բայց բանուոր դասակարգը շատ ջոկատներ ունի, հետեւաբար բանուոր դասակարգի ամէն մէկ ջոկատը չի կրնար բանուոր դասակարգի կուսակցութիւն կոչուիլ: Կուսակցութիւնը բանուոր դասակարգի միւս ջոկատներէն կը տարբերի նախ և առաջ անով, որ անիկա բանուոր դասակարգի ոչ թէ հասարակ մէկ ջոկատն է, այլ առաջաւոր ջոկատը, գիտակից ջոկատը, մարքսիստիկա ջոկատը՝ զինուած հասարակական կեանքի ճանաչմամբ, հասարակական կեանքի զարգացման օրէնքներու ճանաչմամբ, դասակարգային պայքարի օրէնքներու ճանաչմամբ, և այդ պատճառաւ ընդունակ է բանուոր դասակարգը առաջնորդելու, անոր պայքարը ղեկավարելու: Արով կարելի չէ շփոթել կուսակցութիւնն ու բանուոր դասակարգը, ինչպէս կարելի չէ շփոթել մասն ու ամբողջութիւնը, չէ կարելի պահանջել որ իւրաքանչիւր գործադուլաւոր կարենայ ինքզինք անդամ յայտարարել կուսակցութեան, որովհետեւ ան որ կուսակցութիւնը կը շփոթէ դասակարգին հետ, ան կուսակցութեան գիտակցականութեան մակարդակը կիջեցնէ մինչեւ «Իւրաքանչիւր գործադուլաւորի» մակարդակին, կոչնչացնէ կուսակցութիւնը՝ որպէս բանուոր դասակարգի առաջաւոր գիտակից ջոկատ: Կուսակցութեան խնդիրը իր մակարդակը «Իւրաքանչիւր գործադուլաւորի» մակարդակին իջեցնելը չէ, այլ բանուորական մասսաները, «Իւրաքանչիւր գործադուլաւորը» կուսակցութեան մակարդակին բարձրանելն է:

«Մենք դասակարգի կուսակցութիւն ենք.— կը գրէր Լենին, և ասոր համար է որ գրեթէ ամբողջ դասակարգը (իսկ պատերազմի ժամանակ, քաղաքացիական պատերազմի դարաշրջանին՝ դասակարգին բացարձակ ամբողջութիւնը) պէտք է գործէ մեր կուսակցութեան ղեկավարութեան տակ, կարելի եղածին չափ սերտօրէն պէտք է յարի մեր կուսակցութեան: Բայ Մանիլովտկանութիւն (անտարբերութիւն— Մանիլով՝ կոկոյի Մեռած հոգիներ վէպին հերոսն է) «պոչականութիւն» պիտի ըլլար կարծել, թէ կապիտալիզմի օրով գրեթէ ամբողջ դասակարգը, կամ ամբողջ դասակարգը կրնայ ի վիճակի ըլլալ մինչեւ իր առաջաւոր ջոկատը, մինչեւ իր սոցեալ— դէմոկրատական կուսակցութեան գիտակցականութեան և գործունէութեան աստիճանին բարձրանալու: Դեռեւս ոչ մէկ առաջաւոր սոցեալ դէմոկրատ չէ տարակուսած այն մասին, որ կապիտալիզմի օրով նոյնիսկ բօժնետիրները (արհեստակցական) կազմակերպւոյ մը (որ աւելի նախնական, չի զարգացած շերտաւորումներու գիտակցութեան համար աւելի մատչելի է) ի վիճակի չէ զրեթէ ամբողջ կամ ամբողջ բանուոր դասակարգը ընդգրկելու: Միայն մենք զմեզ խաբած կ'ըլլայինք, մեր պարտականութեանց վիթխարիութեան հանդէպ մեր աչքերը փակած կ'ըլլայինք, մեր այդ պարտականութիւնները նեղցուցած կ'ըլլայինք.— Եթէ մոռնայինք առաջաւոր ջոկատին եւ անոր յարող բոլոր զանգուածներուն տարբերութիւնը, եթէ մոռնայինք, որ առաջաւոր ջոկատին մշտական պարտականութիւնն է երթալով աւելի յայն խաւեր բարձրացնել մինչեւ այդ առաջաւոր մակարդակը» (Լենին, հատ. 2, էջ 205—206):

2) Կուսակցութիւնը բանուոր դասակարգին ոչ միայն առաջաւոր, գիտակից ջոկատն է, այլեւ, միեւնոյն ժամանակ՝ բանուոր դասակարգի կ'սզմ սկերպուած ջոկատը, որ իր անդամներուն համար պարտադիր կարգապահութիւն ունի: Սաաի կուսակցութեան անդամները պէտք է անպայման կուսակցութեան կազմակերպութիւններէն մէկուն անդամները ըլլան: Եթէ կուսակցութիւնը դասակարգի կազմակերպուած ջոկատը, կազմակերպութեան սխեսմը (ձեւը) չըլլար, այլ հասարակ մէկ գումարը այնպիսի մարդոց, որոնք իրենք զիրենք կուսակցութեան անդամ կը յայտարարեն, բայց կուսակցութեան կազմակերպութիւններէն մէկուն մէջ չեն մտներ, ինչ որ կը նշանակէ թէ կ'սզմ սկերպուած չեն, հետեւաբար՝ կուսակցութեան որոշումներուն եթարկուելու պարտաւոր չեն,— անիկա (կուսակցութիւնը) երբէք միասնական կամք չէր ունենար, անիկա եր-

բէք չէր կրնար իր անդամներուն գործունէութեան միասնականութիւնը իրականացնել, և հետեւաբար՝ անիկա հնարաւորութիւն չէր ունենար բանուոր դասակարգին պայքարը ղեկավարելու: Կուսակցութիւնը միայն այն պարագային կրնայ գործնականօրէն ղեկավարել բանուոր դասակարգին պայքարը և զայն դէպի նոյն նպատակը առաջնորդել, երբ իր բոլոր անդամները կազմակերպուած ըլլան որպէս միասնական ընդհանուր ջոկատ մը՝ որոնք իրարու կապուած ըլլան կամքի միասնութեամբ, գործունէութեան միասնութեամբ, կարգապահութեան միասնութեամբ:

Մենչեւիկներու այն առարկութիւնը, թէ այդ պարագային շատ մը մտաւորականներ, ինչպէս՝ փրօֆէսէօրներ, ուսանողներ, գոյեճականներ և յն., կուսակցութեանէն դուրս կը մնան, որովհետեւ չեն ուզեր կուսակցութեան այս կամ այն կազմակերպութեան մէջ մտնել կամ այն պատճառաւ, որ անոնք կուսակցութեան կարգապահութեանէն կը նեղուին և կամ, ինչպէս Պլեխանով կ'ըսէր Բ. Համպոլտտարին մէջ, այն պատճառաւ, որ «տեղական այս կամ այն կազմակերպութեան մէջ մտնելը իրենց համար ստորնացուցիչ» կը համարեն,— մենչեւիկներու այդ առարկութիւնը իրենց իսկ դէմ կը դառնայ, որովհետեւ կուսակցութեան պէտք չեն այնպիսի անդամներ որոնք կը նեղուին կուսակցութեան կարգապահութեանէն և կը վախնան կուսակցական կազմակերպութեանց մէջ մտնելէ: Բանուորները կարգապահութեանէն և կազմակերպութեանէն չեն վախնար և եթէ մտած են կուսակցութեան անդամ դառնալ, սիրով կը մտնեն այդ կազմակերպութիւններէն ներս: Կարգապահութեանէն և կազմակերպութեանէն կը վախնան անհատապաշտօրէն տրամադրուած մտաւորականները և անոնք է որ դուրս կը մնան կուսակցութեանէն: Բայց ատիկա աւելի լաւ է, որովհետեւ կուսակցութիւնը կ'ազատուի անկայուն տարբերու ներխուժումէն ինչ որ մասնաւորապէս ուժեղացած է այժմ՝ բուրժուա — դէմոկրատական յեղափոխութեան սկսուած վերելքի շրջանին:

Եթէ, կը գրէր Լենին, կ'ըսեմ թէ կուսակցութիւնը պէտք է կազմակերպութիւններու գումար մը ըլլայ (ոչ թէ թուաբանական պարզ գումար մը, այլ եռմբխեւ մը—բազմայոց, բազմաձիւղ գումար մը), առով միանգամայն պարզ ու ճշգրիտ կերպով կ'արտայայտեմ ցանկութիւնս, պահանջս, որպէսզի կուսակցութիւնը՝ որպէս դասակարգի առաջաւոր ջոկատ, կարելի եղածին չափ աւելի կազմակերպուած բան մը ներկայացնէ, որպէսզի կուսակցութիւնը իր

մէջ ընդունի այնպիսի տարրեր, որոնք կը քոյլատրեն գոնէ նուազա գոյն կազմակերպութիւնք...» (նոյն տեղ, էջ 203):

Եւ յետոյ՝

«Մարթովի առաջարկը (բանաձեւը) խօսքով կը պաշտպանէ պրոլետարիատի լայն խաւերուն շահերը. գործնականից մէջ այդ առաջարկը (բանաձեւը) կը ծառայէ պրոլետարական կարգապահութեանէն խորշող բուրժուական մտաւորականութեան շահերուն: Ոչ ոք չաշխատիր ժխտելու որ մտաւորականութիւնը, իբրեւ ժամանակակից կապիտալիստական հասարակութեանց առանձին տես, ընդհանուր առմամբ և ամբողջովին կը բնորոշուի իր անհասապատասխանութեամբ և կարգապահութեան ու կազմակերպուելու անընդունակութեամբ» (նոյն տեղ, էջ 212):

Եւ աւելի վերջ՝

«Պրոլետարիատը չի վախնար կազմակերպութեանէն և կարգապահութեանէն պրոլետարիատը չի ջանար, որ կազմակերպութեան մէջ մտնել չի քանկացող պարոնայք, բրօֆէսէօրներն ու գոյնձականները կուսակցութեան անդամ համարուին կազմակերպութեան հրահրութեան տակ կատարուող աշխատանքի համար... Ոչ թէ պրոլետարիատի, այլ մեր կուսակցութեան մէջ գտնուող մտաւորականներէն ոմանց քով կը պակսի կազմակերպութեան և կարգապահութեան ոգիով ինքնադաստիարակութիւնը» (Լենին, հատ 2, էջ 307):

3) Կուսակցութիւնը բանուոր դասակարգին ոչ միայն կազմակերպուած ջոկատն է, այլ անոր միւս բոլոր կազմակերպութիւններուն մէջ «կազմակերպութեան լաւագոյն ձեւն է» որ կոչուած է բանուոր դասակարգի մնացած բոլոր կազմակերպութիւնները ղեկավարելու: Կուսակցութիւնը, որպէս կազմակերպութեան լաւագոյն ձեւը, որ բաղկացած է դասակարգի լաւագոյն մարդոցմէ՝ զինուած առաջաւոր տեսութեամբ (թէօրիով), դասակարգային պայքարի օրէնքներու ճանաչմամբ և յեղափոխական շարժման փորձառութեամբ, բոլոր հնարաւորութիւններն ունի ղեկավարելու և պարտաւոր է ղեկավարել — բանուոր դասակարգի միւս բոլոր կազմակերպութիւնները: Կուսակցութեան ղեկավար դերը պզտիկցնելու եւ նուաստացնելու համար մենչեւիկներու ունեցած ձգտումը, կառավարող դէպի կուսակցութեան ղեկավարած պրոլետարիատի միւս բոլոր կազմակերպութիւններու թուլացման, — հետեւաբար՝ դէպի պրոլետարիատի թուլացման և զինաթափման, որովհետեւ «պրոլետարիատը, բացի կազմակերպութեանէն, ուրիշ զէնք չունի իշխանու-

թիւնը ձեռք ձգելու համար իր մղած պայքարին մէջ» (նոյն տեղ, էջ 328):

4) Կուսակցութիւնը, բանուոր դասակարգին առաջաւոր ջոկատին և բանուոր դասակարգի միլիոնաւոր զանգուածներուն միջև գոյութիւն ունեցող կապին մարմնացումն է: Որքան ալ լաւագոյն առաջաւոր ջոկատ ըլլայ կուսակցութիւնը և որքան ալ լաւ կազմակերպուած ըլլայ ան, դարձեալ չի կրնար սպրիլ և զարգանալ առանց կապ պահպանելու անկուսակցական զանգուածներուն հետ, առանց այդ կապերը բազմապատկելու և ամրացնելու: Ինքն իր մէջ պարփակուած, զանգուածներէն մեկուսացած և իր դասակարգին ետ կապերը կորսնցուցած կամ նոյնիսկ այդ կապերը թուլացուցած կուսակցութիւնը կը կորսնցնէ զանգուածներու վստահութիւնն ու աջակցութիւնը, հետեւաբար՝ անխուսափելիօրէն կը կործանի Լիակատար կեանք մը ապրելու և զարգանալու համար կուսակցութիւնը իր կապերը պէտք է բազմապատկէ զանգուածներու հետ և ձեռք բերէ իր դասակարգին միլիոնաւոր զանգուածներուն վստահութիւնը:

«Որպէսզի սոցեալ — դէմոկրատական կուսակցութիւն ըլլանք, — ըսած է Լենին, — պէտք է ձեռք բերենք դասակարգին օժանդակութիւնը» (նոյն տեղ, էջ 208):

5) Կանոնաւոր կերպով գործելու և զանգուածները բոս բըլանի ղեկավարելու համար, կուսակցութիւնը պէտք է կազմակերպուած ըլլայ կեզրօճացման հիմունքներով, միասնական կանոնադրութեամբ, միասնական կուսակցական կարգապահութեամբ, իրեն գլուխ ունենալով միասնական ղեկավար օրկան (մարմին) մը՝ յանձին կուսակցութեան համազուտարին, իսկ համազուտարներու միջև ինկող ժամանակամիջոցներու ընթացքին՝ յանձին կուսակցութեան կեզրոնական Կոմիտէին, ուր փոքրամասնութիւնը ենթարկուի մեծամասնութեան, առանձին կազմակերպութիւնները ենթարկուին կեզրոնին, ստորին կազմակերպութիւնները ենթարկուին բարձրագոյն կազմակերպութեանց: Առանց այդ պայմաններուն բանուոր դասակարգի կուսակցութիւնը չի կրնար իսկական կուսակցութիւն ըլլալ, չի կրնար կատարել դասակարգը ղեկավարելու իր պարտականութիւնները:

Ի հարկէ, ցարական ինքնակալութեան պայմաններուն մէջ կուսակցութեան ունեցած ապօրէն (անլիկալ) գոյութեան պատճառաւ, կուսակցական կազմակերպութիւնները այն ժամանակները չէին կրնար վարէն կատարուող ընտրականութեան

հիման վրայ կառուցուելու, ուստի կուսակցութիւնը հարկադրուած էր խիստ դաւադրական բնոյթ ունենալ: Բայց Լենին կը գտնէր որ մեր կուսակցութեան կեանքին մէջ գոյութիւն ունեցող այդ ծաւաւանակաւոր երեւոյթը կը վերնայ՝ ցարիզմի անհետացման առաջին իսկ օրէն, երբ կուսակցութիւնը բացայայտ, օրինական կը դառնայ և կուսակցական կազմակերպութիւնները կը կառուցուին զէմոկրատական բնորոյթիւններու հիման վրայ, զեմոկրատական կեդրոնացումի հիման վրայ:

«Անալ մեր կուսակցութիւնը, — գրած է Լենին, — ձեւական օրէն կազմակերպուած ամբողջութիւն մը չէր, այլ միայն մասնաւոր խումբերու գումար մը, ուստի, բացի զազափարական ներգործութենէ, այդ խումբերուն միջեւ ուրիշ յարաբերութիւններ չէին կրնար գոյութիւն ունենալ: Այժմ մենք կազմակերպուած կուսակցութիւն դարձանք, և ճիշդ այս ալ կը նշանակէ իշխանութեան ստեղծում, զազափարական հեղինակութեան վերածում՝ իշխանութեան հեղինակութեան, կուսակցական ստորին մարմիններու, ենթարկում՝ բարձրագոյն մարմիններու (նոյն տեղ, էջ 291):

Մենչեւիկները մեղադրելով անոնց կազմակերպչական նիւթիզմին (ոչնչականութեան) և աղայական անիշխանականութեան համար, որ կը մերժէ կուսակցական իշխանութեան և անոր կարգապահութեան ենթարկուիլ, Լենին կը գրէ. —

«Այս աղայական անիշխանականութիւնը մասնաւորապէս յատուկ է ուս նիւթիլիստին: Կուսակցական կազմակերպութիւնը հրեշաւոր «Փապրիքս» մը կը թուի անոր, մասի մը ենթարկումը՝ ամբողջութեան և փոքրամասնութեան ենթարկումը՝ մեծամասնութեան «ճորտացում» կը նկատէ ան. . . կեդրոնի մը զեկավարութեան կատարուած աշխատանքի բաժանումը ողբերգա—կատակերգական վայնասուններ արձակել կուտայ անոր՝ մարդոց «փոքր անիւներու և պտուտակներու» փոխակերպուելուն զէմ (այդ փոխակերպման մէջ մասնաւորապէս անթոյլատրելի ձեւ մը կը նկատէ խմբագիրներու փոխակերպումը՝ աշխատակիցներու), կուսակցութեան կազմակերպչական կանոնադրութեան յիշատակումն անգամ արհամարհական ծամածուծութիւն և արհամարհական գիտողութիւն կը յառաջացնէ անոր քով (Փորձալիստներու — ձեւապաշտներու հասցէին), ըսելով թէ կարելի է բոլորովին զանց առնել կանոնագրութիւնը» (Լենին, Հ. 2. էջ 310):

6) Իր գործնական աշխատանքներուն մէջ, կուսակցութիւնը

եթէ կուզէ պահպանել իր շարքերուն միասնականութիւնը, պէտք է գործադրէ պրոլետարական միասնական կարգապահութիւն, որ հաւատարմաբար պարագլխի ըլլայ կուսակցութեան բոլոր անդամներուն՝ ինչպէս ղեկավարներուն, նոյնպէս նաև շարքայիններուն համար: Որով կուսակցութեան մէջ պէտք չէ գոյութիւն ունենայ՝ պարտադիր կարգապահութեան ենթակայ չեղող «ընտրեալ անդամներու» եւ պարտադիր կարգապահութեան ենթակայ «ոչ—ընտրեալ անդամներու» բաժանում: Առանց այս պայմանին կարելի չէ պահպանել ոչ կուսակցութեան ամբողջականութիւնը և ոչ ալ անոր շարքերուն միասնականութիւնը:

«Մարթովի և ընկ. մօտ, — կը գրէր Լենին, — համագումարին կողմէ նշանակուած խմբագրութեան զէմ բանական փաստարկութեանք բացարձակ անգոյութիւնը, լաւագոյնս կը լուսաբանուի իրենց պատկանող հետեւեալ խօսքով. — «մենք ճորտեր չենք. . . : Ինքզինք զանգուածներու կազմակերպութենէն և զանգուածներու կարգապահութենէն վեր կանգնած «ընտրեալ հոգիներու» շարքը դասող բուրժուայ մտաւորականի հոգեբանութիւնը աւստի կը դրսեւորուի զարմանալի որոշակիութեամբ, մտաւորականի անհատապաշտութեան համար. . . ոեւե կազմակերպութիւն և ոեւե պրոլետարական կարգապահութիւն կը նոյնանայ նոթասիրական իրաւունքի հետ» (նոյն տեղ, էջ 282):

Եւ յետոյ՝

«Մեր մօտ իսկական կուսակցութեան կազմուելուն զուգընթաց, զիտակից բանուորը պէտք է սորվի տարբերութիւն դնել պրոլետարական բանակի զինուորին հոգեբանութեան և անիշխանական խօսքերով պնդուող բուրժուայ մտաւորականին միջեւ, պէտք է սորվի կուսակցութեան անգամի պարտականութեանց գործադրումը պահանջել ոչ միայն շարքայիններէն, այլ նաև «վերի մարդոցմէ» (նոյն տեղ, էջ 312):

Տարածայնութեանց վերլուծումն ամփոփելով և մենչեւիկներու դիրքը սահմանելով որպէս՝ «կազմակերպչական հարցերու մէջ՝ պատեհապաշտութիւն», Լենին կը նկատէր որ մենչեւիզմի հիմնական մեղքերէն մէկը այն է, որ ան կը թերգնահատէ կուսակցական կազմակերպութեան նշանակութիւնը որպէս պրոլետարիատին զէնքը՝ իր ազատագրման համար մղուող պայքարին մէջ: Մենչեւիկները կը նկատէին որ պրոլետարիատի կազմակերպութիւնը, կուսակցութիւնը լուրջ նշանակութիւն մը չունի յեղափոխութեան յաղթանակին հա-

մար: Հակառակն ըլլալով մենչեւիկներուն, Լենին կը նկատէր որ պրոլետարիատի միմիայն զաղափարական միաւորումը բաւական չէ յազմանակին համար, — յազմելու համար անհրաժեշտ է գաղափարական միասնութիւնը «ամրացնել» պրոլետարիատի «կազմակերպութեան նիւթական միասնութեամբ»: Լենին կը նկատէր որ միմիայն այս պայմանով է որ պրոլետարիատը կրնայ անպարտելի ուժ մը դառնալ:

«Իշխանութեան համար մղուող պայքարին մէջ, — կը գրէր Լենին, — պրոլետարիատը ուրիշ զէնք չունի՝ բացի իր կազմակերպութենէն: Բուրժուական աշխարհին մէջ տիրող անիշխանական մրցութեամբ բաժնուող, կապիտալի համար կատարուող հարկադրեալ աշխատանքէն ճզմուած, կատարեալ թշուառութեան, վայրի անժշակութեան և այլասերման «յատակը» մշտապէս նետուող պրոլետարիատը, կրնայ, և անխուսափելիօրէն կրնայ անպարտելի ուժ մը դառնալ, շնորհիւ այն բանին որ մարքսիստական սկզբունքներուն վրայ հիմնուած իր գաղափարական միութիւնը ամրապնդուած է նիւթական միութեամբ իր կազմակերպութեան, որ իր մէջ հաւաքած է բանուոր դասակարգի բանակը կազմող միլիոնաւոր աշխատաւորներ: Այդ բանակին առջեւ չի կրնար դիմանալ ոչ ուսական ինքնակալութեան զառամած իշխանութիւնը, ոչ միջազգային կապիտալի զառամող իշխանութիւնը» (նոյն տեղ, էջ 328):

Այս մարգարէական խօսքերով է որ Լենին կը վերջացնէ իր գիրքը:

Ասոնք են այն հիմնական կազմակերպչական սկզբունքները, զորս զարգացուցած է Լենին իր հոչակաւոր «քայլ մը առաջ, երկու քայլ ետ» գրքին մէջ:

Այդ գրքին կարեւորութիւնը նախ և առաջ այն է, որ ան կուսակցականութիւնը պաշտպանեց խմբակայնութեան և կուսակցութիւնը կազմալուծողներուն դէմ, ջախջախեց մենչեւիկեան պատեհապաշտութիւնը՝ կազմակերպչական հարցերու մէջ և բոլշեւիկեան կուսակցութեան կազմակերպչական հիմքերը գրաւ:

Բայց ատով չի վերջանար անոր կարեւորութիւնը: Անոր պատմական կարեւորութիւնն այն է, որ այնտեղ մարքսիզմի պատմութեան մէջ առաջին անգամն ըլլալով Լենին մշակեց կուսակցութեան՝ որպէս պրոլետարիատի ղեկավար կազմակերպութեան, որպէս պրոլետարիատի ձեռքը գտնուող հիմնական զեմքի, ռուսմեքր, առանց որուն հնարաւոր չէ յազմական դուրս գալ պրոլետարական տիքթաօ

թիւրային համար մղուող պայքարէն:

Լենինի «մի քայլ առաջ, երկու քայլ ետ» գրքին կուսակցական աշխատանք կատարողներու շրջանակին մէջ տարածումը այն հետեւանքն ունեցաւ, որ տեղական կազմակերպութեանց մեծ մասը համախմբուեցաւ Լենինի շուրջ:

Բայց կազմակերպութիւնները որքան աւելի սերտօրէն համախմբուէին բոլշեւիկներու շուրջ, այնքան աւելի կատաղի կը դառնային մենչեւիկեան ղեկավարները:

1904ի ամառը, շնորհիւ Պլեխանովի օգնութեան և երկու այլասեւած բոլշեւիկներու — Կրասինի և Նոսկովի դաւաճանութեան, մենչեւիկները մեծամասնութիւնը գրաւեցին Կեդրոնական կոմիտէին մէջ: Ակներեւ էր որ մենչեւիկները գործը կը տանէին դէպի պառակտում: «Խօքրան» և Կեդրոնական կոմիտէն կորսնցնելով, բոլշեւիկները կը գրուէին ծանր դրութեան մը մէջ: Անհրաժեշտ էր բոլշեւիկեան սեփական թերթ մը կազմակերպել: Անհրաժեշտ էր կուսակցութեան նոր Գրդ Համագումարը կազմակերպել — կուսակցութեան նոր կեդրոնական կոմիտէ ստեղծելու և մենչեւիկներուն հետ հաշիւ տեսնելու համար:

Ահա այս գործին է որ ձեռնամուխ եղաւ Լենին, ձեռնամուխ եղան բոլշեւիկները:

Բոլշեւիկները սկսան պայքարիլ կուսակցութեան Գրդ համագումարը հրաւիրելու համար: 1904ի Օգոստոսին Ձուիցերիոյ մէջ Լենինի ղեկավարութեամբ տեղի ունեցաւ 22 բոլշեւիկներու խորհրդակցութիւնը: Այդ խորհրդակցութիւնը ընդունեց «կուսակցութեան» ուղղուած դիմում մը, որ բոլշեւիկներուն համար դարձաւ Գրդ համագումար հրաւիրելու պայքարի ծրագիր:

Բոլշեւիկեան կոմիտէներու (հարաւային, կովկասեան և հիւսիսային) երեք շրջանային (մարզային) քօնֆերանսներուն (խորհրդաժողով) մէջ ընտրուեցաւ մեծամասնութեան կոմիտէներու պիւրօ մը, որ անցաւ կուսակցութեան Գրդ համագումարին գործնական պատրաստութեան:

1905ի Յունուար 4ին լոյս տեսաւ բոլշեւիկեան «Վերիօտ» («Յառաջ») թերթին առաջին թիւը:

Այդպէսով, կուսակցութեան մէջ կազմաւորուեցան երկու առանձին հատուածներ՝ բոլշեւիկներու և մենչեւիկներու հատուածները, իսկ նոյն կեդրոններով և մամուլի իրենց օրկաններով:

92

ՀԱՄԱՌՕՏ ԵԶՐԱԿԱՅՈՒԹԻՒՆ

1901—1904ի ժամանակաշրջանին, յեղափոխական բանուորական շարժման աճման հիման վրայ, Ռուսաստանի մէջ կաճին և կամրապնդուին մարքսիստական սոցիալ—դէմոկրատական կազմակերպութիւնները: «Էքոնոմիստներու» դէմ մղուած սկզբունքային յամառ պայքարին մէջ կը յաղթէ լենինեան «Խօքրա»ի յեղափոխական գիծը, կը յաղթահարուին զաղափարական տարրնթացութիւնն ու «տնայնագործականութիւնը»:

«Խօքրա» իրարու կը կապէ բաժան բաժան եղած սոցիալ—դէմոկրատական խմբակներն ու խումբերը և կը նախապատրաստէ կուսակցութեան Բրդ համագումարը: 1903ի այս համագումարին կազմուեցաւ Ռուսաստանի սոցիալ—դէմոկրատական բանուորական կուսակցութիւնը, ընդունուեցան կուսակցութեան ծրագիրը, կանոնադրութիւնը, ստեղծուեցան կուսակցութեան կեդրոնական ղեկավար մարմինները:

Բրդ համագումարին մէջ մղուող այն պայքարին ընթացքին որ կը կատարուէր ՌՍԴԲԿ—ութենէն ներս Խօքրայական ուղղութեան վերջնական յաղթանակը ապահովելու համար, յառաջ եկան երկու խումբեր—բոլշեւիկներու և մենշեւիկներու խումբերը:

Բոլշեւիկներու և մենշեւիկներու միջեւ եղած հիմնական տարածայնութիւնները Բրդ համագումարէն յետոյ կը ծաւալին կազմակերպչական հարցերու շուրջ:

Մենշեւիկները կը մօտենան «Էքոնոմիստներուն» և անոնց տեղը կը բռնեն կուսակցութեան մէջ: Առ այժմ, մենշեւիկներու պատենապաշտութիւնը կը գրսելորուի կազմակերպչական հարցերու մէջ: Մենշեւիկները դէմ են լենինեան տիպի մարտական յեղափոխական կուսակցութեան: Անոնք կողմնակից են հեղհեղուկ, անկազմակերպ, պոչական կուսակցութեան մը: Անոնք կուսակցութեան մէջ կը տանին պառակտման գիծ մը: Պրեխանովի օգնութեամբ կը գրաւեն «Խօքրա»ն և կեդրոնական կոմիտէն և այդ կեդրոնները կ'օգտագործեն պառակտիչ նպատակներու համար: Մենշեւիկներէն եկող պառակտման սպառնալիքին առջեւ, բոլշեւիկները միջոցներ ձեռք կառնեն պառակտիչները սանձահարելու համար—շարժման մէջ կը դնեն տեղական կազմակերպութիւնները՝ Գրդ համագումար հրաւիրելու համար, կը հրատարակեն «Յառաջ» թերթը: Այսպէս է որ ռուսական առաջին յեղափոխութեան նախօրեակին, այնպիսի ժամանակ մը ուր արդէն սկսած է ռուսօ-ճարտնական պատերազմը, բոլշեւիկներն ու մենշեւիկները հանդէս կուգան օրպէս իրարմէ անջատ քաղաքական խումբեր:

ZSUU7-ADU
47
1901

« Ազգային գրադարան



NL0186176

